

ՊՈՂՈՍ ՏՈՒՐԵԱՆ

Դ Ե Պ Ի

ՊԱՆԴԻՏՈՒԹԻՒՆ

(ԿԵԱՆՔԻՄ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆԸ)




1932

ՏՊԱՐԱՆ «ԱՐԱՐԱ» - ՄԱՐՍԵՅՅԱԼ

17, Արև տէ Տօմինիքէն, 17

9(47 925)

S-GG



Paul and Alice Kalajian
11 Carver Road
Watertown, Mass. 02172

9147 925

5 OCT 2011

S-99

ՊՈՂՈՍ ՏՈՒՐԵԱՆ



Պ. ՏՈՒՐԵԱՆ

- Դ Է Պ Ի -
ՊԱՆԴԻՏՈՒԹԻՒՆ

(ԿԵԱՆՔԻՍ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆԲ)



Imp. Arara - Marseille
17, rue des Dominicaines

24 JUL 2013

16520

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

« ԴէՊԻ ՊԱՆԴԻՑՈՒԹԻՒՆ » գիրքս ունի բացատրութիւններ, որոնք՝ կարդալէ յետոյ պիտի հասկնաք: Աղքատ էի, պանդխտութեան գացի:

Գրքին պարունակութենէն անպատճառ պիտի հասկնաք որ, բողոքական Եւրոպան վսասեց հայուն ազատութեանը ու ինքնավարութեանը:

Ռատիօյի հրապարակագրութեամբ կը պատասխանեմ թէ ո՞վ է հայը եւ ի՞նչ է հայութեան կրօնքը: Հայութիւնը եւ հայուն վստուածը մօ՞տ են այն աստծոյն, որ հանչցուած է Արդարութիւն եւ վնկեղծութիւն:

Վնկեղծութիւն եւ նշմարտապաշտութիւն է վստուապաշտութիւն: Սուտ էր վմերիկան, երբ կը խաբէր զիս, դժբախտ պահելու: Բողոքական վմերիկան դժբախտութիւն տալուն համար, կ'ուզէր հաւատացնել զիս որ պիտի օգնէր ինձի եւ հայութիւնը ազատգրելու: Խաբե՛ց:

Գիրքս պարզ է:

Միաւ չէ՝ նպատակս, նշմարտութիւնը հասկնալու քննադատութիւններուս մէջ:

Հեղինակը
ՊՈՂՈՍ ՏՈՒՐԵԱՆ



0/9182-21

ԴԵՊԻ ՊԱՆԴԱԾՈՒԹՅԻՒՆ

1912ի ձմրան, Փետրուար ամսուն էր, տնտեսական պատճառներէ հարկադրուած, առնը ձգեցի Ամերիկա երթալու, նիւթական ուշ շահելու, վերադառնալու և տանը անձուկ վիճակը բարելաւելու համար:

Ես, բնիկ Խարբերդցի, ծնած եմ Սիւրսիւրի գիւղը, իմ բնական գործս երկրագործութիւն էր: Տարին միայն երեք կամ չորս ամիս հաղիւ կրնալի գպրոց յաճախելու պատեհութիւն ունենալ, ինչպէս որ էին մեր գիւղացի ուրիշ տղաքներ: Երկրագործական արհեստն էր ասոր պատճառը:

Մեր տունեցիները շատ են եղել ժամանակին և մեծ գործ կատարեր երկրագործութեան մէջ, բայց երբ ժամանակի ընթացքին, շատերը կը մեռին, գործը կը սկսի կաղալ: Տունը մնացողները փոքրեր կ'ըլլան ու բոլորն ալ եղբայր և եղբօրորդիներ իրարու:

Իմ տասներկու տարեկան հասակիս, մեծ եղբայրս Ամերիկա կ'երթայ նիւթական անձուկ վիճակի պատճառաւ, ինչպէս որ մեծ հօրս եղբօրորդին գացած էր շատոնց, նոյն պատճառաւ:

Եղբօրս և ամուխս Ամերիկայի մէջ շահած և տուն զրկած նիւթականը չի բարելաւեց մեր տան վիճակը, մեր քանի մը փոքրերուս պատճառաւը որ գործունեայ ալ չէինք դեռ:

Մենք երեք փոքրեր էինք, երբ եղբալրս արդէն Ամերիկա էր ու մեր տարիքները 10-12էն պակաս էր: Մեծ ամուխս որ տանը զեկավարն էր, կար 50ի մօտ, բայց խիստ անփորձ և անկարող տան գործըկար գա-

ԴՐԵԼՈՒ: ՄԵՆՔ ունէինք երեք մշակներ, որոնց իւրաքանչեւը կը ստանար 10 էն 15 չարեկ ցորեն տարին:

Այս մշակներուն ստացած վարձքը կրեթէ կը մաքրէր մեր ամբողջ տարուան շահածը ու մենք ապրուատի համար հարկադրուած կ'ըլլայինք պարտք առնել կամ դրամով գնել՝ մեր յաջորդ տարին զլուխ հանելու համար:

Մեր գործուն այսպէս անարդինք մնալուն պատճառաւ, ես ալ պանդխտութեան օրէնքին հնժարկուեցայ ու ճամբան ձեռք առի այս 1912 թուի Փետրուար 2ին, Բարեկենդանի առաջին օրը:

Իմ ճամբորդութիւնը մեր գիւղացի երեք տղայի հետ եղաւ: Ամբողջս չորս էինք: Մեր մընէ ամենատարիքուալ հազիւ 20 տարեկան կար, միւս երեքս 16էն վեր և պակասէինք: Մեր չորս գիւղացիներուն ճամբորդութիւնը կատարուեցաւ ջորեպանի միջոցաւ:

Մեր ճամբորդութիւնը միսելէ առաջ, մենք մեր պատրաստութիւնները տեսած էինք, և երբ օրը Մեծ Պահքի Բարեկենդան էր, սովորականին նման գիւղին տանիքները կը պալստէինք և ուրախութիւննին կը շարունակէինք զուարճալի կերպով:

Մեր գիւղին խաղերը, ձմեռ ատեն տանիքները առնասարակ տանպայ և աղտուուկործուկ ու շողբաղնիք էր, ամբողջը տղամարդոց համար, իսկ աղջիկի և կիներու համար տանպայ, և պար խուրուած տղայոց հետ:

Բարեկենդանի օրը շատ պարզ էր և բաւական բազմութիւն կար տէներները: Զամուռները բաւական չորցած էին փողոցներուն մէջ և տէներները լողուած պատրաստ էր խաղացողներուն: Խաղի պահուն, ո'չ

մէկ խաղցող ուշադրութեան կ'առնէր վտանգը, տանիքներուն փլիւն ու վար թափութիւնը:

Բազմութիւնը իր սովորական ձեւերովը, այդ օրը, մեզի հետ շարունակեց խաղն ու ուրախութիւնը.

Ուրախանալի բարեկենդանի օրին մէջ, մենք ճամբորդներս, բարիքի համար, կը հրաւիրուէինք բարեկամներու տուն հիւրասիրուելու, անկեղծ բարեկամական սիրուն հրաժեշտը ըսեկու համար: Շատ տեղեր յաճախեցինք և երբ վերջին անդամ բաժնուեցանք, զիշեր էր տեսարանը ու խիստ ցաւալի:

Երկուշարթի օրն էր մեր բաժնուելու օրը: Օքը պայծառ էր ու արգէն գեաինները բաւական ցամքած էին: Այդ տարուան ձմեռը շատ թեթև անցաւ: Ոչ ձիւն և ոչ ալ բաւական ցուրտ եղաւ:

Երբ օրը վերջացած էր արգէն և երբ մենք չորս ընկերներս տունէն գուրս կ'ելլէինք, սաստիկ լաց մը ոկսաւ, ուր մեծ բազմութիւն մը ճամբու կը զնէր մեզ: Լաց ու կոծ, համրուրուիլ և ձմեռ սեղմելը անտանելի կսկիծ մըն էր, մեզ իրարմէ բաժնելու համար:

Ես ետեւ թողսւցի գժբախտ մայրս և եղբայր մը, հարս մը և ամողիններ: Հօրաքոյր ու հօրաքրորդիններ: Ամբողջին աղիաբցունքու աչքերը ալեկոծուած, աղգուած և յուսահատ արտայալտութիւն ունէր, մէյ մըն ալ չկարենալ տէնելնուն համար իրենց սիրելինները, որ պիտի կրնային հանգիստ գտնել ուրիշ անձանոթ երկրի մէջ:

Պայծառ իրիկուն՝ առանց լուսինի: Մեր խումբը կը դիմէ զէպի իր քովի սուտակայ գիւղը, ուրիէ միանալով առաջնորդին, անկից ալ կը քալէ մէր ընտրած տեղը, օտար երկիր:

Մեր գիւղէն քաժնուեցանք: Այս պայծառ ու աստղադարդ երկնքին տակ մեր լացը կեցաւու աչքերնիս չորցան բաժանումի համբոյրներէն վերջը: Մենք հասնք մեր զրացի Խուլագիւղը, որ մեր ընտրած վերջին կայանն էր, այդ գիշերուան մեր առաջին ճամբորդութեան մէջ:

Առաւուեան կանուխ, արշալոյսին հետ, հոծ բազմութիւն մը շորեւպանին առաջնորդութեամբ շարժեցաւ ու շատ զզուշութեամբ սկսաւ յառաջանալ, զիւղէն դուրս, գէպի արեւամուտ: Բազմութեան այս դանդաղելուն նպատակն էր անհանդատութիւն չի պատճառել ճամբորդներուն, չձերբակալուելու տեղացի տաճիկներէն և կամ մեր ճամբորդութեան հակառակուներէն:

Եւ նման մէկ զիւղացիներու, ուրիշ հայերու հետ էր քաշէինք կողք կողքի, ընկերաբար: Բայց բոլորս վին անտեղեակ էինք ետեւի լաց ու էոծէն, ուր բարեկամներ իրարմէ էր բաժնուէին, ըսելով ցլտեսութիւն, գէպի օտար երկիր, անտեսանելի նպատակ, ուրիշ ապադային վերադառնալու միայն ազօտ յոյս մը կար:

Խումբը էր բաղկանար 70 ճամբորդներէ, Խարբերդի քանի մը զիւղերէն: Ամբողջին նպատակն էր միայն Ամերիկա երթալ, ուրիշ ոչ մէկ տեղ: Ամբողջ ալ ուրախ և խիստ զուարծութեամբ էր շարունակէինք ճամբան: Երբ արեւը բարձրացաւ գէպի երկնակամար և չորցուց զաշտերն ու կանչած ցորենները սկսան տաքնալ: Տաք արեւին տակ մեր ուրախութիւնը աւելի էր շատնար, մեր երգերուն հետ:

Մեր ճամբորդութիւնը ձիով ու իշով էր: Իւրա-

քանչիւր երկու մարդու համար արուած էր մէկ էշ կամ ձի, և երբ մեր զիւղերէն հեռանալով, զզացինք մեր յոդնած վիճակը, ուրքով քալող մարդոց հետ փոխանակել սկսանք մեր էշը կամ ձին, հանգիստ առնելու համար:

Օրը գետ առաջին օրն էր և բաւական տաք, Փետրուար ամսի օր: Մեր ճամբորդութիւնը շարունակեցինք առաջին օրը, մինչև արեւակորուստ, ու մութին մէջ, աստղադարդ երկնքի տակ, իջեւանեցանք հոսող գետակի մը քով գտնուած խանի մը մէջ:

Հոս մեր ամբողջ ճամբորդներուս հանգստարանը եղաւ այդ զիշերը: Ու բաւական կատակով անցուցինք: Մեր կատակներուն սահման չէինք որոշած, այնչափ կատակը ազատ կ'ըլլար որ, շատ ատեն ջորեպանին ձանձրութեան պատճառ էր զանուար, որով խիստ յանդիմանութեան կ'ենթարկուէինք:

Կերակուրնիս ովատըաստեցինք գետակին քով, ուր արդէն կրակ վառելու ովատրաստ տեղեր կային: Ճեաերնիս կար հաց, խավուրմա և պլզուր, այնպէս որ ոչ մի բանի նեղութիւն ունէինք, եփելու և ուտելու համար, բացի այն մտահագութիւնն, որ ջորեպանները պիտի տեղեկացնէին թէ՝ վտանգ կայ, զգո՛ւ ըլլալու էք, ետ չի վերադառնալու համար տաճիկ ոստիկաններու միջոցաւ: Ձերբակալութիւնը հաւանական էր, քանի որ մեր ճամբորդութիւնը գաղանի էր որ կը կատարէինք:

Փեարուարի մեր այս ճամբորդութեան մէջ շատ դէշ օրերու չի հանդիպեցանք: Շատ քիչ տեղեր, լեռներու մէջ, խորունկ ձիւնէ անցանք և ոտքի թացութիւն ունեցանք, որը պատճառ կ'ըլլար աւելի շատ

յոդութեան և ձանձրութեան, ոտքի վրայ մնալնուս:

Չիւնոտ ծորերէ և լեռներէ անցանք մաքուր օդ շնչելով: Ուրախ և առողջ կը զգայինք զմեզ ամէն օր: Ուրախութիւննիս անպատմելի էր, հայ ազգային երգեր երգելով:

Մինչև կիրասոն հասանք, ոչ մի կասկած ձերբակալուելու, բայց երբ առաջին ստքերնիս զրինք կիրասոն քաղաքին սահմանը, զգուշութեան լուրը առինք մեր ղեկավար ջորեպանէն ու երբ քաղաքին մէջը մտանք, ձայներնիս փոփոռք էր: Կատարեալ ապահով կացութիւն մը դասանք, երբ ամբողջս հասանք որոշուած պանդոկի, և խիստ հսկողութեան տակ առնուանք մինչև առաւօտ, պանդոկէն դուրս չելլելու և սոտիկաններու ձեռք չինալու համար, ուսկից արդէն կանխապատրաստութիւններով պիտի անցնէինք ֆրանսական շոգենաւ, ուր մեր ազատութիւնը ապահովուած պիտի զգայինք:

Ֆրանսական «Փաքէ» շոգենաւն էր մեզի համար պատրաստուած ապաստանարանք, որը պատրաստ էր մեկնելու ճիշտ այդ առաւօտը, երբ մենք դիշերը կիրասոն ծովեզերեայ քաղաքը հասանք:

Առաւօտ էր արդէն, երբ արթնցանք: Իրիկունը մեզի թոյլատրուած էր երթաւ հանգիստ քուն առնել. մեր հետ ունեցած եալթաղնուս մէջ: Անկողին մտանք մեր ջորեպանի հրամանովը, ելանք նոյն մարդուն հըրամանովն ու հացի և ուտելիքի հոգը առինք:

Մեր ունեցած պաշարը հող, կիրասոն համնելէ առաջ, արդէն լննցած էր և հարկադրուած էինք նոր ուտելիք ճարել նաւ երթաւէ առաջ. նաւուն վրայ և հող, կիրասոնի մէջ, ուտելու համար: Մեզի եղած

բամանը պէտք էր աճապարանօք կատարել, ժամանակ չի կորսնցնելու և որ և է ձախորդութեան չենթարկուելու պայմանով, ետ չմնալու նաւէն և կամ չի ձերբակալուելու: Ես և իմ գիւղացի ընկերիս մէկը աճապարեցանք կիրասոնի քաղաքը երթաւ և ուտելիքի պաշարը զնել:

Կիրասոնի օգը և ուտելիքը շատ տարրեր հոտ ունէր մեզի ամբողջիս: Ես մասնաւորապէս շատ ազգը ւեցայ միսի և հացի հոտէն, երբ քովը կեցած, կը ծլարէի, երբ որ միսը մեզի համար խորովաւած էր ու պատրաստ: Մենք հացին տարբերութեան և մսի համին համար ժամանակ չէինք կրնար ունենալ, հոգ, հացադործի փուռին առջև, ուր մեր պատրաստութիւնը կ'ըլլար: Մենք աճապարանքով ատկից վերադարձանք պանդոկը, ուր դասանք մեր երկու ընկերները ու գացինք ծովեզեցանք հաւակի մը մէջ, ելանք «Փաքէ» նաւուն վրայ, ուր ամրող կասկածնիս վերջ դաւա:

Ժամանակը առաւօտ էր ու արեւը փայլուն, բարձրացած էր, իմ սովորական գարնանամօտի ճանապարհովը ու աղատ, իր ալաքներովը կը խաղար ծովուն բացը, ջրին խորն ու վրան, ալիքներուն հետ:

Ճիմայ, ամբողջ ճամբորդներով հանգիստ նաւուն բարձրը բաց տանիքին վրայ էինք: Նաւը դեռ չէր շարժած իր ունեցած բեռովի: Ամբողջն ալ ուրախ, ճամբու ձեւովն ու զգացումովը կը խօսէին, կ'երգէին, ես ալ իմ կատակի բաժինս կ'ունենայի ու կուսակցական կատակներ կ'ընէի միւս կուսակցականներուն վրայ: Ես իմ երգերս բնաւ չեմ յիշեր. երբ կ'երգէի ճամբան, բայց վախի և ուրախութեան մէջ զտնուողի մը կհանքի մասին, ճիմայ կրնամ խօսիլ այդ:

— 12 —

Այն ատեն օրեր ունէինք, օրեր շատ գեղեցիկ,
Ժամանակ ունէինք, ժամանակը շատ գովելի:
Մեր հողը, մեր հալրենիքը կը կանչէինք.
Ուրախութեան համար, երգելով կը խօսէինք:
Վախ չկար, պատկառանք չկար,
Ազատ ըլլալու համար սէր շատ կար:
Տաճկութիւն ինձի համար, ես էի գէպի մահ.
Մահէն դուրս մնալ, իմ սիրելի լեզուն էր հայուն:
Շատ չէինք երգեր ազգային երգեր,
Մեր համբան վախուտ էր, վախ մահու:
Մենք մօտ հօթանասուն ճամբորդներ էինք,
Եօթանասուն ալ կծկուած լեզուներ ունէինք:
Մեր կիրկ լիզուն մեր բերաններուն մէջ.
Տաճկին համար հոգ չէր մէնք ուր կ'երթայինք:
Մեր էշը կառ ձին «Փաքէ» նաևն էր.
Մեզ հանգիստի պիտի տանէր, ուր չկար թուրքը...:

Այսչափ հասկածիս բացատրութիւնովը, իմ կարծիքով, որ խօսածս հասկնալի է կարգացողին, կը գրեմ իմ ճիշդ ճամբորդութեանս շարունակութիւնը:

«Փաքէ» նաւը ալլաս շարժած էր ու չորրորդ օրն էր որ ծովուն վրայ էինք: Մենք հանգիստ էինք նաւուն վրայ ու սովորականին նման կը շարունակէինք մեր խաղերն ու կատակները: Եթէ չորրորդ օրը նաւը հասաւ կ. Պոլսոյ նաւահանգիստը ու երբ իմացանք որ հոգ պիտի մնայ քանի մը ժամ քեռ և ճամբորդ առնելու համար: Ես քննութենի մը վերջ իմ կ. Պոլսի երթալու և վերադառնալու կարելիութեան մասին, աճապարեցի իջնել քաղաքացինքից իջնել քաղաքացինքի մէջ:

Քաղաք իջնելու ուրիշ պատճառ չունէի եթէ ոչ չորս ընկերներուս ուտելիք գնելու ևս գացի Պոլսոյ մէկ մասին մէջ և գտայ խանութպան մը, որը կը խօսէր ֆրանսերէն, ինձի հասկցնելու համար թէ ի՞նչ էր ուղածս: Ես խօսեցայ տաճկերէն, իմ այն ժամանակւան գիտցած մաքուր լեզուովս: Խանութպանը Յոյն մըն էր և ունէր ծիծաղկուր երես մը: Իմ այս Յոյնէն գնածո ինչ և քանի տեսակ ապրանք ըլլալը չեմ յիշեր ամէնը, եթէ ոչ հացը:

Երբ իմ կրցած գնեցի, վախի մէջ վերադարձայ նաւ կարեկով թէ փախցուցած պիտի ըլլամ նաւը: Զէի ուզեր փախցնել նաւը ու Պոլսեցի դասնալ և պուսեցիի կրթութիւն ստանալ: Աճապարանքով հասայ նաւ, որ քիչ վերջը խարիսխը հաւաքելով սկսաւ շարունակել իր ճամբորն, կապսյու երկնքին առակ, կապսյու ջուրերուն մէջ, իրեն ստանանուած ժամանակով:

Կ. Պոլիսը, կիբասանն ու Սամսոնը ետև թողոցինք: Հիմայ, մեր առաջին նաւահանգիստն էր Մարտէյլը, ուրիշ տեղ չկար կենալիք, իրաւ ալ ֆրանսա հասնելէ առաջ տեղ մը չկեցաւ:

Նաւուն վրայ, ճամբորդներուն բժշկական քննութիւն կատարուեցաւ նաւալին բժշկութեան կողմէ: Անուն, տարիք և որ ազդի պատկանելիս հարցուեցաւ նաւուն վրայ, իմ այդ առենուայ տուած տարիքս էր 15 և անունս Պոլսու Խաչատուրեան: Բայց որ տեղացի տալու չեմ յիշեր, քանի որ ջորեկանները շատ մը կարգազրութիւն ըրած էին կիրասոնի մէջ, առանց իմ լուր ունենալու:

Իմ տարիքի և անունի յիշելուս պատճառը այն է որ կ'ուզեմ խօսիլ յաջորդ էջերով, կեանքիս վրայ, Ամերիկայի մէջ:

Կ. Պոլսէն յետոյ, չորս օր եւս անցաւ ծովուն վրայ բայց դեռ Մարսէյլ Հասանք: Պոլսէն յետոյ ծովը անհանգիստ ըրաւ մեզ, ու ֆրանսական հող ոտք դնելէ առաջ բաւական հիւանդացանք: Մեր ճամբորդութիւնը ծովուն վրայէն, մինչև Մարսէյլ քանի օր տեւեց, ճիշդը չեմ յիշեր: Բայց բան մը լաւ կը յիշեմ. երբ Քէսրիկ Արտը հասանք, Մարտ ամսու սկիզբն էր, ուր պահեցին մեզ երեք օր, նաւին մէջ մեր առած հիւանդութեան պատճառաւ:

Քէսրիկ Արտը պահեցին մեզ, մեր առողջութիւնը վերապոնելու համար: Երբ մենք ամբողջս, Փաքէ նաւուի ճամբորդներս, ելանք Քէսրիկ Արտի բլրոտ շէնքը, ամբողջ գաղթականներս, բոլորին վրայ տօն օրերու տպաւրութիւն կը տեսնէինք. շատ երջանիկ էինք, ու ոչ մէկ խորհուրդ, մէկուս կամ միւսիս:

Ուրախ խաղով, կռուի խաղով վերջացուցինք մեր երեք օրերը, Մարսէյլ տանելէ առաջ: Մարսէյլ հասած և ապրած օրերուս մէկը Մարտ Յն էր, կը յիշեմ, ատկէ յետոյ աղրած օրերս, տեսած ու լսած կեանքս առանձին:



ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

ՏԵՍԱԾՍ ՈՒ ԼԱՍԱԾՍ

Մարսիլիոյ պանդոկներուն մէջ,
Մեզի ընկեր ոչիլ-լուն.
Ոչիլ-լուն ոչ-զօրաւոր
Քան զօրութիւնը սմսարնուն:
Ապրուստ կը հանեն, դժբաղդ կ'ընեն,
Կառավարիչներ կ'ուրախացնեն:

Մարսէյլի մէջ, առաջին անգամն էր կեանքը տեսայ, Ֆրանսա մտած օրս, որը մեզի, նոր հասնողներուս բոլորովին նոր երկիր մը թուեցաւ:

Իմ այդ ատենուան տարիքին ու զգացումներուն « քաղաքականութիւն » ը անծանօթ էր և զործակատարներու ծառայութիւնները գաղթական հայերուն, աննկատելի բան մըն էր, իմ անհատական պէտքերուն համար նոյնիսկ: Ես և ամէն հայ, որ Մարսէյլ հասած է Ամերիկա երթալու համար, շատ աճապարած է շուտ հասնելու հսն, կարծելով թէ երջանիկ պիտի ցլայ: Ամբողջ Հայերու կարծիքն ու մտածումը այս էր, Ամերիկա երթալու մասին, ժամերն ու վայրկեանները կը համրուէին, գործի կարգադրութենէն լուր առնելու համար:

Պանդոկներու մըջի զործակատարներուն ստացած

վարձքելը գաղթողներէն, անհաշուելի էլ: Խեղճ գաղթականներն ալ այս կէտը նկատի չէին առներ, միայն ազատիլ կը բաղձային, ինչ կերպով որ ըլլար:

Իմ Մարսէյլ զտնուիլս մէկ ամիս էր, ու դժուար էր ինձի համար երկար սպասել, քանի որ դիւրիւթիւն կար Անգլիոյ Լիվրբուլ քաղաքին մէջ շատ բժշկուիլ նոպօնէ։ Պանդոկապետները կը սիրէին զիս, ատոր համար, դիւրիւթեամբ ըրբէն իրենց կրցած կարգագրութիւնները ուրիշ պանդոկապետի մը հետ Լիվրբուլ, որուն միջոցաւ ակնկալուած բժշկական հոգատարութիւննը եղաւ. բայց իմ այն ատենուան ու հիմակուան կարծիքներս շատ ատրբեր են աչքերուած հիւանդութեան մասին, շատ չնչին և կամ բնաւ հիւանդ չէին եղեր թերեւաւ։

Երկու ամսուան բժշկական խնամքէ զերջ, Այս վըրբուլի հայ գործակատաբները ուղեցին զիս Ամերիկա դրկել, և թէ նաւալին բժիշկին քննութեան մէջ յաջողէի: Առաջին փորձը ձախողեցաւ: Երկրորդ փորձին յաջողեցայ, մինչ երկու նաւու քննիչն ալ միենոյն մարդն էր, բայց աարբերութիւնը սուաջին և երկրորդ կարգի տոմսակն էր: Երկրորդ անգամ, առաջին կարգի տոմսակ ունենալուն համար, բժիշկը զիս թոյլ տուաւ որ նաւ մտնեմ ու անցնիմ Ամերիկա:

Իմ կիվրուկ եղած ատենս, գործակատարներու համաձայնութիւնը իրարու հետ լաւ չէր, մէկը միւսին ձեռքէն գաղթական հայ ճամբորդ կը խլէր: Ամերիկա երթող հայ մը շատ սիրելի ու լարդելի յաճախորդ մըն էր գործակատար հայու մը համար, մանաւանդ երբ ապաստան գտած էր իրեն ներքի ու հոգացւած էր իր ձեռքովք: Իրենք, գործակատար չպիերը

անհանդիստ կ'ըլլային. երբ երթող հայ մը անոնց հանգիստ ապրելու մասին ակնարկութիւն ընէր:

Իմ ճամբրողութեան ընթացքին Ֆրանսայի և Անգլիոյ մէջ, մեր կեցած սենեակներուն մաքրութիւն չկար. հակառակ որ ես և իմ գիւղացի ընկերը կ'աշխատէինք մաքուր պահել մեր կեցած սենեակները:

Հնկերս ինձմէտ ամիս մը առաջ գնաց Ամերիկա և
երբ իմ յաջողութիւնս ալ եկաւ անոր ետեւէն երթա-
լու, մեր այդ ապրած կեանքի մասին հետեւեալ միա-
քը ունեցայ, ու կը գրեմ հիմայ, քանի որ իմ ճամբոր-
դութեան մասին է որ կը խօսիմ.

9/22-21-

Անզլիա, Ֆրանսա. երկու լուսաւոր ազգեր,
Շատ տարբեր են անկիրթ Տաճկաստանէն:
Մենք ճամբարդներ, մենք թշուառ Հայեր էինք,
Մէջն Անզլիային ու Ֆրանսային:
Հացը կ'ուտէինք ջուրը կը խմէինք այս երկիրներուն
Բայց կեր կ'ըլլալինք մեծ ոջիներուն, լուերուն:
Մեծ ոջիներն ու լուերն էին մեղ խածնողը,
Մեր արիւնը ծծելով, մեզի հետ հաւասար ապրողը:
Որչափ հազուսա մենք կը փոխէինք,
Ոչիլէն չէինք կրնար ազատուիլ,
Ոչիլն էր մեզի անբաժան բարեկամ,
Մենք հացով կը մնէինք, ինքը՝ մեր արեամբ:
Մաքուր էինք, մաքուր մնալ չունէինք,
Մաքուր թեան համար օրէնք չունէինք:
Օրէնքը օրէնսգէտին, ինքը տէրը օրէնքին.
Իրենին համար տէրը ինքն է արդար.
Ծամել ծծել, ապրելու համար,
Թշուառ ու անհանգիստ պահին համար:



Այս մեր պանդուխտ օրերուն, չէինք կարող հաշտութիւ աղքատ ողիներուն հետ, որոնք օտար երկիրներու մէջ, մեզ հանգիստ ձգելու տեսդ՝ միայն խայթել գիտէին: Մենք գաղթական էինք իրարու հետ: Ոչիլի ունեցած օրէնքին չէինք պատկանիր ու այդ օրէնքին տարբերութեան պատճառաւ, մենք ենթարկուծ էինք անհանդատութեան, սենեակներուն մէջ:

Անգլիայէն նաւ նստած օրս, արեւոտ պայծառ օր մըն էր, ամսառուայ Յունիս ամսուն: Նաւուն մէջ ջուրին վրայ, նաւը ալիքի չի բռնուելէ առաջ, երկու օր հանգստութիւնս լաւ էր. բայց երկու օր վերջը շատ փոխուեցայ, ինկայ անհանդատութեան մէջ, երբ ջուրը ահադին բարձրութեամբ կ'ելլէր կ'իջնէր ու կ'օրօրէր նստը:

Ինծի հետ կային սրիշ քանի մը Հայեր Լիվորնուէն Ամերիկա նոր երթող: Այդ քանի մը հայերէն մէկը առաջէն Ամերիկա եղած էր: Այս Հայր Փէրչէնծոի (Խարքիրդ) մըն էր, կարծեմ Խաչատուրեան անունով: Ինքը ամերիկեան քաղաքացի էր, ու ան իմ և սիւ Հայերուն թարգմանը եղաւ, երբ մեզ հարցաքննութեան ենթարկեցին, նաւալին օրէնքին համաձայն:

Նաւը Ֆիլատելիֆիոյ նաւահանգիստը հասաւ 1912 Յուլիս 9ին: Ու նաւուն վրայ եղած ամքողջ քննութիւններէն վերջ, ճամբորգները ազատ ձգեցին և թոյրարեցին որ դուրս, ցամաք ելլեն և երթան, ու որ երենց տռմուակները պիտի թոյլ տան:

Ֆիլատելիֆիա, Միացեալ Նահանգներու Փէնսիլվանիա նահանգի ամենամեծ քաղաքն է: Եւ հաւանաբար լեցուն բազմութիւ աւազակներով, ոչ պակաս քան Շիքակօն, քանի որ Ամերիկացիները շատ կը խօսին Շիքակօի ու իր աւազակային խումբերու մասին:

Ֆիլատելիֆիոյ նաւահանգիստը հասնելէս վերջ, շոգեկառքի կայարանին մէջ սպասցնել տուին զիս, սինչեւ շոգեկառքի գալը, Շիքակօ զրկելու և անկից ալ Ուօքէկըն, ուր արդէն իմ տոմսակիս ինծի տուած իրաւունքն էր:

Ֆիլատելիֆիա հասած ժամուս, ինծի հետ ունէի 5 անգլիական սուիկ, ու երբ կայարանը կը սպասէինք շատ մը գաղթականներունետ, եսող յուղած և հիւանդ, տեղին ծովսէն ու աննպաստ օդէն, նստարանին վրայ ինկած քննացած եմ, ու ոչ մէկ տեղեկութիւն ինքնիրամէս թէ, կորուստ ունեցած եմ: Մինչև թրէնի ժամանակ և թրէնին մէջ, երբ թրէնը արդէն շարժած էր և փըֆփը կը սուրար դէպի իմ երթածնահանգը, անօթութենէս խթանուած, ուզեցի ուտելիք գնել շոգեկառքին վրայ, երբ ըլիթ և պատուղ ծախող մարդը մօտէս անցաւ: Երբ ձեռքս զրպանիս նետեցի, տեսայ որ քսակս անհետացեր է զրամով միասին: Ոչ մի քան կրցայ գնել և ուտել, սինչեւ որ հասաւ Ուօքէկըն, Հայերու մօտ, որոնք ինծի ծանօթ էին արդէն:

Երբ ալեւս անկարելի եղաւ ուտելիք գնել, և երբ տեսայ որ սուտելիք ծախողն ալ ենուացաւ մընէս, կառկածիլ սկսայ քովիս Սուրբացիներուն վրայ և զիտցած թուրքներէնովս կարծիքս յայտնեցի անոնց, ըսելով թէ լուր ունիք: Անոնց պատասխանն էր ի հարկէ ոչ, քանի որ իմ գիտցած լեզուն քան մը չէր և ես ալ փոքր էի քովիրնին նայելու և ճշդելու թէ իրա՞ւ իրենք առած չեն: Ուրիշ կերպ չէի կրնար մտածել, եթէ նոյն խոկ Ֆիլատելիֆիոյ ճարպիկներու գործը ըլլար իմ ալդ կորուստը:

Ա Յուլիս 1912 ին, հասայ Ուօքէկըն. և իմ բարի

գալուստը կատարելէն յետոյ, մէկ շաբաթ պլուտելէս վերջ. սկսաւ գործել, չայու մը աշխատութեան միջնոցաւ:



ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵԴԻ

ԻՄ ՏԵՂԵՐՍ ՈՒ ԳՈՐԾԵՐՍ

Սուաջին անգամուան գործս էր Սէկըր Լագ Շնկերութեան հետ, տեւած մօտ երկու տարի։ Երկու անգամ սկսայ երկու անգամ թող տուի։ Երկու անգամւան մէջ իմ օրավարծ եղած է ժամը 10 սէնթ։ Գործուն վրայ, բնաւ ձանձրութիւն չզգացի աշխատանքէս բայց շարունակ ցանկացող մըն էի աշխատանքէս շատ շահելու։

Գործը երբ գործ գլուխ էր, իմ պատեհութիւնն էր շինել որքան որ կրնայի, բայց դժուարութիւնը շատ էր, օրական երկու տալիք շինելու համար։ Հարստանալու փափաքը շատ էր, բայց դժուարութիւնները աւելի շատ էին, այնպէս որ փափաքս կը կորսուէր դժուարութեան սահմանին մէջ։

Որչափ ցանկացայ և ցանկութեանս համար սկըսայ հոգ տանիլ վիճակիս նիւթապէս, ճշգել և միտքս բարոյապէս. այնչափ դժուարութեան հանդիպեցայ ու իմ նողատակս կորսուեցաւ իրագործուելու ծրագրին

մէջ։ Ուօքէկընի մէջ ոչ մէկ յաջողութիւն գտայ, ոչ ալ 10 տոլար զրամ կը մնար զրպանս, շաբաթական պորտա վճարելէս յետոյ։

Դժուար պարմաններ շատ ունեցայ, և այդ դժուարութիւններուն մէջ կը կնակի կ'աշխատէի կատարեալ նախակրթութիւն մը ստանալ և ապագայիս համար ապահովել հաստատ գարգացում մը։

Ուօքէկընի մէջ գործեցի մէկէ աւելի տեղեր. բայց ամէն տեղ չէին վճարեր 9-10 տոլարէն աւելի շաբաթւան մը համար։ Ու այս 9-10 տոլարնոց գործը, գործ չէր, որ տասը տոլարը շարունակ ինծի վճարուէր։ Օր կը կորսնցնէր գործը ու կորսուած օրերուն վճարում անկարելի էր ըլլար։

Գործատէրը, իր գործաւորը կորսնցնելուն հոգ չէր ըներ, գործաւոր շատ ըլլալուն համար։ Հինին և նորին մէջ բնաւ տարբերութիւն չկար, հինը երթար նորը կուլար, գործին աւելին կամ պակասը, նոյնիսկ կորուստը կարեւորութիւն չունէր, չէին մտածեր ատոր վրայ։

Այսպէս, իմ գործէն հեռանալս աննշան բան մըն էր վերակացուներուն և գործատէրերուն աչքին, մինչ ես շատ կը մտահոգուէի՝ դրամ չունենալուս համար, որով իմ չունեւորութեանս պատճառաւը կ'ուզէի գործունեայ երեւիլ։ Եւ արդէն իմ գործուն վրայ հաստատ ու շաբունակ էի, բոպէ մը պարապ չէի անցըներ աշխատանքի ժամերուս ընթացքին, այնպէս որ կ'ուզէի զիտնալ և գիտցնել թէ ես զործս կասեցնել չեմ *ուզեր գործարանին մէջ։

Գործատէրներ, բոլորը նման են գործաւորին հանգէս, գործի արտադրութեան ընթացքին։ Բայց գոր-

ծաւորները բնութիւնսկ գործուն վրայ կը զանազան-
ւին և մէկը միւսէն աւելի՝ գործատէրը կ'օգտագործէ:
Իոկ գործաւորը միշտ կը տուժէ, գործին նկատմամբ,
ինչ գաղափար ալ որ ունենայ:

Ես Ռոքէկընը ձգելէս առաջ, 1916ի Մայիսի մէջ,
կաթնավաճառի մը մօտ կը գործէի, շաբաթը 7 օր
10 տոլարի համար: Ես նոր էի գործուն վրայ ու գոր-
ծին համար, բայց դժուարութիւն բնաւ չկար գործը
ճշմարտութեան մէջ ընկլու: Ես արդ թուին նոր էի
Ամերիկայի մէջ ու ստացած անդիերէնս շատ չնչին
էր, այնպէս որ կաթնավաճառը շատ դժուարութեամբ
կը վատահէր թէ, ես իրեն ըստած կը հասկնամ:

Ես գործը իմ գիտցած և հասկցած ձեւին մէջ կ'ը-
նէի և կը տեսնէի գոհացում մը իմ կաթնավաճառ վե-
րակացուէն ու իր տիկինէն: Անոնք իմ գործիս թէ բնու-
թեանս համար էր, որ զիս սիրել կը ցուցնէին. չեմ գի-
տեր, բայց երթալով լաւ վերաբերում ցոյց կրտային:

Գործի մտնելս հազիւ երեք շաբաթ կար, երբ իմ
կաթնավաճառս, Պ. Թրանք Քուպէք, զիս ուզեց իր
ունեցած կաթի սայլին վրայ դնել, իր յաճախորդնե-
րուն ու քաղաքին ծանօթացնելու, զիս գործին տէրը
ընկլու մոօք: Կաթը յաճախորդներուն կը յանձնուէր
կէսօրէ առաջ: Ու զիս իր գործին տէրը ընկլու համար
հարկ էր իր աշխատանքին ճշգրտօրէն վարժուիլ և
ստանձնել գործին պատասխանատութիւնը:

Այս մտքով, Պ. Քուպէքը կարծիք կուտար կաթի
պամէին գանձումը ապահովել ինձմէ, դրամատուն
ապահովութեան ձգել 50 տոլար: Բայց իմ ձեւին մէջ
ես կը խօսէի, հասկցնելու համար թէ, կարելի չէ
վատահէր մարդու մը անկեղծութեան, երբ քիչ մը ծա-

նօթութիւն հաղիւ ունի, անոր նպատակը հասկնալու
համար, ու չի յանձնել զործը այդպիսի մէկու մը ա-
ռանց երաշխաւորութեան կամ ապահովութեան:

Ինձի պատասխանելով, ըստ որ քու անկեղծու-
թեանդ կը վստահիմ: Բայց եղած են մարդիկ որ կա-
թին դրամը գանձած պահուն, 40-50 տոլար գրպանած
ու հեռացած են գործէն ու այլնս զիրքիւթիւն չէ եղած
գրամս ետ ստանալ:

Իրեն ճիշջ նպատակին համար, ես ոչինչ կըցայ
ըսել, ու քանի որ զիտէի թէ 50 տոլար չունիմ և նոյն
իսկ 15 սէնթով չեմ կրնար ապահովցնել զինքը ու
խօսիլ իր ծրագրին վրայ:

Սյաչափ ծանօթանալէս յետու, օր մը իրեն յայտ-
նեցի թէ, յառաջիկայ կիրակի Ծիքակօ երթալու նպա-
տակ ունիմ (կիրակի չաշխատելու նպատակով), պատ-
ճառաւ մը, քանի որ ամօվլիս ալ հիւան է հոն, ըսի
իրեն: Մարդը համաձայնեցաւ արդ կիրակին ինձի տա-
լու և ես ալ առի: Բայց կիրակին ինձի տալու խոստ-
մունքին համաձայն, արդէն երկու երեք շաբաթը ան-
գամ մը թոյլ պիտի տար առանց օրականէս զեղջ
ընկլու: Հակառակ այս խոստումին, վճարումի օրը
4.50 տոլար զեղջուած էր. ու այս զեղջումին պատճա-
ռաւ ես կործէս հեռացայ ու զայի Միլուօքի: Պ. Քու-
պէքի տղան Յարութիւն և իր կինը բաւական բարե-
կամական էին, թէն ինքը քիչ մը բարկացու: Տիկին
Քուպէքը ինձի նոր տարուան առթիւ, ուտելիք նուէր
էր զրկեր, երբ ես զինուոր էի ամերիկեան բանակին
մէջ: Ինձի նուէր զրկելնին Տիկինը ըստ, երբ պատե-
րազմը վերջացաւ ու ես Ռոքէկըն գացի զիրենք տես-
նելու, ինչպէս և ուրիշները: Նուէրը ինձի չհասաւ,
նոր տարիէն առաջ զինուորութենէն ազատ արձակ-
ւած ըլլալուս համար:

Մ Ի Լ Ո Ւ Թ Օ Փ Ի Ւ Մ Ե Զ

Միլուօքի կ'ունենայ զիս իր մէջ ու ես կ'ունենամ
իմ գործ 1916ի Մայիսի սկիզբները։ Միլուօքի հաս-
նելուա պէս տեղ գտայ Տ. Ա. Ա.ի (Երիտասարդ
Մարդոց Քրիստոնէական Ընկերութիւն) ապաստանա-
րանը, միայն 7 տոլարով, որ ալդ ալ Ռոքէկընի կաթ-
նավաճառի վերջին շաբաթուան վճարն էր։

Տ. Ա. Ա.ի անզամ պրուելէս և սենեակի որքան
վարձք տալէս յետոյ, չեմ զիտեր որքան մնաց քովս
Շուտով գործ գտայ։ Գործ գտնալէս առաջ կամ վերջն
էր, երբ եղօրմէս լուր առի որ ինքը Միլուօքի մէջ
է և կ'ուզէ զիս տեսնել, Տ. Ա. Ա.ի մէջ ժամը 8ին,
իրեն որոշած օբը, իմ յայտնած զբամական պէտքիս
համար։ Ինքը եկաւ իրեն որոշած ժամուն ու մեր եղ-
բայրական խօսակցութենէն յետոյ, տուաւ ծ տոլար,
և կրկնակի խօսակցութիւններէ ու իրար բարիմելէ
վերջ, ինքը գնաց իր ունեցած սենեակը Տ. Ա. Ա.ին
դուրս, ես ալ ելայ իմ սենեակաւ։

Միլուօքի մէջ, մէկէ աւելի անգամներ գործ գտայ
Տ. Ա. Ա.ի օգնութեամբ։ Ճիշդ քաղաքը հասած օրս
Պ. Քուշիկն էր, գործ հայթայթելու քարտուղարը, "ո՞
շատ բարի ու անկեղծ արտայայտութիւն մը ունէր։
Սնոր առած գործերէն մէկուն վրայ, ուր կը ստանայի
ժամը 16 սէնթ, վէճ մը ունեցաւ Հրեայ վերակացուիի
մը հետ, գործառները շատ արագ աշխատցնել տա-
լուն պատճառաւ։ Գործս ձգեցի ու զացի նորէն տեսաւ

Պ. Քուշիկը, որ կրցաւ գործ մը գտնել National Brake
and Electric գործարանին մէջ, ուր եղաւ իմ գործառ-
քութիւնը երկու շաբաթէն աւելի։

Հոս իմ գործառոր ըլլալս զիտցուած էր. կրնայի
մեքենաներ կառավարել, ես մեքենալին վրայ ու գոր-
ծը ձեռքիս, զիս կը զիտէր վերակացուն և ուրիշ մը,
ու իրարու հետ կը խօսէին այդ մասին, իմ գործելու
ատենա վերակացուին խնդուքու երեսը տեսած էի և
ուրիշին հետ ըրած կատակէն կը հասկնայի։ Բայց իմ
լեզուիս տկարութեան պատճառաւը, ան դժողոն կը մնայ
եղեր իմ ըրած գործերէն, այդպիսով դժուարութիւն
պատճառելու համար։

Գործարանին եղած գործերը որ ես կ'ընէի, բնաւ
գժուարութիւն չէին տար ինձի ուշատ ուրախութեամբ
կը կատարէի։ Գործուն վրայ և գործառներուն հետ
լաւ, զուարթ կ'անցընէինք մեր ժամերը։ Շաբաթ ա-
ռաւու մը, երբ վերակացուն իմ մէկէ աւելի ըրած
գործերէն մէկը նորէն տուաւ ընելու. և երբ կ'աշխա-
տէի ու դնու չէի լրացուցած, կէսօրէն տուած եկաւ և
բան մը ըստաւ, բալց բնաւ չհասկցայ թէ ինձի ըստաւ,
որ կէսօրէ վերջ գործարանը կենամ ու շարունակեմ
ունեցած գործու ես բնաւ չգուշակեցի թէ իմ կենալս
նպաստառը պիտի ըլլայ ինձի ու թոյլ պիտի տան որ
կէսօրէ յետոյ աշխատիմ։

Ուրիշներուն հետ, սովորականին նման, գործի հա-
գուստներս հանեցի ու երբ սուլիչը ձարնեց, մեկնե-
ցայ. կէսօրէն վերջը չէինք աշխատիր։

Երկուշաբթին, սովորականին նման, սովորական
ժամուն զացի գործի Բայց երբ գործարան հասայ ու
իմ ժամանակացոյց քարթիս նայեցալ, ժամանակս

արձանագրելու, չդուայ. զգուշութեամբ կը դիտէի պատէն կախուած քարթերը. կարծելով թէ գուցէ սխալ-մամբ ուրիշ տեղ մը կախած ըլլամ: Բայց ես քարթս սխալ տեղ դրած չէի: Յանկարծ վերակացուն առջեւս տեսայ. ինքն ալ իր քարթը կը տեղաւորէր: Հարցուց ինձի թէ ի՞նչ կը վնատում: Ու երբ հասկցաւ քարթիս փնտուիս, երեսիս նայելով ըստ:

— Զէ՞ որ գուն շաբաթ՝ օրը տուն գացիր, առանց մաիկ ընելու որ, ևս քեզի կ'ըսէի, պէտք է կենաս և կէսօրէ վերջն ալ աշխատիս:

Իր ըսածը հասկնալէս յետոյ, կրցած խօսակցութեամբ ըսի որ չեմ հասկցած ըսածդ: Շաբաթ օր իմ զինքը չհասկնալովս բարկացած է և քարթս վերցուցած: Բայց բնաւ չուղեց փոխուիլ, երբ հասկցաւ թէ շաբաթ օր, իմ զինքը չհասկնալով՝ աշխատելու չկենալովս յանցաւոր չեմ: Քարթս ինքն էր վերցուցած և «այլեւս գործ չկայ քեզի», ըստ:

Իմ լեզուն անվարժ էր անզլիերէնի մէջ, և դըժւարութիւնները սիրով յանձն առած էի ասոր համար, առանց զիտնալու իմ մեծ ըլլալս և ուրիշին ցաւ աղդեկս: Հեռացայ National Brake Electric Co. էն: Ուր գործ ձեռք ձգելս չեմ լիշեր, մինչև Փոլին Հարնիս միկէրը: Բայց մինչև Փոլին Հարնիս Թիկէր երթալս, դարձեալ Mr. Cushing գործու տոմսերս լեցուց, ինձի գործ առնելու համար, ու իր յանձնաբարած օրէնքին միջոցաւ գացի հասայ Փոլին Հարնիս միկէր ու սկսայ գործել:

Այս ալ գործարան մըն էր, նման նէյշնը Պրէյք էլէքտրիքի, բայց արտազրութիւնը քիչ էր ու փոքր անկից: Իմ ժամանակներս աւելի երկար առաւ հոս ու աւելի շատ փորձառութիւն ունեցայ: Մօթէօններուն

ու արմչերներուն վրայ ըրած գործերս, գաղափար մը տուին ինձի արհեստագիտութեան մասին, բայց միայն նուազ արդիւնաւոր միտք՝ ակրապեալու:

Աշխատութեանս համաձայն, ունեցած փորձառութիւնս ու օրավարձս գոհացուցիչ էր, խիզճս հանգիստ էր ու ես ուղախ գուարթ կ'երթայի կուգայի գործու:

Երբեմն ծանր գործեր կուտար փորձելու համար, իսկ ես գործառներուն հետ վէճեր կ'ունենայի, աւելի կամ պակաս աշխատելով դրամ շատ շինելու համար: Բայց դժուար կեանք չունեցայ ամբողջ գործի օրերու: Այս ելեքտրականութեան գործարանին մէջ երկու անգամ գործելու պատեհութիւններ ունեցայ ու երկու տնգամն ալ գործէի միեւնոյն զգացումով մտայ և միեւնոյն զգացումով ելայ:

Միլուօքիի մէջ աշխատած եմ ուրիշ գործարաններ ալ, բայց շատ դժուարութիւններ ունեցած եմ, իմ կողմէն արդարանալի պատճառներով:

Միլուօքիի մէջ ես խօսելու վարժութիւն ունեցայ անզլիերէնի մէջ: Այս լեզուին համար բաւականաչափ աշխատութիւն կատարած եմ, առանց այլ և այլ պատճառներ խառնշտկելու, ըսկմ որ, իմ անօթութեան ու գործու կարիքին համար մտահոգուելու չափ, մտահոգուած էի նաև անզլիերէնի ու էտքին մէջ: Գիշեր և ցերեկ, իմ ամբողջ պատրաստութիւններովս, ժամանակ չեմ կորսնցուցեր լեզուին նկատմամբ: Միլուօքիի մէջ ապրելու շրջանիս, այս և ուրիշ խնդիրներ էին որ զիս դժուարութեան մատնեցին, առանց մոռնալու, կը յիշեմ Միլուօքիին ու Ուսքանսէն անցնելէս առաջ:

Ուսքանսէն նահանգին մէջ ապրած եմ վեր ի վերոյ չորս տարի ու դրեթէ ամէն գործ ըրած եմ ապրե-

լու համար: Փորտիճի մօտերը գործած եմ ազարակի մը մէջ, որուն տէրն էր ձան Ռւիլերմ: Պղտիկ հասակով, 30 տարեկան մարդ մը: Իրմէն զատ ունէր հայր մը և քոյր: Ձանը գէշ մարդ մը չէր, իր գործերուն համարու նաղաղ համբերութիւնով, գործաւոր չցաւցնող ու գործաւորի վիճակէ հասկցող մէկն էր ան: Ես անոր գործեցի երեք ամիսի չափ. բայց երբ ձգեցի՝ անոր համար լաւ ժամանակ չէր, բայց և այնպէս ալ, գործը քիչ երեցած ատենն էր որ զինքը ձգեցի:

Խոտը քաղած և ներս առած էինք. ցորենի հունձք չունէր. բայց ճոն և Երուսաղիմա ցորեն (ՅՈՒՆ) ունէր մօտ 20 էքեր: Ստրօպէրին հաւաքուած, վերջացած էր ու գրեթէ իր գործուն մեծ մասը լրացած էր, բացի սոխէն, որ պարտէզի գործերէն մէկն էր:

Երբ ձան Աւելերմը ձգեցի, այդ ամառը (1917) նորէն Փորտիճի մօտերը գործ մը զտայ Պողոս անունով ըստօչ Ամերիկացիի մը ազարակը, որուն հետ գարնան կանուխ ատենը թղթակցած էի իր գործուն համար: Այս մարդը ուզեց ինծի վճարել 35 տոլար, իմ պայմանիս համաձայնելով, եթէ կարենայ պահել, զիս փորձելէ յետոյ: Շաբաթէն աւելի գործեցի: Ու իմ ուսումնասիրած և տեսած գործերուն մէջէն հարկադրուած եղայ պահանջել 40 տոլար ամսական, եթէ կ'ուզէր որ իր գործը շաբունակեմ: Զիս ուզեց պահել գործուն վրայ, բայց չուզեց աւելի վճարել: Այս պատճառաւ Պարոն Պողոսը ձգեցի և զացի Միլուօքի, նորէն գործարաններուն մէջ գործ գտնելու:

Չմեռը Միլուօքիի մէջ գործարան աշխատելով հանդերձ, յաճախեցի զիշերային դպրոց, մինչև 1918ի դարունը: Մարտ ամսուն, թերթի լայտարարութեամբ

նորէն գործ զտայ ազարակի վրայ որ տեւեց մինչեւ Յուլիս: Յունիսին զինուորագրուելով, գործս ձըգի, երթալու նաւաստի զրուելու, բայց քննութիւն անցուցած չըլլալուս չընդունուեցայ ու մնացի մինչեւ բանակին լուրին:

Ուսքանսընի մէջ, 1918ի տարուան իմ գործատէր ազարակապեալ ամսականիս մէկ մասը զեղջեց, առարկելով որ ինքը Յօի փոխան, 23 տոլար է խոստացած ամսական, պայմանաւ որ իր գործուն վրայ կենամ ամբողջ տարին: Զգած ատենն Յօէն չհաշուեց, ու իմ զիմում կատարած տեղերս հաշիւս կարգադրելու տեղ, վնասով դուրս եկայ:

Միլուօքիի վիասաբանները և ճշգութիւն ընող ընկերութիւնները իրենց շահը նկատի առնելով, իմ ազարակապետէն տոնելիք զրամիս համար, խօրհուրդ տուին որ սոտիկանի զիմեմ, ու քանի մը կանանչուկ տոլար ալ անոնց ձեռքը զնեմ, որ կարենամ օ տոլար ամբողջ գումարը դանձել:

Հսած եմ, խելացիներ ըստած են «շահը վնասին եղբայրն է»: ու քանի որ մէկը միւսին գործակիցն է, անհրաժեշտ էր ես վասնում ընէի, շահ բերելու, օ շահելու, 15 կորոնցնելու: Առեւտուրի մէջ ասիկայ Ամերիկացիի մը համար բան մը չէ, եթէ ինք իր հաշիւին տէրը չէ:

Իմ առնելիքս փակուեցաւ ազարակապետին հետ, ինձմէ հինգ տոլար վնասով:

Այսչափ նեղութիւններ կարգադրելէ վերջ, եկան Օգոստոս և Սեպտեմբեր ամիսները, որոնց միջոցին, կոչեր եղան զինուորագրութեան: Երկու երեք անգամ զիս յետաձգելէ վերջ, վերջապէս արտօնեցին բանակի

մէջ մտնելու հոկտեմբեր 15 1918ին, դրկուեցալ Մատիսըն Ուսքանսըն (Madison Wisconsin), ուր կար նահանգային զինուորատեղին ու զինուորական դպրոցը S. A. T. C. անունով:

1918ի օրերը, շատ դէջ օրեր չէին ամբողջ զինուորատուողներուն, ինձի համար ալ շատ ուրախութիւն էր, քանի որ 22 ին մէջ մտած էի ու հարստութեան թէ աղքատութեան գաղտնիքներուն անծանօթ էի, և զեռ շատ սիրուելուս պատճառն ալ նոյնիսկ չէի հասկնար. ամէն անդամ որ պաշտօնեայի մը հետ կը խօսէի, երեսը շատ խնդուք կը տեսնայի: Գաղանիք չէր պատճառը, գործին յաջողութեան մէջ էլու Գործուն համար ընտրելի էի:

Իմ, գործին կարեւորութիւն տուած ըլլալուս համար ընտրելի կ'ըլլայի, իմ պղատ կամքիս համակերպումովը: Ու այդ պղատ համակերպութեամբ ինձի եղած հարցումներուն ողատախանելով, դրուեցայ բանակի դպրոցին մհքենական ճիւղին մէջ, ուր մնացի միայն երկու օր, յետոյ փոխադրուեցայ հիւանդանոցի պարտականութեան վրայ, և անկից, Դեկտեմբեր 20ին պղատ արձակուեցայ:



ԶԻՆՈՒՈՐԱԴՐԵՆԵՍՈՅ

Երկու օրուան դպրոցի աշխատութեան և երկու ամիս հիւանդանոցի աշխատանքներու միջոցին ոչ մի առաւելաթիւն կըցայ զնել խօսակցութեանս մէջ, քանի որ դպրոցի աշխատութիւնս սորվածիս վրայ ըան մը չէր, տեսութեանս մէջ զժուար չէր, քանի որ ատոր ընելը վարժուած էի գործաւորական օրերուա, և եթէ չըլլոր ալ, գժուար ըան բնաւ չկար, երկու որ և է ծայրեր իրարու վակցնել, հոն, դպրոցին մէջ:

Հիւանդանոցին մէջ, հիւանդներուն ջուր տալ, հաց տուլ ու ամբողջ մաքրութեան հոգ տանիլ. այս էր իմ գործը ու այս էր գործին կենսազրութիւնը:

Հիւանդանոցին մէջ, երիտասարդ զկոյշ, գեղեցիկ աղջիկներ բաւականաչափ կային, որպէս հիւանդապահ: Սնունց աշխատանքներուն գործակից երիտասարդ աղաքներ ալ շատ կային: Ուրախութիւն էր միշտ հիւանդանոցին մէջ: Երիտասարդներ շատ կը փափաքին աղջիկները պայտի տանիլ, մանաւանդ երբ իրարու սիրահար ըլլային: Ին չզիտցածիս մասին խօսելով, ես ալ չեմ կրնար վատահ ըսել թէ, ամէն անոնք որ պայտի կ'երթային, կընային իրենց ոէրը անմիջապէս յայտնել իրարու:

Ես շատ անփորձ եմ ու միշտ զոհ չեմ մնացեր, երբ օրիորդներու հետ խօսեր ու քալեր եմ: Ճիշզը, խնդալիք կամ ոչ, ըսեմ որ, երբ սիրած աղջիկաս հետ խօսած եմ, ու պարագայ եղած է որ անոր հանգիպած

եմ, բայց ըսելիքներս չեմ կրցած յայտնել ու միտքս ողարգել, միայն անորոշ ձեւով անհանգստութեան եմ դատապարտուեր:

Ես իմ հոգեբանական հասկցողութեամբ, ուրիշին գերի գարձած, այլ և ալլ պարագաներու մէջ, ոչ մի կարելիութիւն կրցած եմ ունենալ, ճշգելու գերիշխանութիւնս, պարտադրելու կամքս և գոհացում տալու բնական սիրոյս: Յաղթուած էի արդէն, և այդ յաղթութիւնը հիմայ կը զիտնամ թէ ո՞վ էր տանողը: Ոչ միայն բնական երջանկութեան մէջ պարտուած էի, երբ ճիշդ հիմայ կը տեսնեմ իմ ամբողջութիւնս գրաւուած է մեքենագէտ թշնամինս կողմէ:

Ես զինուոր չէի Դեկտեմբեր 20էն յետոյ: Երբ քաքաղաքացիական հագուստի մտայ, զինուորութենէս առաջուան հոգի շապիկը մտայ, զգացի թէ հացի կարօտ եմ: Հաց ունենալու համար, անհրաժեշտ էր գործ մը ճարել: Գործ մը, որ մեծ յաջողութիւն բերեր ու չի պարտադրեր զիս, սեւ շապիկ հազնելով մութ տեղերը պտըրաիլ: Ասանկ գործեր, բնական օրէնքով ես յաջող չեմ գտնելու, ու այդ օրէնքը սորված չեմ, իմ բնութեանս հակառակ ըլլալուն համար Սպրիլ կիտնալու համար տեսած եմ երկու օրէնքի գործադրութիւնը:

Շատ լսած ու կարդացած եմ, երկու օրէնքը գործադրողին ունեցած շահին վրայ, և մէկը կամ միւսը ընտրելու համար, աշխատած եմ բանտերէ հեռու կենալ, աւելի շիտակը, ուրիշի իրաւունքին չի ցանկալ: Այս իմ հոգեկան զգացումներս գոհացնելու համար, ստիպուած էի գարձեալ պարագի գործերու դիմել:

1919ի գարնան, Միլուօքիէն նորէն գացի ժամ ու կէս հեռաւորութեան, Ռւաքանսընի մէջ գործեցի: Գործը երկու ամսուան էր, պարագապետին հետ երբ սկիզբի պայմանով խնդրեցի որ 50 տոլարէն աւելի վճարէ ամսուան գործերուն, քանի որ ամսուան գործերը շատ էին: Արդէն մեր ըրած համաձայնութիւնն ալ այդպէս էր, ինքը աւելի պիտի վճարէր երբ Սպրիլ և Մայիս ամիսները վերջանար, իր նալատակն էր միայն 55 տոլար վճարել, 40-45 իր կարսողութեան սահմանէն վիր էր ու իր հաշւով, աւելորդ էր այդքան զրամ վճարել ինձի:

Ագարակապետն ու իրեն հետ ապրողները գերման ծնունդ ունեցող Ամերիկացիներ էին ու ոչ կէ բնաւորութեան տէր մարդիկ: Լաւ էին ու զիս կը սիրէին, երբ ամսավճարի աւելումի խօսք եղաւ ու չուզեցին համաձայնիլ պահանջիս հետ, ու չուզեցին զիս պահել իրենց մօտ, այդ տարուան համար, իրենց մօտ ագարակի մը վրայ տեղ մը գտան ինձի: Այս մարդիկն ալ լաւ էին և կրցին զիս զոհ պահել մինչև Սեպտեմբեր ամիսը:

Այս զիրջին տեղն ու առաջին տեղը իրար բաղդատելով, մէկը միւսէն լաւ տուն մըն էր ինձի համար: Գործուն հետ ես հոգտուն մը կարծած էի, առանց իմ բնական կարծիքին անուալու թէ, ես օտար երկիր մը ծնած եմ, կրնայ ըլլալ որ անոնք տարբեր կը ձեւին ու կը սահմանեն մարդկալին բնական օրէնքին մէջ: Մէկ ագարակապետին հետ, որ մնացի միայն մէկ ամիս: Այդ մարդը ոչ գործ ընկելու կամքի տէր էր իր սեփական ագարակին վրայ ու իր արտայայտած մըտքով, իրեն ըրած գործուն համար, իմ զաղափարիս

հասկցողութեան մէջ, վարձատրութիւն չխտար գոյն մնալու, և երկուքին կամ երեքին մասին մէկը խօսիլ կամ մէկը բնաւ նկատի չառնել, քանի որ մէկ տարւան մաշտիկներ էին իմ այ տարուան դործուն վրայ:

Իմ հիմակուան հասունցած ու փորձուած խելքովս, կը տեսնամ որ ամէն խնդրոյ շուրջ, կամ ամէն անհատի վերաբերեալ մէկ գաղափարով չէ կարելի խօսիլ, ու համակրանքի սիրով և ոչ համակրանքի ըգգացումով հանգիստ մնալ դործին յաջողութեան և կորուստին համար:

Գործի կարգադրութեան պէտքին համար և գաղափարի կատարեալ համոզուած սիրուն մէջ, համաձայնութիւն մը գոյացած էր իմ և իմ ընտանիք տղարակապետին հետ: Գործը կատարուած ձեւին մէջ և ընութեան ձեւը համոզող սիրուն մէջ, իմ միտքն էր սիրահարուիլ իմ աղարակալեաի գուստրին, եթէ սէրս համոզուէր անոր մէջ: Երիտասարդ կամքին աղղեցութիւնը այս է: Եւ իմ գործը որ ագարակն էր, ինձմէ ակնկալուածը աղարակապանին աղջկան հետնշանուիլ էր ու ամուսնութիւնը:

Իմ առանձին կամքս կար, գործած տեղիս աղարակալեաին աղջիկը սիրել, բայց սիրելու փափաքը չեմ կարծեր որ երկուքիս մէջ էր, երկու մտքերու հասկացողութիւն և զիտցուած սրտերը կար: Օրիորդը կար 16ի մօտ և ես ալ 22. ան գեղեցիկ էր ես տգեղ: Վճիռ տալու ինչ էր մնացեր, ան ալ ես ալ չէինք զիտեր: Ինձի տուած հարցումներուն պատասխանը զիտնալու հարցը լուծուած թէ ոչ, ես կը բաժնուիմ իմ գործէն և ունեցած կարծիքովս դարձեալ կ'իջնամ Միւուօքի, ուր նորէն գործարանալին գործ կունենամ:

Իմ վերի յայտնած հարցին և տուած պատասխանին, գործնականը մարդոց մէջ ծնած և մեռած է: Եւ իմ վրայով խօսելս այն է, բուն իսկ պատճառը որ, ես պանդուխտ մը, ճամբորդած ու գործած եմ ապրելու, կեանքի մէջ սէրի զգացումը միայն հասկցած եմ, բայց զգուշացած ու հեռացած եմ պատճառը միայն դժբախտութեան վերադրելով:

Ապրեցայ Միւուօքիի և Ռւաքանսնի մէջ մինչեւ 1920ի սէրիզը: Շատ գործելու նախանձով լեցուած և հաստատ կամքով ուղած եմունեցած աշխատութեանս մէջ քաջալերուիլ ու երջանիկ ըլլալ, երբ ապրիլ սովորած էի իմ ընական հասկացողութեամբը: Զէի նկատած բան մը, այլ և այլ խորհուրդներով փառաւորներու կեանքին հասնելու կամ ճիշդ այդ իմ գործի օրերուն հաւասար ապրած ըլլայի փառաւորներու ապրած կեանքին:

Գործու համար միշտ շրջած եմ ու գործուս վրայ չեմ նախատուած: Գործը սիրած ու գործատէրէն սիրուած եմ. բայց զարմանալին կայ զիտնալու, ինչո՞ւ համար դժբախտ մնացած եւ զրամ չեմ կրցած աւելցնել, իմ այս տողերուն մէջ տարբեր նկարագրութիւն տալու համար: Թափառելուս պատճառն էր իմ չզիտցած մեքենական ուժէն յաղթուիլս, այն ուժէն որ կատարելագործուած է տարիներ առաջ ու պահուած կառավարիչներու ձեռքին մէջ: Իմ չի կրցած ըրածս վերադրուած է իմ բլթամիտ ըլլալուս և շատ մը զըժբախտ անընդունակութիւններուաւ:

Այն ուժը որ փոխեց իմ բաղդը Ռւաքանսն նահանգին մէջ, փոխեց նաև իմ զրիչս աշխատանքի անընդունակութեան, ու զիտցընել տուաւ իր միտքը

իր ազդեցութեամբ որ կրիչս չի շարունակէ զրել:
Դրչի մելան չորցընելը, գլուխ փակելն ու փոխելը իր
բնական գործն է, գաղափարը խօսեցնել չի տալու
համար: Ռէտիօի մեքենան է իմ խօսած ուժը, որուն
ենթարկուեցայ ես, իմ մարդամեքենայի ուժովը: Ռէ-
տիօի ըրած գործերու մասին պիտի խօսիմ իմ ճամ-
բորդութեան վերջաւորութեան:

Միլուօքին պատմական քաղաք և պիտութիւն ու-
նեցող տեղ մըն է: Իմ ինչ կեանք ապրելս, ինչ որ ալ
ըլլայ, դժգոհ մտքով չպիտի ներկայացնեմ, քանի որ
ունեցայ շատ մը գործեր և սիրահարութիւններ, որոնք
աւելի զօրաւոր են թուած ինձի, քան հեղինակութիւն
ունեցող մարդու հասկացողութիւնն ու արտայայտած
ձեւը կամ միտքը:

Արայիս հեղինակութիւնը զօրաւոր է, խօսելու
համար ճիշդը, Միլուօքիի մէջ ունեցած երկու սիրա-
հարութեանս մասին, քանի որ պատկերը գէշ տպա-
ւորութիւն չի ձգեր:

Երկու հզիպէլթ անուններ, երկու օրիորդներ,
ճիշդ իմ ուղածները: Գաղափարիս յարմար անոնց
ընաւորութիւնը, անոնց ընտանեկան պատմական երե-
ւութիւնը և անոնց տեսքերը իմ սրտիս թելերը սար-
սուացութին, անմոռանալի փափաքս ու երեւակայու-
թիւնս հաւանաբար ազդեցին զիս կառավարող մեքե-
նայէն:

Իմ իրական կամքին ու պահանջելիք սէրին, հաս-
տատելու գործուն մէջ, իմ բնական հաւատամքներս
անհին չէին, համաձայնութիւն մը հաստատելու մէկ

կամ միւս հզիպէլթ օրիորդին հետ, եթէ ունեցած
պայմաններս նպաստաւոր ըլլային, և այդ ատենուա
յոյսիս ազդեցութեան ենթարկուած ըլլայս գիտնալի:
Ժամանակը անցած է և եղածը մեռած, ի հաշիւ ինձի,
և յուսախաբ ըլլալո մէծ զժբախտութիւն ու ցաւալի
բան է ինձի:

Միլուօքիի մէջի ենթադրական իմ սիրուն հետ
կը գործէի ալ, և առած օրավարձքս նպաստա-
ւոր էր ընտանիք պահելու, թէ մտքի եկեւէջներու
ազդեցութեան տակ չըլլայի ու տեղ մը հանգիստ մնա-
լու որոշումը տուած ըլլայի:

Հանդիպած երկու աղջիկներս ալ օտար անունի
տակ ծնած ու մէծցած էին, բայց թէ ինձի և անոնց
յարմարութիւն կար, իմ հասկցած և խորհած ձեւերուն
խաղաղ կեանք մը ապրիլ, համեստ ընտանիք մը
կաղմելով: Բայց հաշիւներ կային որ նկատի չէի ա-
ռած և անոնց գաղափարի մասին յոտակ տեղեկու-
թիւն չունէի:

Իմ երեւակայած մտքերուս վրայ խօսակցութիւն
եղած և վերջացած էր, երկու օտար անհատներուն
ամուսնութեանը մասին, բայց երբ բանակցութեան
մէջ չէի արևչափ գաղտնիքներու մասին խօսիլ օրի-
որդներուն հետ և ճիշդ սէրի մասին դեկ պայմաններ:

Իմ պանդիստութիւնը կարծես ծրագրուած գաղտ-
նիք մը եղած ըլլար, ուրիշի կողմէ, առանց իմ զիտ-
նալուս, և այդ գաղտնիքին զծագրուած սիրուն պատ-
ճառը թշուառութեան մէջ շրջեր եմ առանց իմ կամ-
քին պատ համաձայնութեան, թէ իմ մարմինը պիտի
կընա՞ր տանիլ ինձի ծանրացած բեռը:

Այլ ևս տարիքս 23ը կ'անցնի, կ'անցնի նաև ժա-

մանակս, առանց իմ ալղագան ճշգելու։ Գործու համար կը պտղտիմ, գործ ունենալու, գործուս հետ հաստատում մը ընելու ու ճշգելու ամուսնութեան հոգի համար, վերջնական տուն մը։ Ոչ մէկ կամք կամ զաղտնիք կրնայի իրականացնել և ոչ մտքի երաշխաւորութեան մը, պատճառ կրնայի տոկալ և ազդել զիս աղդողը։ Այսպէս ապրելով մտքի և սրտի ծանօթներուն հետ բայց գործէ հեռու, կը դիմեմ բարեկամներու ու իմ եղբօրը, ճամբու ծաղսի մը համար, իր քովը երթալու և գործու ետեւէ ըլլալու, հոն իր քաղաքին մէջ։

Թշուառութիւն իմ մէջ, գործու համար կ'երթամ իմ եղբօրը, ձմեռուայ ցուրտէն ապաստանարան մը գտնալու և առողջութիւնս չի վտանգելու, կարծելով թէ գեռ երիտասարդ եմ ու հազար և մէկ պատեհութիւն կը ներկայանայ ինքինքս գտնալու Բայց քանի տեսակ բաղդի վրայ մտածեմ ու խօսիմ, քանի տեսակ տարբեր պայման՝ երու մէջ փնտուեմ պատճառները, թէ իմ բաղդը պիտի խնդար օր մը ու ամէնը պիտի մոռցուէր, ինչ որ կրնայ ըլլար, փոխանակ լալու աւելի գէշին մէջ, պիտի ուրախ ըլլայի։



1921 - ԵՍ ԵՂԲՈՐՍ ՏՈՒՆԸ

Միշտինի մէջ։ Ուրախ եմ, տունը գտնուելուս համար, բայց անհանգիստ եմ, գործերը թուլ և անգործ ըլլալուս պատճառաւ Ուրիշ պատճառ մը չունէի զըժգոհ միալու։ Երիտասարդ էի, գործ չունէի, զբամ ծախսել զիտէի ու զրամ չունէի։ Խելքս կատարեալ էր, խելօք կենալ չունէի։ Ի՞նչ ընել հիմայ, ամէն մարդու չերենալու և վիրաւորական խօսքեր չի լսելու համար։ Ուրեմն, բնութեան օրէնքին մէջ պիտի կրնայի՝ գոհ մնալ և երջանիկ երեւալ ամէնուն։

Եղբարս և հարս կը նեղուին երբ իմ նեղուիլս կը տեսնին ու ինչ զիտ ընելին ես բնաւ չեմ հասկընար։ Որու կարծիք ես կ'ունենամ, սափրիչ զառնալ եղբօրս արհեստին վրայ ես իմ մասին, իմ ձեւերով չեմ կարող խորհիլ և զիտ տալ թէ այդ գործը իմ արհեստը պէտք է դառնայ։ Եղբօրս գաղափարը երբ լսեցի թէ ինծի պիտի օգնէ որ սափրիչութեան երթամ, համաձայնեցայ իրեն և ընդունեցի մինչե նիքակօ երթալ, ուր — անոր փափաքն ալ պաղպէս էր — սովորելու դիւրութիւն ըլլալուն։

Եղբօրս սէրը գիտէի և անոր գաղափարը հասկըցած էի, բայց որչափ առաւել սէր կար իրեն մէջ որ ինքը աղղուեցաւ ու 400 տալեր պարտք ըրաւ իր չի ունենալովը մէկտեղ, ինծի տուաւ և նիքակօ զրկեց արհեստ սովորելու։ Կրնայ ըլլալ որ անոր գաղափարը շատ ճիշդ էր ու ապահով թէ ես օգտուած պիտի ըլլամ արհեստը սովորելու և օր մը ուրախ գարձեալ

իրեն վերադառնալ։ Բայց անոր անկեղծ խաբուելուն իմ խիթճ չարչարսւելուս սրչափ անխիղճօրէն տուժած եղած էինք մենք։

Իմ երօրը արհեստը պատմական պահանջ մը գարձաւ ինձի համար ուրիշներուն միջոցաւ, իիստ զարմանալի պահանջ, որ արհեստագէտը արհեստէն հակընալով կրնայ ճանչնար մարդը արհեստին յարմարելու, և կը պահանջէ, իր պահանջը իրագործելու։ Այս խիստ հոգեկան հասկցած ձեւերով կը պնդէ կատարել իր կամքընոյնիսկ, արհեստը սովորողին բարեկամներուն միջոցաւ, բայց երբ ինքունքը հակառակորդի կը հանդիպեցնէ, ինքը կը զանայ մեծ նախատղ մը, իրեն ընտրած մարդը իրեն սիրած գործուն համար։ Պարզ ըսել, երբ ես պատճառ ունեցաւ չընդունել սափրիչութիւնը ինձ արհեստ ընկլու, մարդը իրեն գործիքներով գործեց և կրցաւ ընդլայնել իր ընտրած միտքը, հասկցնելու իմ աստիճանին ու կամքիս։

Ես ըսի որ եսթակայ եղած էի արհեստագէտ մարդոց (ուշիօի միջոցաւ), Բայց առանց պատճառը զիտնալու թէ ինչո՞ւ այսչափ գործերու մէջ ձախորդութիւններու հանդիպած եմ, ու ես կ'երթամ, ուր որ բարեկամ մը լսած եմ կամ կարծած եմ ըլլալ, ուր որ ալ ըլլան, հոգ չէ թէ քանի հաղար մղոն հեռու են ինձնէ, Կ'երթայի և հիմայ հաւատացած եմ ճամբորդութեանս սահմանը որ չեմ կարծեր թէ պիտի կրնամ աւելի հեռու երթալ ասկից։

Եղօրոս տուած խորհուրդը զիս Շիքակօ հասցուց, բայց Շիքակօի մէջ, քսկս մնացած 80 տալերը 100ի

տուած խորհուրդներէն աւելի աւելցուց, պատճառաբանելով թէ եղած 80 տալերով արհեստ չպիտի կըրնամ սովորիլ և կիսատ թողելով չսկսելու նման պիտի ըլլայ ինձի մէջ։ Այս մտքին պատճառաւը արհեստը սկսելէ առաջ միտք բերի որ ինձի բարեկամ մը կայ ֆլորիտա, որը արդէն ինձի նամակ գրած էր թէ հռն երթամ հռն գործելու Այս յուսալից մտքովը Շիքակօի մէջ աւելի սպասելս աւելորդ համարեցի և գացի ֆլորիտա 1921 Մարտի սկիզբները։

Սաանկ խորհուրդներ շատ կուզային, եւ խելքիս կարողութիւնը չէր ներէր ոտքերս կանգնեցնել առաջ երթալու, ուր հաստատ յոյս մը չկար, և ապահովուած պաշար պատրաստ չունէի քովու

Ելեկտրական մեքենայի ճարպիկ ուժին տակ քըշուեցայ, ուր կառավարող ձեռքը կրնար ձեռքին տիրուն միտքը գոհացնել։

Ֆլորիտա հասայ, բայց գործ չունէի ոչ ալ բարեկամիս միջոցաւ գտնելու յոյս։ Եւ իմ ֆլորիտա երթալու լուրզ և պատճառորնոյն խկեղբայրս չէրգիտեր։ Զգիտնալով մէկտեղ ես կը խնդամ, կարծելով թէ բարեկամներով լեցուն օր մը յաջողութիւն մը պիտի զանեմ, և ուրախ լուրը եղբօրս պիտի հազորդեմ զայն հանդիսաւ ընկլու, թէ ես երջանիկ եմ։

Օրլանտո Ֆլորիտա մնացի մօտ երկու տարի, ու ապրուստի համար ճագսնվիլի մէջ ծախեցի ամերիկեան օրաթերթեր։ Օրլանտօի շուրջ չնչին օրավարձքով մը աշխատեցայ աղարակներու վրայ։ Եւ Օրլանտօի մէջ, «The Evening Reporter Star» օրաթերթին մէջ տոմարակալութիւն ըրի։ Տոմարակալութեան ստացայ 15 տալեր, իսկ թերթէն 7 ով սկսայ մինչև 12

երբ ձգեցիւ թակրթին մէջ կ'ընէի ժամկոչի գարծեր, բայց շիտակ խօսակցութեանս ու անկնդութեանս համար սիրեցին զիս, և ելք ուղեցի գաղափար յայտնել թերթին միջոցաւ, սիրով տեղ տուին:

Իմ զրած յօդուածներուս հանդէպ ուրիշներուն ըրած կարծիքին պատասխանառուն իրենք են եթէ կ'ուղեն դրածներուս և խօսածներուս տէրը զառնալ:

Հետեւեալ անունին տակ զրած մէկ յօդուած ինձի կ'երեւի թէ շատ կը մտահոգէ շատերը, և սպատճառ գարծան իմ երկար ճամբարդութիւններուս ու թշուառութիւններուս «The beast again out from her cage» նիւթը: Պարունակութիւնն էր նզմիրի 1922ի կոտորածը, Տաճիկ գաղանը սիրուած քաղաքակիրթ Եւրոպայէն:

Իմ անարժէք բազզը երեւութենէն իմ ըրած զործերը արժէք էր, ու կատարեալ վճարում չէին ըներ ինձի: Պատճառը իմ խեղճ երեւալս է թէ անբախտ եմ, ես գաղտնիքը չեմ զիտցած: Դործուս վրայ ժամավաճառ ըլլող մը չեմ, զործուն ընութեան տմարդ կամ ոչինչ մը երեցած չեմ եղեր, հակառակ որ շուտ վարժուած և լաւը ընող մը եղած եմ, ի՞նչ էր զաղտնիքը, զործուն համարդատեհութիւններէն հեռո՞ւ լավահուածեմ:

Պանդուխտ օրերու բարեկամներուս հետ հացի գաղտնիքը լուծել չէր նկատի առնուեր, իրենց քսակը լեցուն ըլլալուն, իմ քսակս անպատճառ եղեր էր լիցուն, որ իմ զործս ցած օրավարձերով եմ ուղած ընել: Աւելի օրավարձ գժուար էր վճարել, բայց շատ շատ ցանկացած եմ զործուս վրայ հանգարտ մնալ: Եատ տեղեր զործատէրերը քննադատութեան պէտք կայ, բայց արժէքէ հեռու, որով աւելորդ բան է մտահոգութը:

Իմ կատարած զործը, հաւանաբար կրնար կատարել ամէն անհատ ամէն հասակի մէջ, բաւական է որ զործելու տարիքի հասած է և ընդունուած զործուն վրայ: Մեծ զիտութեան պէտք ալ չկար, բայց գաղափարի ըմբռնումի ազգեցութեան ենթարկուելուն մարդոք չէր կարող տոկալ, աչք գոցել անցնելու, առանց յիշելու իր կատարած աշխատանքը, առանձ վարձատըրութեան: Մտքի տաք ազգեցութեան շնորհիւ իմ զործէն հեռանալուն լուրը հազորդելով զործատէրին, բաժնուայ և այլ ևս չի ուղեցի վերադառնալ:

Տարին 1925 էր և ամիսը Սեպտեմբեր, երբ ալևս նպատակ զրած էի երթալ Աւոշինկթօն, Միացեալ Նահանգներաւ մայրաքաղաքը, ուր կը կարծէի թէ նամակատան մէջ զործ մը պիտի կրնամ ունենալ, երբ քննութիւն տամ ու շահիմ: Այս նպատակին վրայ փափաքով տողորուած, հիւսիս երթալու կարծիքս յայտնեցի բարեկամս Պարսն ձէյմսին և կեցիր բարի ըսկով հեռացայ Օրլանտօէն և ամբողջ Ֆլորիտաէն:

Օրլանտօէն հեռացալ, բայց ի՞նչ շահեցի և ի՞նչ կործնցուցի: Քանի տալերով մտայ այդ տաք նահանգը և քանիով դուլս ելայ իմ ապահովութեան շահանգ մէջ: Բացի երկաթուղիի ծաղսէն, մօտս ունէի 50 տալեր, Ֆլորիտա մտած օրս, ու երբ մօտ երկու տարի վերջը ձգեցի, ձագսընվիլ Պալթիմորի համար նաւու տոմսակ դնելէ յետոյ մօտս մնաց երեք տալեր:



Հարուստ մտայ Ֆլորիտա և հարուստ ելայ, բայց
շատ աւելի հարուստ երբ ելայ, քանի որ բաւական
պատիւ ալ շահած էի հոն, հարաւի մէջ և հիւսիսի
մէջ ծանօթ ըլլալով հիւսիսի հեղինակութիւն ունե-
ցողներուն, առանց երեսնին տեսած ըլլալով:

Հեղինակներուն աղղած կամքին տակ, հարաւ
անցնելէ առաջ, մէկ քանի ամիս, ցուրտ ձըմեռ-
ուան մէջ Շիքակո անդործ մնալով գացի Քանքէ-
քի, Շիքակօէն 60 մղոն հեռու, զործ գտնելու յոյսով
առանց քաղաքին ծանօթ ըլլալով:

Քանքէքի երթած ատենս, գեկտեմքնը ցուրտ
ամիսն էր առանց ձիւնի, ինձի հետ տանկելով պայու-
սակ մը իմ քանի մը կարեւոր հազուստներովու Բեռի
շոգեկառք էրնստալպայուսակովս, երկաթուղուաշխա-
տաւորներու օգնութեամբը: Եւ երբ կայարանը հա-
սաւ բեռի շոգեկառքը, կառքը վարողն ու միւս զոր-
ծաւորները առաջարկեցին որ զգուշութեամբ զար գե-
տինը իջնամ, յալտնելով որ շոգեկառքը իմ իջնալիք
տեղս չպիտի կենայ: Մէկը կառքին վրայէն ելաւ և
պայուսակս առնելով օգնոց որ վար իջայ ու մը-
տայ կայարան: Աւգեցի քիչ մը հանգստանալ տաքու-
թեան մէջ, որ արգէն բաւական ցուրտ առած էի,
ջուրին թանգին վրայ ըլլալուս պատճառաւ:

Դեռ չտաքցած ու հանգիստ չի եղած, յանկարծ
ոստիկանը ներս մտաւ կայարանին մէջ և հարցուց իմ
հոդ գտնուելուս պատճառը, քանի որ ես ունէի պայու-
սակ մը ինձի հետ: Շոգեկառքերուն ներս գալու և
զուրս երթալու ժամանակներուն կարեւորութիւն
տուած չունէի, ու այդ ժամանակը շոգեկառք առնելու

անսրոշ ժամանակ մ'էր և հաւանաբար երկար ատեն-
կար նորէն կառք նստիլ ոստիկանին կարծիքով, իմ
հոդ ըլլալուս պատճառաւը: Ոստիկանը իրեն հարցաքն-
նութեանը իր ընտրած վերջին կարծիքովը տուաջար-
կեց որ ես ինքնիրենս երթամ ոստիկանատուն, հոն
պաշտօնեան տեսնեմ և տեղ ուզեմ հանգիստ մնալու
մինչև առաւօտ, յետոյ նայիմ գործու կարգադրութիւնս:

Հասալ ոստիկանատուն ոստիկանին ուզած և ա-
ռաջարկած ձեւովը: Ոստիկանապետը իմ խնդրանքիս
համեմատ ինձի տեղ տուաւ, պառկեցայ յանցաւորնե-
րուն ճաղէ պատերով սենեակի մը մէջ, ուր ընկերա-
ցայ սիայն սկ խոշոր քանայներուն (Յեծիսց): Ամբողջ
գիշերը եղայ անհանգիստ ու զեռ ամբողջապէս չէր
լուսցած, իմ անհանգստութեան համար ելայ մնացած
տեղէս գուրս և քերտելով ըսի պաշտօնեային. « շատ
տաք եմ, բայց ընկերներս զիս առանձին չեն թողուր
(ողիներու խածնելուն էր ակնարկս), իրենց կատա-
կասէր ըլլալուն:

Այսպէս խօսած պահուս ոստիկան պաշտօն-
եան իր հարցումներուն հետ ինձի ցուցուց բանաբ-
կեալներուն գործիքները, դաշոյն, զմելի, ատրճանակ
և ածելիներ, սրոնք կեանքի բոլոր պայմաններուն
մէջ բաւական էին ոճրագործութեան համար:

Ամբողջ հարցումներէն յետոյ, իմ պէտքին և պա-
հանջին համար առաջարկեց որ երթամ Սալուէշըն Ար-
մին տեսնամ, զործ ձեռք բերելու քանի որ ուրիշ մի-
ջոց չիկար իմ քաղաքին և մէջի ժողովուրդին անձա-
նօթ ըլլալուս համար:

Օրը ինչ օր ըլլալը և օրուան թիւը չիմ յիշեր,
բայց ամպոտ կցուրտ օր մըն էր և ձին կը փչէր, երբ
հարցընելով գացի գտայ Սալուէշըն Արմին կեդրոնը և

անոնց օգնութիւնը ինձի գտած գործերնին: Գործս էր վառեակներ փոխադրող կառքերու մաքրութիւնը այդ դեկտեմբերի շուրջ ամսուան մէջ: Ամէն մէկ կառքի մաքրութեան փոխարժէքն էր 4.50 - 4.75 տալեր: Իւրաքանչիւր կառք օրէ մը չէր մաքրուեր, որովհետեւ հաւերուն «աղբ»ը երկար ատենէ ի վեր սառած մնացած էր կառքին մէջ:

Գործուս՝ կառքերը մաքրելուն սկսայ և մինչեւ կէսօրէ վերջ ժամը 4ի 2ի ատենները, իմ անօթի ըլլալուս պատճառաւ զացի գործու վերակացուն տեսայ և խնդրեցի որ ինձի տայ մէկ քառորդ տալեր ճաշ մը առնելու համար, որպէսզի կարենամ գործել ու լրացընել, քանի որ երկար ատեն է որ չես կերպած: Վերակացուն պատճախանեց որ ընկերութիւնը գործը լրանալէ յետոյ կը վճարէ զործաւորին և ոչ թէ առաջ:

Այս մտահոգութեան մէջ սկսալ տեղին վրայ շուրջս նալիլ, ուտելու տեղ մը գտնելու Այդ գործին տեղը հաւաց մըն էր լեցուն հաւերով, որոնք կը փոխադրուէին շուկայ, ծախուելու և կամծախուած տեղերնին յանձնուելու: Այս պատճառաւ ոչ մէկ տեղ կը տեսնէի ճաշարան մը կամ խանութ մը, իմ այդ ատենուան հաց գնելու համար, եթէ կարենայի իս ուզած քառորդ տոլարս ստանալ վերակացուէն: Զիյուսահատելու համար գործս ձգեցի և զացի շուրջս նայելու, ուր կարող եղայ գանել երկաթուղագծի արեւմեան կողմը իտալացի գործաւորի մը կոկիկ խըրթը, որուն մէջ էին իրենք այր եւ կին:

Տունը հաստատուած էր փայտով ու թուղթերով, որը միայն կարող էր տաքէն ու անձեւէն պահել այդ երկու իտալացին իրենց ունեցածովը: Ասոնք ինչ մտածում ունեցան իմ մասին ես չկրցայ հասկնալ,

բայց երբ խնդրանքս ներկայացուցի իրենց սիրով ընդունեցին և տուին ինձ չըրս կտոր ամերիկեան հաց, մէկուն մէջ դնելով աղի իսոթ մը և քիչ մը հէմ:

Իմ խօսքն էր վճարել երբ զրամս գանձէի գործս լմնալէն յետոյ, բայց անոնց միտքն էր ես վճարում չընեմ, և ըսին ինձի իրենց կրցած անգլիերէնովը: Շատ քիչ կրնաւին անգլիերէն խօսիլ: Ուզեցին գիտնալ ինչ ազգ ըլլալս և ըսին ինձ թէ իտալացի՞ եմ: Հայ ըլլալը ըսի ու շնորհակալութիւն մը յայտնելով գացի ետ իմ գործուա, ուր ուզեցի ամբողջ քարը մաքրել և իմ 4.75 տոլարը ստանալ, իմ ուտածիս վճարումը ընելէս յետոյ անցնիլ հեռանալ ատկէց, ուրիշ զործ փնտուելու:

Գործուս վրայ և փափաքով լեցուն կը քերեմ քերիչով հաւու ծրտերը, որոնք շատ սաստիկ չորցած էին պաղին ազգեցութեան տակի: Սառած էր հաւերուն աղը և շատ դժուար էր քակել ու մաքրել այդ մեծ կառքը, որը բաժնուած էր մասերով հաւերը տեղաւորելու համար հազարները միասին:

Գործս լմնցընելու կասկածը կը տեսնայի, երբ իմ քերիչս յաջողութիւն չէր բերէր այդ օրուան ցրառուն ազգեցութեան մէջ, և ցնցուած ու գունափոխուած, անկանոն ձեւով, անկարսողութիւն կը տեսնամ գործս այդ առաջի սկսած օրը լմնցընել: Երկրորդ օրը շարունակելու համար, խղճի սաստիկ տարակուսութեամբ անկարելի կը տեսնամ, այդ գիշերուան ապաստանարան չունենալուս և անօթութիւնով մէկտեղ ետ վերադառնալ:

Օրը չի լմնալէն առաջ գործս ձգեցի և առանց մէկ սէնթ ստանալու հեռացայ այդ զործէն, այն ցրտի ազգեցութիւնը արդէն առած էի անօթութեանս հետ:

Գործէն ուղղակի Տ. Ա. Շացի և հոն պայուսակս յանձնեցի: Տ. Ա. Հն ուղեցի հանգիստ ըլլալ քանի մը վայրկեանի մէջ, և երբ նստած էի սեղանին ծուած՝ քնացած մնացած էի մինչև իրկուան ժամը հինգին: Ասկէց ուղղակի առանց ուրիշ յոյսերու մասին գուշակութիւն ընկըռ, պայուսակս առի և շուկայ գացի: ուր չըեայի մը քով յանձնեցի որպէս երաշխառութիւն Յ տոլարի փոխառութեան համար, մինչև Եթքակօ երթալու և իրեն վերադարձնել էր զրամը: Երեք տոլարի համար մուրհակ մը սուղեց ու ինծի ըստորագրել տուաւ, Յ տոլարը յանձնելէ առաջ: Մուրհակը 50 օրուան համար էր, առանց տոկոսի, բայց ինքը ստացաւ 15 օրուան մէջ, իմ ազատ կամքովը 25 սէնթ տոկոսով միասին:

Պայուսակս հնավաճառ չըեայ վաճառականին տալէ և երեք տալերը ստանալէս վերջը գացի երկու խաշուած հաւկիթով ճաշ մը բբի և տոմսակս կտրելով գացի Եթքակօ:

Այս Եթքակօի և Ֆլորիտափ կեանքը անցընելէս յետոյ ձագսնվիլէն կ'անցնիմ նաւով Պալթիմօր Միրիլանս և կը սկսիմ նոր պանդխառութեան կեանքի, որը բաղդատելով հինին, ես միշտ բաղդառոր մնացած եմ արուեստագէտ հեղինակին ազդեցութեանը տակ:

Պալթիմօր հասած օրս Սեպտեմբեր 42, 1923 ի անձրեւոտ օր մըն էր ու շատ դէշ ազդող իմ նիւթական և ֆիզիքական կեանքիս: Միայն երկուք ու կէս տալեր կամ աւելի պակաս դրամ ունէի գրպանս նաւէն զուրս ելած ատենս: Սենեակ վարձելէս և չըեայ ճաշարանապետին ճաշարանը գործի սկսելէս լետոյ քովս ոչինչ մնաց:

Գործը ճաշարանին մէջ, կուտար ապրուստս բայց ապրուստիս հետ միասին կը ցանկանայի ճաշարանէն աւելի գործ մը ձեռք բերել եթէ կարելիութիւն կար, և կրնայի յաջողիլ եթէ աշխատէի:

Այս սովորական նպատակովս թերթերու ապրուստրանքներով, փորց կը կատարէի իմ սիրած գործելու և կարողացածներս ձեռք բերել: Օրին մէկուն մէջ, երբ գործէ ազատ էի լրագիրը կարդալէս Պալթիմուր քաղաքին մէջ, փողոցը կայսած հարցուցի հասցէն կարդացած գործուս ուր մէկ կողմը ըլլալը քաղաքին, և որ մէկ հանրակառագովը պիտի կրնայի հոն համնիլ իմ փափաքած քննութիւնս իմ ուղած գործին վերաբերեալ ընկըռ: Իմ հարցումը դեռ չի լըմեցուցած հարցում ընողին, որը էր զինուոր մը, անմիջապէս իմ հարցումիս հակառակ պատասխան տուաւ և հարցումը փոխնեց իրեն ունեցած գործուն վրայ, որ ինքը արդէն պարտականութեան վրայ էր: Իրեն գործուն վերաբերեալ հարցումներ սկսաւ փոխանակել ինծի հետ, զիս իրեն հագուստին մէջ մտցընելու համար:

Երբ ինքը էնոյ իմ ներկայացուցած հասցէին ուղղութիւն չէր տուած, պահանջեց որ բանակին որ և է ճիւղի մը մէջ արձանապրութիմ կառավարութեան տըուած պատեհութիւնը օգտագործելու և կատարեալ արհեստաւոր մը դառնալու, ապագային զինուորութիւնս ձգելէս առաջ: Ես իրեն տուած բացարութեանը հաւատք չունէի քանի որ պատերազմի ժամանակը փորձառութիւն ունէի և ինչ պատեհութիւն ալ որ ըլլար, ինծի համար յաջողութիւն չիկար իմ գիտցած և տեսածէս:

Ես միշտ հակառակ իրեն տուած կարծիքներուն,

մինչև երբ ինքը հասաւ օդային զինուորազրութեան, երբ նպատակը բոլորովին նոր և անծանօթ, բայց բաւական պատճեռութիւն կը թուցնէր խօսող զինուորը իր տուած բացատրութիւններուն մէջ։

Զինուորին կարծիքը՝ թէ ես կրնայի կրթուիլ լեզուին մէջ և արճեսատ մըն ալ միասին, քանի որ ճիւղը նոր էր և խիստ կարեւոր երկրին ու կառավարութեանը, և քանի որ ալ պատճեռութիւնները անչափ են։ Զինուոր վինտող զինուորը, իմ համաձայնութիւն շահեց, և զիս առաջնորդեց դէպի արձանապատճեան պաշտօնատեղին ուր կըցաւ իմ պատուոյ խոստումս առնել և հագուեցնել այն հազուսար որուն մէջ ինքն էր։

Ես գործիս զինուորազրուեցայ, և այդ օրը անօթի ու յուսահատ չէի ինչպէս շատերը, և զրեթէ ամբողջ զինուորները կ'արձանագրուին երբ գործ չեն կրնար ունենալ ու անօթի յուսահատ են։

Պատուոյ խոստումէս յետոյ խնդրեցի զօրակալէն որ ինծի թոյլ տայ երթամ իմ աշխատատթեան վարձքը առնեմ և վերագանամ միհնոյն պաշտօնատեղին ուակից պիտի վիխազրէին Ֆօրտ Հառլու և անկից Պոլինկ Ֆիլտ ուր արգէն իմ համաձարնած տեղս էր զիս յուսալըցող զինուորին։

Զինուորական օրէնքի ենթարկութիւն Սեպտեմբեր 15ին 1925ին էր Ֆօրտ Հառլու մէկ շաբաթ մասէս վերջ, Սեպտեմբեր 22ին յանձնարարականով մը դըրկուայ Bolling Field ուրիշ զինուոր ընկերով մը, ուր կըցայ ծառայել 3 տարի մինչև 1926 Սեպտեմբեր 14։



ՊՈԼԻՆԿ ՖԻԼՏ ԵՒ ՈՒՕՇԻՆԿԹՈՆ ՄԱՅՐԱՓԱՂԱՔԸ

Պոլինկ Ֆիլտ, Ուօշինկթոն Ամերիկեան մայրաքաղաքին օդանաւային կայարանն էր։ Պոլինկ Ֆիլտ միայն երեք մզոն հեռու է Ճերմակ Տունէն և կամ քաղաքի կեղրոնէն։ Քաղաքը մաքուր է և պատմական, ճիշդ հակառակ Պոլինկ Ֆիլտ ճեղճիօտ, և անկանոն արդ 1925 ին։

Երբ ես զօրանոց հասայ զինուորութեան մէջ անփորձ կ'երեւէի, հակառակ իմ երկու ամսուան ու 10 օրուան պատերազմի ատենուան ունեցած փորձառութեանու Ես զինուորական աջ ու ձախի մէջ անվարժ էի և զրեթէ անհաճոյ միտք կը պատճառէի փորձառու զինուոր վարժեցնողին, երբ մեզ կը վարժեցնէր։ Ես սորվելու մէջ դանդաղ չէի, բայց քիչ մը դանդաղ կ'երեւայի անոր Երեք չորս շաբաթէն նոր վարժուողները պարտականութեան կը տանէին այդ ճեղճիօտ տեղը պատրաստուելու օդանաւերու գործողութիւններու համար։

Իմ առաջին օրը Պոլինկ Ֆիլտ հասնելս չափազանց ուրախութիւն մը կը տեսնէի տեղին մէջ տեղին համար երբ մեծ ցոյց մը պատրաստուած էր օդանաւային պատմութիւն մը ստեղծելու տեղին և քաղաքին համար, և որուն պատճառաւ հազարներ լեցուած էին տեսարանը զիտելու։

Իմ տեսնալովս երբ կը դիմէի, ես ինծի անկանոն դատավարութիւն կը պատճառէի հաւատալով հիմայ որ ես իմ հոգեբանական համոզումներովը գրաւուած էի հոգեբանի մը կողմէն, որը ինծի անծանօթ էր և ինչպէս որ անծանօթ է զեռ: Այդ իմ անկանոն ձեւին մէջ իմ գաղափարը գտնող չէր և իմ աշքերը լաւ տեսնող ուրախանալու ինչ որ ամբողջ մեծ բազմութիւնը յուռայով կը լցնէին օդը այդ նոր սկսող Պոլինկ Ֆիլտի պատմական դաշտը:

Իմ զինուորութեան առաջին տարին ինծի հետ սկսուած ցոյցովը իմ տարին կամաց կ'առաջանայ, և իմ պարտականութիւնները կ'աւելնան, ու ինծի վարժուելի կը դառնան: Պարտականութենէ խոյս տալու բնաւ միտք չէի ունեցած որ և է ատեն մը, և ոչ կարեւոր միջոց մը պատճառաբանութիւն ընելու սուս մը յաջողցնելու համար, ներողութիւն գտնալու ինծի արուած զործէն կամ զործուն պատասխանառութենէն խուսափելու: Դժուար պարտականութիւն, մեծ յանդիմանութիւններով իմ անկեղծ խիղճը տոկաց, առանց մէկ օր զինուորական բանտի դատապարտութեան:

Զինուորական կարգադրութեան ենթարկուիլը օրէնքը ճանչնալուն մէջ է, և մտքի համոզումներով, թէ պատիւը աւելի է զործաւորական կեանքին մէջ երես ունենալու, երես տեսնալու և երես տալու հարկաւոր պարագաներուն տակ: Կարգապահութիւնը իս մտքին ամենամեծ խստութեան ենթարկուելուն պատճառ ունեցայ, յարգել ամէն ինծի արուած հրամանները առանց ծանրութիւն համարելու:

Դժուարութեան հետ տուժեցիւ Մէկ տարի ժամանակս զրեթէ լըմնալու մէջ էր երբ խոհանոցի պարտականութեան վրայ գրուած էի, խոհանոցի մաքրութեան գործը ընելու մէկ ամսուան համար, քանի մը անգամներ առաջ ընելէս յեաոյ: Գործուն մէջ ըընաւ դժուարութիւն չունէի իմ կարողութեանս հետ բաղդատելով գործը արագ կամ կամացին մէջ, քանի որ գետնախնձոր կեղուելը ինծի պիտի ստիպէր նըստիլ, և երբ նստէի արդէն իմ հանգստութիւնս առած պիտի ըլլայի:

Սյսպէս երբեմն խորհելով և շատ անգամ դիւրին ստանալու շատ, կ'աճապարէի դժուարը շուտ վերջացնել և երթալ դիւրինին վրայ հանգիստ ըլլալ: Սյս օրէնքներովը հետաքրքրուած՝ օր մը մէկուն հետ նախաճշէն յետոյ Սեպտեմբեր ամսուն 1924ին ճաշի սեղանները կը մաքրէի և զրեթէ կէս լըմնած վիճակի մէջ, յանկաշծ լսեցի որ կերակուր պատրաստողներէն մէկը զիս կը կանչէ խոհանոցին մէջ գործ ընելու Զիս կանչած պարագային ինծի իմ անունս չի տուաւ, և երբ հասկցայ որ ձայնելը ինծի է, դարձաւ և բարկացու զէմքով մը պատասխանեցի թէ կուզամ: Իմ կուզամ պատասխանիս անոր, ես իմ զործս ձգեցի սեղանին վրայ և զացի խոհանոցը, ուր երեք կերակուր պատրաստողները հոն էին: Անոնց մէկը որ երրորդն էր, ինծի հայհոյելով ըստւ — ի՞նչ կը նայիս ինծի, զուն յիմար, հակառակ որ ես հարցում պիտի ընէի զիս ինչու ուզելուն համար:

Իմ զանդաղ և խենթ ըլլալս բնաւ չէի գիտեր, քանի որ ուրիշներ իմ մասին այդ կարծիքը ունէին և այդպէս ալ կը վարուին եղեր ինծի հանդէպ, առանց

իմ մասին եղած ու դարձած քաղաքականութեան տեղեկութեանս:

Ես, ինձի հրամայուած գործը դիմուալու համար կը հարցնեմ թէ ի՞նչ պիտի ընեմ, Պ. Խոհաբարը ինձի կրկնելով՝ շան ձագ, ի՞նչ կը սպասես հոգ, սառոյցին տուփը, սառոյցը տուփին մէջ պիտի դնէք: Եւ հրեց՝ գործին արագ երթալու: Հրելու պարագային ես ետ դարձայ իրեն ըսելու համար թէ՝ ինչու զիս կը հրես, հոս, ես իրեն զարձած վայրկեանիս, Պարոն ապուր եփողը իմ գլխուս զարկաւ իր մհծ ձեռքով և զիս բաւական ցնցեց ու նորէն հրելով մը զիս, հասայ սառոյցին տուփին, ուր արդէն քանի մը ուրիշ զինուորներ սառոյցը տուփին մէջ կը լցնէին:

Երբ ես ուղեցի միւս զինուորներուն օդնել, յանկարծ խիստ լուսած զգացի ինքզինքս և ծունկերս կարծես կոտրուած, ինկայ գետինը, ու կուլայի իմ այդ օրուան բաղդին հետ: Հստեղ միենոյն խոհաբարը ոտքի կօշիկին քիթովը կէս զարնելով, կէս հրելով զիս, ուզեց հանել գործուս վրայ զնելու: Զիս զրկեց և ուղղակի խոհանոցէն զուրս ձգեց, փոխանակ ուրիշ միջոցի նայելու: Ես ինկած մնացի մօտ 10-15 վայրկեան, խոհանոցի երթուղարձի ճամբուն վրայ և կուլայի միայն բաղդիս վրայ:

Հաւանաբար այդ 15 վայրկեանը լըմնալէն յետոյ էր որ ուրիշ զինուոր մը եկաւ և հարցուց պատճառը, ինչ ըլլալը ու տարաւ զիս ուղղակի զօրանոցին մէջ մահակալներուն մէկուն վրայ հրամայեց հանգտանալ, ու կատարեց իրեն կրցած քինութիւնները: Իր քինութենէն յետոյ եկաւ պաշտօնեայ մը, և ան ալ միենոյն ըսելով պհանջեց որ երթամ ետ խոհանոցը

գործելու եթէ կրնամ: Այդ ժամանակ ժամ մը անցած էր իյնալէս ի վերև կրնայի ետ վերադառնալ իմ գործուն:

Ես թէկ անկեղծ էի և կուլայի իմ բաղդին, բայց ինչ կարող էի ընել ուրիշին ունեցած հակառակ կարծիքին որ կը գուշակէին իմ ոչ անկեղծ ըլլալս:

Խոհաբարը զինուորական բանտ զրին միայն մի քանի ժամուան համար, բայց քննութենէ յետոյ անպարտ արձակեցին: Ես իմ գործու շարունակեցի ամբողջ Սեպտեմբեր ամիսը, խոհանոցին մէջ, և ամիսէն յետոյ ուրիշ գործու վրայ զրուեցայ:

Իմ անփորձ ըլլալուն, իմ անկեղծութեան գէմ ուրիշներ թակարդով լեցուած են եղեր, և իմ ունեցած կարգապահութեան պատճառաւ չար նախանձով լեցուած են եղեր ինձի վասո հասցընելու: Դժուար էր այդ օրերը և տուժեցի:

Ազատ գաղափարի տէր էի, և շատ ճիշդը մտածող բայց չափէն աւելի անփորձ ընկերական շրջանակի մէջ և ընկերական առեւտուրին վերաբերեալ: Ռըշափ ցանկացող ըլլայի ուրիշը ուրիշով վեր առնել, և անոնց հաշիւները խղճի անկեղծ սահմանին մէջ ճըշդելու, ես հակառակ կը ստանալի իմ ունեցած գործերէն: Չափ չունէր խիղճը իմ հանդիպած մարդոց օրէնքին մէջ, և խիստ ալ աղգուող մըն էի անոնցմէ:

Բատեր աւելցնելու պէտքը չունիմ: Կը շարունակեմ միայն 1924, և դալած 1925 Պոլինկ միլտը, իմ ունեցած զինուորութիւնս և ոորված պատճութիւնս:

Երբ խոհանոցի գործը լըմնցած էր ժամանակի մը համար, դրուած էի պահակի պարտականութեան վը-րայ ամիս մը շարունակ, և ամբողջ ամսուան մէջ 4 ժամը անգամ մը պահակի պարտականութիւն կը կա-տարէի և չորս ժամ հանգստութիւն կ'ունենայի: Չորս ժամ պարտականութիւն չորս ժամ հանգստութեան հետ: 16 ժամ առանց պարտականութեան կը մնայի՝ իրաքանչիւր քսանըչորս ժամուան մէջ: Քսանըչորս ժամուան մէջի 16ը իմ սեփական պարտականութեան դուրս ժամերս էր, եթէ անհրաժեշտութիւն չպիտի պատահէր ուրիշի մը տեղ պարտականութիւն կատա-րել, հիւանդութեան կամ որ և է պատճառաւ բացա-կայած ըլլալուն:

Առաջի տարուան, առաջին մէկ ամիսը պահակի պարտականութեանս հետ, առաջարկ ըրի իմ քըմբը-նիի հրամանատարին մէկ ամիս արձակուրդ տալու: Առաջարկս չի մերժուեցաւ և արձակուրդս տեղի ու-նեցաւ ճիշդ ամսու 40ին, որ դեռ նոյեմբեր 1924 էր:

Նոյեմբեր ամիսը սկսած էր արդէն, և չոկտեմբեր ամսուան 21 տոլար ամսականս ստացած, և ամբողջ ծախսերս վակելէս յետոյ մնաց 7 տոլար, իմ երեսուն օրուան ծախսերու համար: Այս եօթը տոլարով պի-տի պարէի առանց բանակէն սէնթ մը ստանալու մին-չև վերադառնալս զինուորատեղին և պարտականութեանս գլուխը:

Ամսուն 40ին գացի բանակէն դուրս իմ 30 օրուան արձակուրդս վայելելու, առանց մոռնալու թէ գործու ետև պիտի ըլլալի ոչ թէ առանց գործու նպատակով հանգիստ պիտի զգալի և միայն պիտի զուարձանալի իմ 30 օրուան ազատ օրերով:

Ուօշինկթոն Պոլինկ Ֆիլտի օդալին բանակին զին-ուորատեղին է, և միայն 42 մղոն հեռու է Պալթիմու-րէն: Իմ նպատակս Պալթիմուր երթալ էր ու գործ մը ճարել, իմ երեսուն օրուան համար: Պալթիմուր հա-սայ և անսիջապէս գործու ետեւէ եղայ, առանց մէկ օր կորսնցնելու: Իմ ակնկալած գործերուս փորձը ըրի և իմ գիտցած փորձառութիւններս գործուն վերաբեր-եալ չի պահեցի ըսել զործատէրերուն: Դժուար էր գործ գտնել և իմ ունեցած եօթը տոլարը գնաց մօտ երկու շաբաթը չի լըմնցած՝ Պալթիմուր եղած պա-րագայիս:

Դժուարութիւն ունեցայ և անօթի մնալէս յետոյ, իմ, պանքալի չորս տոլարնոց պուքս տարի զրամա-տուններէն մէկուն և խնդրեցի երկու տոլարը դուրս հանել իմ տեսրէն ու երթալ հաց մը ուտել: Դրամա-տէրը բնաւ չի մերժեց, քանի որ իմ տեսրը ինձի հետ էր: Մասնաւոր ծանուցումի թուղթը շինեց և ինձի ստորագրել տալէ յետոյ յանձնեց երկու տոլարը և ես բացակայեցայ ու զացի իմ ճաշս ըրի:

Օրը արեւոտ էր, և կուշտ եղած էի ալկոս, ու գի-տէի որ քար ֆիերտալ ունէի քաղաքէն զուրս երթա-լու գործու նպատակով աղարակները:

Պալ, քաղաքէն զուրս գէպի հարաւ 42 մղոն հեռու միայն, ճամբային կէսը ինքնաշարժով կէսն ալ քա-լելով հասայ տեղացի ագարակապետի մը աղարակը սրուն տէրերը խնձոր կը հաւաքէին պարտէզին մէջ: Ագարակապետը վաթսունի մօտ տարիքոտ մարդ մըն էր և ունէր երկու երիտասարդ տղաքներ 18 20ի մօտ և սուելէս ագարակապետին և իր երկու տղաքներուն հետ, զաղափարս պարզեցի իրենց գործու պէտք ու-

Նենալս: Ազարակապետը մերժելով և յետոյ համաձայնելով տարաւ զիս իր տունը և յայտնեց իմ առաջարկը իր ընտանիքին, ուր կրցին համաձայնիլ զիս պահել պղտիկ վճարում մըն ալ ընկելով, Փանի վճարելնին չի նշանակեցին, և իմ տեղ չունենալուն իմ մընացած 50 օրուան հարկադրուեցայ առաջարկ չընել քանիի գործելուս համար, կարծելով թէ օրական սէկ տոլար պիտի տան ամենաքիչը ու զիս պիտի գոհ թողուն:

Գործեցի 21 օր եւ գործու էր դաշտը եղիստացորեն կեղւել: Բաւական արագ և լաւ սիրուած, լաւ գործաւոր ըլլալուս պատճառաւ, բայց երբ ձգեցի պարոն ազարակապետը, վճարեց միայն 10 տոլար, 21 օրուան աշխատութեանս փոխարէն: Դժգոհ բայց ոչինչ կրնայի ընել քանի որ մարդը գործ տուեց և տեղ տուեց որ ցուբատէն պատապարուեցայ 21 օր:

Ազարակապետը զիս գոհ թողելու համար, իր տղուն ֆօրտովը մինչև փողոցի կառքին զիծը տարաւ որ չորս մրգն էր իր ազարակէն: Յղուն փերադին շնորհակալութիւն յայտնելով, ձեռքի սեղմումներով ու կեցիր բարի ըսելով բաժնուեցանք: Ես գացի Պալթիմուր ինքը գնաց իր ազարակը:



ՊԱԼԹԻՄՈՒՐ ՎԵՐԱԴԱՐՁՍ ԵՒ ՊՈԼԻՆԿ ՖԻԼՏ ՀԱՍՆԻԼՈ

Պալթիմուր համակառաց ուրախ կըզգայի ինքինքն ու, տասը տոլար ունենալովս, և միայն 4 5 օր մնալը իմ արձակուրդէս եւս վերադառնալու և աւելի ուրախ զգալու, քանի որ հացի և պառկելու տեղ չունենալու համար չպիտի խորհիմ ու դժբաղդութեանս վրայ անհանգինտ մնամ:

Պալթիմուր Ս. Ա. Էն գացի սենենակ վարձեցի ու սկսայ զրկել ուրախալի նամակ մը, կարծելով թէ ես շատ գոհ էի իմ գործած տեղին ազարակապետէն և իր ամբողջ ընտանիքին Այսինքն, հօրը, մօրը և եղած աղջիկ ու տղայ զաւակներուն նամակ զրելովս կը պատրաստուիմ նուէր ալ զրկել տանը մէջի եղած ամենափոքր աղջկան, կարծելով թէ ես իրեն մեծ քոյրը կը սիրեմ և անոր ոիրուն համար այդ ազնուութիւնը կը կատարէի:

Նամակս Պալթիմուրի մէջ փոստին յանձնելս չեմ յիշեր բայց նուէրը զրկեցի նոր տարիի առթիւ և պատասխան ալ ստացաւ մօրը զրիչովը:

Նուէր զրկելս և գուշակութիւն ունենալս Պալթիմուրի աղջկան հետ սիրահարուելս չափաղանց հիանալի արուեստական կեանք մըն էր որ կ'ապրէի, և ինծի հետ ունեցած զօրաւոր միտքը իմ մէջս կարծես կ'եռար և կարծես զիս դժբաղդ կը պահէր իր սիրովը, քանի որ հեղինակները իմ վրայ ապրող, այդպէս ու-

առևնասիրած են, առանց իմ գիտութեանը, իմ բնական սեռային ազգեցութեանը:

Նամակ զրելս հոս պատմական սիրահարութեան նիւթ չի կրնար պարունակել, և պատճառ չունէի որ և է հետաքրքրութեան մէջ լիշել, քանի որ գործած տեղս չափահաս երեք քոյրեր կային և ոչ մէկը ամուսնացած: Պատճառն է անհոգեանութեան, որ ես կը չափուիմ եղեր որպէս խելքով խեղճ մը: Կը շարունակեմ իմ մեծ սիրահար մը ըլլալու գործը:

Ես Պալթիմուրը ձղելէ առաջ հաւանաբար ազատ չէի ըլլար, քանի որ բանաստեղծ զրադէտներ իրենց ունեցած կատարելազործուած ոէտիոյի մեքենան ազդող էր, ուժը հանդարտելու զրագէտին և կամ դիւանագէտին զօրաւոր կամքը, իր պահանջած ձեւով և իր ուղած օրէնքին սահմանով, առանց իմ գիտութեանը: Կ'ուզեն եղեր չափուիլ իմ վրայ ինձմով, ես որպէս կը կարծեմ եղեր թէ, զրագէտ եմ եղեր, և էնանքի մէջ փորձառութեան կեանք կ'ուզեմ ունենալ:

Իմ իսկական գործող մեքենան իմ մէջ անզործածելութեան մատնուած և հաստատուած է եղեր, իմ ոչ ունեցած մեքենան և լարուած գործողութեամբ ուրիշն կամքը տանելու, ու արտազրելու անկարեւոր գործը, որ հեղինակին պահանջն ու կամքն է:

Այս առաջին արձակուրդիս, իմ զինուորութեան մէջ, ազարակ երթալէս առաջ, երբ գործու կը նայէի, փողոցը տեսաւ զեղնագոյն յայտաբարութիւն մը, բաւական խոշոր տառերով տպագրուած: Վեր առի և կարդացի որ շատ զուարձալի էր, և ինձի բաւական յոյսի նշան կուտար: Յայտաբարութիւնը գրուած էր ընկերութեան մը կողմէ, զրամ փոխ տալու ամէն ա-

նոնց որոնք խիստ պէտք ունին ընտանեկան հաշիւներ կարգադրելու: 25էն մինչեւ 300 տոլար կը լանձնէին տոկոսով եթէ տան կարասիները ապահովագրութեան տրուէր փոխարէնը:

Ես կարդալէս անմիջապէս տրուած հասցէին գիմեցի և հասկցաւ յայտարացութեան տուած բացատըրութիւնը և Պարոն գործակատարին խօսակցութեան մէջի դժուարութիւնները: Եւ իմ զրամ չունենալուս և զործ չի կրնալ գտնալուս, վստահելով իմ բանակէն գալած ամսավճարնելուն, կը փորձէի ապահովութեանտալ, իմ անկեղծութեանս վրայ հաստատ ըլլալով, թէ պիտի վերադարձնեմ, եթէ կրնամ 25 կամ 30 տոլար ստանալ որպէս փոխ:

Դրամ փոխտուողը պահանջեցիմ ազգականիուան կարասիները, ապահովութեան և երաշխաւորներու ստորագրութիւն որ ինքը կարող ըլլայ թուղթեր պատրաստել և ապահով ըլլալէ լետոյ ինձի տալ: Այս տեսկեկութիւնները լսելէս իմ ունեցած դժուարութեան, այլես չուղեցի ուրիշ աշխատառութիւն կատարել, անպատճառ 25-30 տոլար փոխ առնել այդ զրամ փոխ տուողէն:

Այս ամէնը պատմական դժբաղդութեան արդիւնքներ էր, հակառակ իմ անկեղծ և ոչ ծոյլ ըլլալուս: Ուրիշին կամքը ելեկտրիկի ուժին գործածութեամբը, տարուած էի դժբաղդութեան ճանապարհով և միշտ անհանգիստ մնացած իմ պանդիստութեան օրերուն: Օրերը գէշ էին, բայց Ամերիկան սիշտ իմ սիրելին էր, քանի որ ուրիշ կերպ չէի կրնար խորհիր, Ամերիկայի մէջ ըլլալուս և ամերիկեան քաղաքացի ըլլալուս պատճառաւը:

Այս ամէնը ըլլալէն յետոյ, գարձեալ գաղափարի պահառ աղղեցութեան տակ կը պտըտիմ Պալթիմուրի մէջ իր լայն վողոցները ժամանակս անցընելու եւ ժամանակ անցընելովս կարծես երեւակայութեան աղղեցութեան տակ կը նկարազբեմ անոնց դեղեցիկ ըլլանին, և պատմական երեւալնին ինձի:

Ժամանակներս բնաւ պարապ չէի անցըներ, զործէի թէ ոչ: Միշտ կը խորհէի և կը զրէի: Այսպէս ըլլալովս երբեմն մտքէս կ'անցընէի իմ կարծիքներս թերթերուն մէջ խմբազբել և շատ ատեն իմ ուսանած անգիերէնի նիւթ կը զառնար:

Պալթիմուրի մի քանի վողոցներուն կարծածո գրելէս յետոյ, Դեկտեմբեր ամսու 8ին էր որ ետ վերադարձ Ուօշինկթոն, Պոլինկ Թիլտ իմ զինուորատեղին, պարտականութեան վրայ:

ՊՈԼԻՆԿ ՑԻԼՏ ՎԵՐԱԴԱՐԱՎԱԼԵՍ ՅԵՏՈՅ Սացած աստիճանն եւ յաջորդած 1925 ի կեանիը



Իմ օրը կը լրանար Պոլինկ Թիլտ հասնելու համար Դեկտեմբեր 10ին, բայց ես մէկ օր շուտ վերադարձ, և վերադարձիս չիակնկալութիւն մը տեսաւ պատին վրայ փակցուած, և մեծ ուրախութիւն մը շատերուն կողմէ դէպի զիս, ցուցուցած իմ առաջին կարգի զինուորութեան մէջ մտնալս 9 տոլար աւելի սատանալու:

Շատ զինուորներու, իմ ընկերութեան մէջ ըլլա-

յով գոհուսակութիւն կ'երեւէր ինձի հանդէս, այդ առաջին կարդը ստանալս քանի որ տարիին աւելի բանակին մէջ էի, և մէկ ամսուան ալ արձակուրդ առած էի:

Բայց ինձի համար զարմանալի ըլլալը և ապշած մոքով իմ անունը կարգալէս պատին վրայ, և ինձի հանդէս ուրախ խօսակցութիւններ լսելս իմ ցանկութիւնս կարծես զժուար կ'ըլլալ զապել, անհամբեր խօսելով թէ՝ չի ակնկալածս լսեցի և տեսայ: Առաջին բառով յայտարարեցի բան մը, որ չէի ակնկալեր: Ես այլ ես կը մտածէի առաջին կարգի մէջ հող, և իմ սիրով կ'ունենար տարբեր զգացում առաջուընէ:

Շատ ժամանակ չի անցած ես զարձեալ գրուցալ պահակի պարտականութեան վրայ, մէկ ամիս կիսատ մնացած պահակի պարտականութիւնը լըմնցնելու ժամանակը այլեւս Մարտ էր, և զեռ ձմբան ցուրտար չէր գացած ամրողապէս, երբ օդանաւերուն կեցած շէնքերուն գետինը մաքրող աւելի, և օդանաւերու թեւերը մաքրող մաքրիչը ձեռքէս ձգեցի, ու հրացան և ատրճանակ առած կը պաշտպանէի բանտարկեալները ու պիրանքները կառավարութեան, 1925ի Մարտ ամսուայ ցուրտ օրերուն մէջ, բաղդաւոր ըլլալով Դեկտեմբեր և Յունուար ամիսներուն ցուրտէն, քանի որ արգէն ցուրտը գացած էր, և զարնան անուշ տաքի գալուստին համար բարեն ըստ էր մեզ, աւելի շատը գիշերուան մէջ գժրադդ ընկելու:

Պահակի պարտականութիւնը որպէս զործ աւելի շատ կը սիրէի քան ուրիշ որ և է զործ բանակին մէջ, քանի որ միայն դիտել էր զործս, ոչ թէ զործել թիռվ կամ բահով: Զգուշութիւն ունէի արթուն մնալ և էն-

ութը ժամ, և աւելի զգուշ բանտարկեալներու գործին հետ և գործուն վրայ, առանց անոնց ձանձրութիւն և կաս որ և է գէշութիւն տալու:

Իմ պահակի պարտականութիւնը ըսմնալու մօտ էր երբ դարձեալ լսեցի որ տասնատես ըլլալու պատեհութիւն կայ ինծի և հաւանաբար այդ կարգը առնեմ քանի մը օրէն: Ես խնդարով պատասխանեցի չի հաւատալուս համար, անկարելի ըլլալը այդ կարգը ես ունենալուս, ինչպէս ես չէի հաւատար առաջին կարգը ստանալս: Կարգ մը կարեւոր պատճառներով, քանի որ պատկերը եղած կեանքէն խիստ դժգոհ կը տեսնէի: Իմ ըրած գործը նկատողութեան կ'առնուի եղեր, բայց իմ յարգանք չի ստանալս և վարձատրութիւն չի ունենալուս պատճառն էր գէշ ազդող կամքեր գործուն աշբ ըլլալնին էր, և այդ ես ամէն օր կը տեսնայի, հակառակ որ պատուաւոր մարդիկ իրենց զօրաւոր մտքերովը կը յայտարարէին թէ ես յիմար մըն եմ և ոչ նշանակութիւն ունեցող մէկն եմ ես կեանքի մէջ:

Ես չի հաւատալով լսածիս վրայ իմ տասնապետ ըլլալուս համար, քիչ օրերէն նորէն լսեցի որ եղած եմ և տեսայ պատին վրայ իմ անունն օր միայն փոխ տասնապետ եմ, և յոյս կուտարին որ պատեհութիւնը աւելի իմս է տասնապետ ըլլալու քան թէ միւս երեքինը, որոնք ինծի հետ ցանկին մէջ ընտրուած էին փոխ տասնապետներ:

Այս ընտրութիւնով ես բնաւ հպարտ չէի զգար ինքինքս, և բաղձալ իմ ընկեր զինուորներուն փառաբանութեան միտք, և երես ցոյց տալ ուրախ կամ բարկացած մտքով:

Ես ինքինքս կը կառավարէի ճիշդ այնպէս ինչպէս որ դեռ փոխ-տասնապետ չէի, և շատ առաւել ընկերական, բայց միայն ազգեցութիւն կը ցուցընէի, երբ պատասխանատուութեան տակ էի և պատասխանատուութիւն կ'ակնկալուէր ինձմէ:

Այս փոխ-տասնապետի ընտրութեան և առաջին կարգի մէջ զրուելով շատ պատիւ շահած կ'ուլայի բանակին մէջ իմ պաշտօնեայ հրամանատարներէն եւ ինձու բարձր զինուորներէն, ճիշդ ինչպէս որ բանակի և կամ ամբողջ զինուորական օրէնքին սահմանը կը ներէ և պատեհութիւն կրնայ տար:

Շատ գէշ չըլլալուն բանակին, օդային զինուորութեան պատեհութիւնները աւելի զրամ ստանալու պատիւն համար, անհատը վկայուած պիտի ըլլար իր հրամանատարէն, և հրամանատարը, քու ընկերութեանը, իր կատարած քննութեան և իր սիրած սահմանին մէջ, կը վճարէ կառավարութեան սահմանած 50 0/0ը քու ստացած ամսավճարին:

Իմ ճիշդ չակնկալած բաղդիս մէջ Դհկտեմբեր 1924 և Մարտ 1925ին յաջող էի, ուրախ կը զգայի իմ ընտրելի ըլլալուս և 45 տուլար աւելի ստանալս 50ին վրայ, քանի որ ալ վաւերացուած կը տեսնայի իմ հրամանատարէն իմ կատարած պարտականութիւնը զինքը գոհ թողելուն:

Ես առաջին կարգի մէջ մտած ժամանակիս, ընկերութեան հրամանատարն էր Քէբթըն Իկըլը: Ընկերութեան անունը շատ սիրելի կ'երեւէր Պոլինկ Թիւտի, և այնպէս որ պատմական դարձած էր ամբողջովին հոդ Աւոշինկմոնի քովը: (99 Observation Squadron) իմ ավագ սիրելին, և առանց գիտնալու թէ կրնամ պատ-

ճառ ունենալ չի սիրել իմ ընկերութիւնը, որուն մէջ էի հս, և Քէրթըն իկը, քանի որ անոր իմ ընտրութիւնը անոր ժամանակը եղաւ առաջին: Քէրթըն իկը իսկապէս շատերուն սիրելի էր, անոր մասին շատ լաւ կը խօսէին, ըսելով թէ անիկայ հասարակ զինուորները կը սիրեր և լաւ պէտք եղած խրատները կուտար:

Իմ առաջին կարգը, այն էր որ նշանակեց, երբ Քէրթըն Ռէյնուտս 99րդ զիտող խումբին (օպսէրգասիօն Սգատրօն) հիւանդ էր: Իսկ Քէրթըն Ռէյնուտս վճարեց 15 տոլար դրամը որպէս արժանի համարելով զիս, ինչ որ ուրիշներն ալ կը ստանային, որպէս զինուորական օրէնք օգարին զինուուրներուն համար:

Զինուորի մը պարտականութիւնը կամ անոր ըրած գործը զինուորի մը կողմէ այնչափ նշանակութեան չի առնուիր, քան որ իր ստացած դրամը Զինուորը ինչ որ ընէ, զինուորը իր աշխովը չի կրնար տեսնար իմ կարծիքովը. բայց զինուուրը շատ լաւ կը տեսնէ զրամը, և ուրախ կրնայ ըլլալ դրամին աւելի առատ ըստանալուն և միշտ իր քովը զանուելուն: Զինուորին՝ դժուար է դրամ պահել դրամատունը եւ հարուստ դառնալ. և կամ առեսուր ընող մը ըլլալ իր ժամանակը լրացնելէն յետոյ բանակին մէջ: Ուրախութիւնը կարեր է անոր համար, դրամը վէրք չի կրնար բուժեր, և եթէ վէրքեր բուժելու մասին խորհելու ըլլայ, ան ալ պետութեան դորձն է: Անոնց համար ընաւ հոդ չկայ: Շատերուն ունեցած հոգը ընական զգացումն է. այս է և այսպէս կը կառավարուի անոնց զգացած կեանքը:

Իմ կեանքը բաղդատելով շատերուն հետ, առաւելութիւն մը միայն պիտի տեսնես. իմ զգուշութիւնը

շատ չի խմելը և բնաւ չի ծխելը, և քիչ մ'ալ իմ պարապ ժամերս կրցած օգտագործել զիտնալս՝ իմ կրցած չափովը:

Զինուորութիւնը աղատ զաղափար ունեցողի գործ չէ և զիւրին ալ չէ ամբողջ պատուէրները առանց սխալի կատարել, և պատժուելու աղղեցութեան չենթարկուիլ, երբ կ'ուզես կեանքը ապրիլ քեզի ներկայացած պալմանին մէջ:

Ես տեսած ըլլալով զինուորական պարտականութիւն, ու ենթարկուած անոր օրէնքներուն, առանց բացակայելով զործէն, զարմանք եղաւ որ առանց զինուորական դատավարութեան և բանտի, ժամանակներս լընցուցի: Ես դժուարութիւն չի համարելով զինուորութիւնը ըացի պարտականութիւն. սիրեցի զինուորութիւնը, և ծառայելով մէկտեղ իմ պարապ ժամերուս գիշերները դպրոց կը յաճախէի տռմարակալութիւն ուսանելու, և նամակներով ալ անգլիերէն սովորելով:

Պոլինկ Ֆիլտ, և իմ երկրորդ անգամ զինուորական օրէնքին ենթարկուելովս, Ուօշինկթոն մալրաքաղաքին մէջ և անունով Ուօշինկթոնի պատմութիւն շահած կը տեսնամ, իմ պանդիտութեան օրերուս մինչև հոդ մայրաքաղաքը, և ատկից յետոյ Ամերիկեան ուրիշ քաղաքներ, ուր որ զործու պատճառաւ գացեր եմ:

Իմ մտքովը Ուօշինկթոն մայրաքաղաքը սիրելու հետեւանքը յետոյ:

Ուօշինկթոն Ամերիկեան աղգին բոյնը,
Կանանչ ծառներով ու լայն փողոցներով.

Կը սիրեն զայն և հպարտ են այդ անունով՝
Երբ միտքդ բանաս և գաղափարդ յայտնես,
Անպատիւ կ'ըլլաս քու անունդ տալով։
Ուօշինկթոն ունի մեծ անուն,
Մեծ ըլլալուն մեծ օրէնք կը խօսի հոն.
Գաղաքը շատ գեղեցիկ անոնք կը կարծեն,
Անպատիւ ընելու համար քեզ՝ կը վորոնտին։

Շատ գարմանալի չէ իմ կարծիքս, եթէ ոտանա-
ւորիս նպատակը հասկնայ կարդացողը, առանց ման-
րամասն հետաքրքրութիւն տալու իմ նպատակը պար-
զելու համար թէ, ինչու Ամերիկեան ժողովուրդը շատ
կը սիրէ իր մայրաքաղաքը և չուվեր որ ուրիշ մը գա-
ղափար տայ քաղաքին վրայ։

Գաղաքը հիմնուած է օրէնք ունենալու, ամբողջ
երկրին համար, բայց օրէնքը և օրէնք հաստատողը
մէկը միւսին մէջ սաստիկ աղջող է։ Օրէնքը օրէնք
գծողին համար, ինքը գծողը կը կարծէ թէ օրէնքը
ինքն է. և օրէնքը հաշուի առնելու համար ուրիշ մը
աննկատ կը թողուի, օրէնքին և մարզուն մէջի տար-
բերութիւնը ճշդութեան մէջ ճանչնալու։

Ես շատ կարեւոր խնդիրներ լսած եմ իմ պան-
դիտութեան հետ, բայց ես իմ պատմութիւնը չի մոռ-
նալէ առաջ, կը թողում քաղաքական խնդիրները իմ
գրութեան վերջաւորութեան, քանի որ դեռ Պոլինկ
Ֆիլտէն չեմ բաժնուած։ Ես կուգամ Մընուվէրին վե-
րայ խօսիլ, քանի որ իմ միջոցաւ Ամերիկացիները
շատ ճառեցին երբ 99րդ քննութիւն կատարող խումբը
կը շարժէր փորձեր կատարելու երկրին մէջ ընտր-
ուած յարմար տեղերը։

Ես շատ խօսելու պէտք չունիմ չափաղանցութիւն
ընելու կամ սրտեր փոխելու կարծելով, թէ ես իս-
կական պատմութիւն մը կ'աշխատիմ արձանագրել
իմ պանդիտութեանս կեանքին, քանի որ սիշտ շար-
ժած եմ և ճիշդ պատմութեանս մէջ հիմայ կը գտնը-
ուիմ զինուորութեանս մէջ. և մեր բանակին օդանա-
ւալին ուժը կը պատրաստուէր երթալու Վիրճինիա՝
փորձեր կատարելու, քանի որ ժամանակը ամառ էր
և զինուորութեան օրէնքին ու սովորութեան համա-
ձայն կարեւոր էր։

Զինուորական զործողութիւններուն ես բնաւ իմ
պատմութիւնը արձանագրելու պէտք չունիմ, քանի
որ ես միայն հասարակ զինուոր էի, և իմ պարտակա-
նութիւնը զինուորութեան մէջ միայն հացի ինդիր էր։
Ինչ որ խօսիմ լաջողութեան թէ ձախողութեան վրայ,
պատիւը Ամերիկային կը պատկանի, և իմ տեսած ու
վեր առած կերպը, պէտք է Ամերիկան շատ ուրախ
զգայ ինքինքը, ես միայն հասարակ քաղաքացի և
զինուոր մը ըլլալու ճիշդ իսկական պատճառաւը։

1925ի ատենուայ միտքս ստիպողաբար տարուած
էր խորհելու կամ ճիշդն ըսել թէ երեւակալել, նկա-
րագրելու ձեւերուն մէջ արձանագրելու համար թէ
բանակը ինչպէս պատրաստուա շարժիլ և ո՛ր մէկ օր
շարժեցաւ և ուր հասաւ Ես բնաւ հասկցած չէի թէ
արհեստը զօրաւոր էր իմ վրայ, և արհեստագէտը իր
փառքին համաձայն կ'օգտուէր և կը շարունակէր օգ-
տուիլ շարունակ։

Մեզի զինուորներուս համար շատ երջանկութիւն
մըն էր Մընուվը երթալ. պարզ այն պապճառաւ որ
միշտ դուրս ենք և ազատութիւնը դիւրին էր գանել,

երթալու զռւարձանալու և ուրախ դղացումներով վերադառնալ, եթէ բացակայ և զինովութեան արդիւնք նեղութիւններու չէինք ենթարկուած:

Ես ինքս կ'առնեմ զիս ամբողջ զինուորներուն հետ և անոնց ուրախութեան կեանքովը մասնակցող, քանի որ ես միշտ անոնց հետ էի և քիչ կը մասնակցէի անոնց զռւարձախօս կեանքին, առանց արբենալու և բացակայելու պարտականութենէս:

Եթեք տարուան մէջ իմ պատկանած 99րդ հետազոտող օդային ուժը 7 կամ 8 օդանաւերով նկար հանող օդանաւով միասին կատարեցին իրենց փորձը յաջորդ: Տալով հրաշային արուեստական յուղիչ զգացում ամբողջին, մասնաւորապէս աւելի անոնց որոնք գործուն և պատմութեան տէրերն էին:

Փորձը կատարուած տեղերը Ոքիրըզվիլ Միրիլանտ, Մարթինըլարկ և Վեստ Վիրճինիա, մեծ բազմութիւն հաւաքուած տեղ էր և անպատմելի ուրախութիւն ցոյց կուտային՝ կատարուած թոհիչքներուն պատմական հրաշալի փորձերուն օդին մէջ: Շատերուն համար անհաւատալի էր օդանաւը վեր բարձրացնել և ողջ գետինը հասնիլ: Հիւանդ ըլլալ վերը օդին մէջ և չի վախնաւը շատ սովորական հարցումներ էին զինուորներուն, տալիք:

Մընուվէրին օրերուն կեանքի կորուստ չեղաւ. բայց օդանաւեր վշրուեցան և սմանք ալ անդորձածելի դարձան:

Զինուորին համար կեանքի հոգը բնաւ աչքի առաջ է, և վախնալու ալ պատեհութիւն բնաւ չկայ, քանի որ զինուորութիւնը գործ է և զործի համար պարտականութիւն անուանելով, մաս մը կցուած է զին-

ուորին օրուան պարտականութեան հետ: Այս պատճառուալ չեմ կարծեր թէ զինուորը պարտականութեան վրայ, ժամանակ կրնայ ունենալ վախ զգալու, և պարտականութեան վրայ չկենալ եթէ ինքը զինուոր է և բանակի անունը իր վրայ է: Եթէ բանակ և զինուոր ինքինքը կը ճանչնար, ինքը վախ չունի և դասալիք դառնալու բնաւ պէտքը չունի: Ամերիկեան սովորութիւնով և անոնց գծած պատկերներով, թատրոններու ցոյցերը գեռ չի հնապարքը էր, հաւատալու թէ զինուորականութիւնը, կամ լսկական բառովը բանակը վախսկոտ յիմար կրնալ արտադրել, և կամ պատեհութիւն կուտայ ան անփորձ երիտասարդը յիմար եւ երկշուն մնալու, որ պատեհութիւն կ'ունենան բուծ պարոնը պատմադէտ դառնալ և իրեն առարկայ դարձնել:

Ներկայացումներուն մէջ ժողովուրդին ցուցնել պատմապէիրներուն կատակը իրենց մէջ է և շատ երջանիկ կը զգան կատակը գրել և գծել, կարծելով թէ հասարակ ժողովուրդը ուրախ կրնան պահել, և անոնց առողջութիւն կրնան տալ, ինչպէս կրնայ հաւատացնել թէ՝ Աստուած մարդուն հիւանդութիւն և առողջութիւն կուտայ, ինչպէս ալ երջանկութիւն, պատմութիւններէն ու թատրոններէն:

Ես որպէս զինուոր, Եթեք տարի առանց մէկ ժամ բացակալութեան օդային ուժէն, չի տեսալ ես ինքն զինքս վախսի ազգեցութեան տակ և պատճառ գտնելով զասալիք զառնալ և վատերու զաղափարով փայլուն ճերմակ շատիկ հագնիլ ու մնալ բանակէն դուրս, դիւրին ապրումտի միջոցին ետեւէն ըլլալով՝ դառնալ զրագէտ և նկարիչ, թատրոններուն համար:

Ես խօսքս կը դարձընեմ Ամերիկեան զրագէտնեներուն՝ այս կեանքը ապրելուն համար, առանց կասկածելու թէ կը սխալիմ, և յիմար մըն եմ իմ խօսքերուս մէջ։ Ես երբէք դասալիք չի դարձայ, և դառնանալու ալ պէտքը նոյն իսկ չէի զգար, բայց առաջարկներու և ազդեցութեան ենթարկուող մըն էի, իմ Ամերիկեան, խելացի և հեղինակութիւն ունեցող ճարպիկ զրագէտներուն։

Խօսքերս չի վերջացնելէ առաջ, և 1925ի արեւը մար չի մանալէ կը խօսիմ 99րդ Observation Squadronի մընուվրին մասին, և կը գոցեմ ալդ թուականը ու կը մտնեմ 1926, ուր ամէն գաղանիք պիտի կրնամ պարզել իմ պանդուստ կեանքը Ամերիկեան բանակին մէջ, և Ամերիկեան հողին վրայ, ապացուցանելու համար թէ Ամերիկեան հեղինակութիւնը ինչ կրցած է հասարակ ժողովուրդին վրայ ու անոր հակառակ ընել։

Ես հասարակ ժողովուրդին մէկ անդամն ըլլալով, առանց քաշուելու այլ և այլ նկատումներու մէջ, սանձեր ինքինքն՝ չպատմելու այն ճիշդ զործը կատարուած ծրագրով, որուն ես ենթակայ էի։ Ճարպիկ փորձագէտներ ուղած են սուտով սանձել հասարակութիւնը, անոնց բողոքը չի լսելու և կարեւորութիւն տալու իմ բողոքն ալ շատ եղած էր անոնց նման անոնց կատարած ձեւերով, բայց բողոքը պատմելէ առաջ, պատմեմ իմ ունեցած կեանքը իմ զինուրութեան հետ։

Ամառ էր նորէն և Յունիս 2, երբ դարձեալ 99րդ ուժը Պոլինկ Ֆիլտէն պատրաստուած էր փորձի դաշտ երթալ իր գործողութիւններուն համար։ Ամբողջ կազմը մօտ 90 զինուրը էր՝ միայն Պոլինկ Ֆիլտէն Կա-

ռավարութեան տրամադրած կառքերով հասած էին որոշուած տեղը և հաստատուած վրաններու մէջ իրենց զործերը շարունակելու օդին մէջ։

Մընուվրը օդալին ուժին համար ցոյց մըն էր օդին մէջ օդանաւերով։ Ժողովուրդը բաւականաչափ հետաքրիր էր, և կարծես զիւտին նորութեան պատճառը խիստ համակիր կը տեսնէին իրենք զիրենք տեսարանը զիւտելու համար։ Տեսարանը բաւական գոհ հացուցիչ կը տեսնէի, սեծ խառնուած բազմութիւնով ամբողջ օրը ու տասնընհինդ օր շարունակ։

Այցելսղները բաւական ուրախ կը մնային իրենց տեսած ցոյցէն, իսկ զինուրները աւելի շատ ուրախ կ'ըլլային իրենց տուած ծառայութենէն, դանոնք տանիլ պտըտցնելով օդանաւերու շուրջը և բացատրութիւն տալով անսոց։ Զինուրին համար ուրախութիւն է միշտ ուր որ ալ ըլլայ։

Զինուրները կը սիրեն խմել անոնց ուրախութեան ունեցած օրէնքին համար։ Ամերիկեան զինուրին մաքրութիւնը պարտաւորիչ է, իսկ խմելը արգիլուած է օրէնքով, անհանգստութիւն հագուստին մաքրութեան մէջ, և խեղճը անհանգիստ զինուրական ազգով կամքին հետ։ Զինուրին համար բանտը լաւ է քան չի խմելը։



ԽՄԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ
ԻՄ ԸՆԿԵՐ ԶԻՆՈՒՅՐԻՆ ՀԵՏ ՈՒՆԵՑԱՌ ԿՈՒԻՆ
ԵԽ ՎԵՐՋԱՌԱՐՈՒԹԻՒՆԸ

Ուրախութենս և տրտունջս հաստատելու համար
ես ես կ'երթամ գարնան օրերը։ Մարտ ամսուն մէջ
էի, երբ արդէն ընտրուած էի փախ-տասնապետ և
մինչեւ այդ տատենը դեռ կը շարունակէի իմ աշխա-
տանքը առանց տասնապետ գառնալու։ Իմ հետի միւս
ները ցանկին վրայ՝ ստացան իրենց պաշտօնի իրա-
ւունքը։ Ես սինչեւ վերջի օրերը իմ պաշտօնիս ալբր-
տունջ չի լայտնեցի՝ ընտրուելու համար։ Ես խորհե-
լովս, տեսածիս պատկերովը թէ, ինծի այդ պաշտօնը
տրուիլը անկարելի էր, ոչ թէ իմ անկարող ըլլալուն
պատճառաւը, այլ կարգ մը զինուրներու նեղ մտայ-
նութեան ու տեղին պաշտօնեաներուն անհասկնալի
վիճաբանութեան, իրենց լսածնուն վրայ։ Ես ոչ յիմար
էի և ոչ ալ անհաւատարիմ, հետաքրքրուած զիւանա-
զիտական մտքերով, կ'ուզէի ժամանակս լըմնցնել
Ամերիկեան օդային ուժին մէջ, հոգ, Ուաշինգթընի
ծոցը։

Պարտականութիւն ճանշնալով և զաղափար յար-
գելով, ես կը ստանամ պահակի գործը, առանց դժգո-
հութիւն ցոյց տալով առաջին հարիւրապետին հրա-
մանը՝ Մայթինսուլըրկ, Պ. Շէբէրթին ազարակին վրայ
ուր մեր մընուկրը կը շարունակուէր։ Ես որպէս փոխ
խմբապետ ըլլալովս պարտականութեան վրայ, միայն

որպէս զինուրոր մը ոչ թէ, խմբապետը, և խմբապե-
տին պաշտօնին իրաւունքովը եւ հասկնալով որ ա-
ռաջին հարիւրապետը ինձ կ'ակնարկէ առանց իր զա-
ղափարը ինծի յայտնելու, ըսելով թէ ես պիտի կե-
նամ ախոռին զրան մէջ որպէս փոխ խմբապետ, հըս-
կելու որ և է մարդ ներս չի մտնէ՝ բերանը կամ
ձեռքը վառած սիկաբէթով։ Բառին բուն իմաստովը,
իմ գործը պիտի ըլլալ արդիլել ծխելը հոգ տեղ մա-
րագին մէջն ու շուրջը։

Ընդունեցի պարտականութեան հրամանը միւս
պահակ զինուրներուն հետ գործը հսկող խմբապետ-
ներուն և հարիւրապետներուն հետ։ Գացինք գործին
վրայ իրիկուան ժամը ութին, ուր արդէն զինուրա-
կան պարը պիտի սկսէր մարագին մէջ։

Պարը պատրաստուած էր հրամանատարներուն
միջոցաւ, մընուկրի վերջանալուն 1925 Մարտին, Հա-
պիրկ, Պ. Շէբէրթի ագարակին վրայ։

Բաւական բազմութիւն հաւաքուած էր։ Ցոյշին
կառքերը տրամադրուած էին աղջիկները պարտե-
ղին բերել և ետ վերադարձնել իրենց, որոշուած տե-
ղինին, որոշ կարդապահութեան մը տակ։ Ամէն բան
զեղեցիկ էր երկացած պատկերովը, բայց իմ պար-
տականութիւնը և երջանկութեան կեանքը, աւելի
զեղեցիկ էր, երբ ես ազդող մըն էի օրէնքին մէջ, և
զուարճացող մը խնդալով միայն երբեմն, երբ ուրիշ-
ներ կը պարէին իրենց ունեցած ժամանակովը։

Շատերը լաւ ժամանակ կ'անուանեն, իմ չի զիտ-
ցած ոչ խմելը, բայց զինուրը կ'ըսէ խմել և աղջիկ
ունենալ։ Այս արդէն կար, ու կեանքը ուղած ձեռովը
տեղն էր։

Իմ պահակի հսկած գործուն վրայ, ես բնաւ ու շագրութեան առած չէի թէ ցորենի տան մէջ մարագը խմելիք պահած են. տանտէրը Պ. Շէրէթը և Մարթինսպրկի Շէրիֆը և գործուն կառավարիչը խմելիքը կուտան իրենց ուղած մարդոց։ Այս սովորական կատարուածը մէկը միւսէն առնելով կեանքը երջանիկ կը կառավարէր, բայց ես հսկող՝ գործուն տէրն ըլլալով, բնաւ բաժին չէ ունեցած երկու կեանքին մէջ։ Ինծի տրուած օրէնքովը միշտ կը նայիմ որ ծխող մարդիկ ներս չերթան ու կրակ ձգելու պատճառ զառնան։ Ես կը նայէի անձը, և ինչպէս նալեցայ Պ. Շէրէթը և Շէրիֆը, ճիշդ երբ եկան ու ինձմէ անցան։ Շէրիֆը աչք գոցեց ինծի, ես խնդալով պատասխանեցի ու կեցած գործուն կը զիտէի։

Պ. Շէրէթը և ընկերը Շէրիֆ, կացին ձախ կողման գոնուած մարդին մէջի ցորենի տունը, և քիչ վերջը վերադարձան։ Ու եքք վերադարձան, կացին ուրիշ բաժինի մը մէջ, զինուորներուն պար ունեցող մարդին մէջ։ Իմ մօտս, զինուորներուն մէկը հարցուց ներս մտնալուն ցորենի տունը, առանց ես իրեն զաղափարը հասկնալու թէ, ինքը զիտած է եղեր զիս երբ Շէրիֆը ինծի աչք գոցած է, եր կարծելովը թէ հոդ անպատճառ խմելիք կայ, և առոր պատճառաւ էր որ այդ երկու մարդիկը հոդ գոցին և աչք գոցելով ինծի հասկուցին որ այդ տեղը արգիլեմ որ և է մէկը մտնելու համար։

Ինչ որ ես չէի կարծեր, և միայն պատուէրի համար, իմ ունեցած պատասխանատութեան մէջ ես չուզեցի որ զինուորը հոդ մտնէ կամ ուրիշ որ և է մէկը, իմ հասկած օրէնքին սահմանով երբ արգիլեցի մէկ

զինուորը, եկան երեք զինուորներ հոդ բռնի մտնալու յոյսով, կարծելով որ խմելիք օղին հոդ է և անպատճառ պիտի ունենան։

Ես առանց թոյլ տալու ամբողջին, ըսելով թէ ըընաւ իմ հոգս չէ հոդ ինչ ըլլալը, բաւական է որ ինծի պատուիրուած է մասնաւոր հոդ տեղ թոյլ չտալ որ և է մէկը մտնալու, և ես ատիկայ է որ կ'ուզեմ ձեզի գիտընել, և այդ օրէնքն է որ զիս հոս կեցուցած է։

Որ և է մէկը չի խոնարհելով իմ ունեցած պահակի ազգող հրամանին, կ'աճապարէին վերջապէս ներս մտնալ, բայց իմ և անոնց միջն առարկութեան ժաման, հարիւրապետ պաշտօնեալ զինուորներ վրայ հասան և զիտցան եղելութիւնը՝ անոնց պահանջին և իմ մերժելուս գաղտնիքը։ Սարժընդներուն անունը տալ չեմ ուղեր, զիտնալով որ ժամանակը անցած է և նոյն իսկ անշան կը տեսնեմ լիշելու հոս։ Անոնց համաձայն ըլլալը ես կը տեսնալի զինուորներուն, ցորենի տունը մտնալուն պահանջին համար խմելիք օղիին մասնակցութեանը։ Եւ քանի որ ալ երկու հարիւրապետները բարձր էին ինձմէ, և անոնց ունեցած հեղինակութեան ազգեցութեան պատճառաւը ցորենին տունը մտնել ուզով զինուորները իրաւոնք առին իրենց ուղած գործը իմ ներկայութենէս տարբեր կատարել, ներս մտնելու կարծիքնին ճշդելու անպատճառ յոյսով։

Քինուորիւն կատարելէն և ժամանակ անցնելէ յետոյ, դարձեալ պատեհութիւն եղաւ, միննոյն զինուորը նորէն տեսնել և հարցնել թէ կրցա՞ն բան գտնել. ըստ թէ այս, Պուզըը գտաւ ու խմեց ալ, Պուզըը ուրիշ զինուոր մըն էր։

Այսպէս, իմ պահակի պարտականութեան վրայ, իրիկունը, ես կը դիտէի ու կը զգուշացնէի ուրիշները, ամէն անոնք որոնք ուրախ զուարթ կը խմէին, կը պարէին և խմելիքի ետև կ'ըլլային. իմ պարտականութեան խիստ օրէնքին հետ, կը պարտաւորուիմ եղածին վրայ պատմապէաներու գործ տալ իմ նշանակութիւններս անոնց ներկայացնելով, իմ չգիտցած ուժիոյի կատարած քաղաքական ազդեցութիւնը:

Իրիկունը վերջացաւ, ամէն մարդ և օրիորդներ վերադարձան իրենց սեփական տեղերնին, վերջանալով պարը իր հետի եղած ուրախութիւնով: Կը բացուի առաւօտը պայծառ երկինքով, տաք արեւը միասին: Ամէն մարդ պարտականութեան վրայ, և նոր տեսարան ու խաղ ինձի համար, ուրիշին կատարելու:

Եեւ ժամանակը ութը, և ալ արեւը ոչ իր տաք ճառագայթները տարածուած, նախաճաշէ յետոյ, ինձի հրաման արուեցաւ իմ փլանին (օդանաւին) հոգալ իր պէտք եղած պէտքերուն համար, որովհետև անմիջապէս Պոլիսի Ֆիլտ պիտի երթայ: Իմ պարտականութիւնն էր նայիլ ջուրին, եղին ու կազիլիյին ու ալ մաքուր պահելուն: Ուրիշ բանի համար ինձի պատեհութիւն չկար, և նթէ ըլլար ալ զիս բանի տեղ ընաւ հաշուուած չէր. քանի որ ես ոչինչ մըն էի, և ընդունակութենէ հեռու, ամբողջներու կարծիքովը:

Ես հրաման առնելուս՝ անմիջապէս գացի փլանին և ծածկուած մօթէօոը քակեցի ծածկուած հաստ կը տորով: Մալլելով կաորը, մէկ կողմ տեղաւորեցի ու բացի մօթէօոը և տեսայ որ ջուրի պէտք ունի, իսկ կազը և իւղը լման էր: Յալտարարելով սարճընթին, գացի որ ջուր բերեմ մօթէօին պարապը լընցնելու:

Հոգ տեսայ որ, իրիկուայ զինուորը որ կ'ուղէր ցորենի տունը մտնել, օղիին համար, նստած էր զինուորին մէկուն կառքը և այսպէս կը խօսի ինձի, «խմելիքի պահակ Տուրեանց»: Ես տղային ըսածը կատակ հասկըցայ և խնդալով ըսի թէ ո՛չ, ես օղիի պահակ չէի ու դացի ջուրի ամանին ետև:

Ջուրի ամանը գտնալով, գացի ջուրն ալ առի և գարձաւ իմ նաւուն. ու երբ դեռ կ'երթայի դէպի օդանաւը իմ երթած ճամբուն վրայ կայնած էր միկնուն զինուորը, ուր նորէն կրկնեց մինոյն բառը, «խմելիքի պահակ»: Միենոյն խնդուն դէմքով և միենոյն բառերով թէ ես խմելիքի պահակ չէի, դուն միայն սխալ կարծած էիր զիս ըսկելով: Անցայ իրմէն ու զացի նաւուն ինձի հետ եղած ջուրովը, լեցնելու մօթէօին մէջ: Պարապ ամանը որ սիթիլ մըն էր, ետ կ'ուղէի տանիլ, յանձնելու առած տեղիս գործակատարին: Հոն նորէն երրորդ անգամ ըլլալով, հանդիպեցաւ իմ ընկեր զինուորին որ նորէն միենոյն խօսքերը ինձի ուղղեց:

Ես հետաքրքրուած իմ ընկեր զինուորին խօսքերուն, և քանի որ իրենմէ պիտի անցնէի, ուղեցի իրեն երթալ և իմ գաղափարը անկեղծօրէն բացատրել, զիս սխալ չի հասկնալու համար թէ, ես գիտէի որ այդ տանը մէջ օղի կար, և հակառակը չէի ուղեր որ ինքը և միւս զինուորները խմէին, քանի որ իրենք գիտէին որ ես չեմ խմէր և երբ ալ խմելու ըլլայի շատ քիչ կը խմէի: Երթալով անսիջապէս ըսի Քլարք (անոր առունն էր), դուն կարծեմ զիս բնաւ չի կրցիր հասկալ, իմ քեզի չի թոլլատրելուս հոն ցորենին տունը մտնալուդ: Ինձի համար բնաւ հոգ չէր, եթէ իսկապէս գիտնայի թէ հոն, այդ ձեր ակնկալածը կար, կը թոյ-

լատրէի և ես ալ կ'ուզէի խմել ձեզի հետ։ Բայց Քը-
լարքը կարծեց անպատճառ թէ ես կը ստեմ, և բար-
կացած դէմքով մը հայհոյեց ինծիւ ես իրեն յալտնելու
համար իրեն քովը գացի որ ինքը կառքին առաջին
նստարանին վրայ նստած էր Գաբօրալ Ճօնաընին հետո
նստած տեղէն ցատկեց, երբ ես իր հայհոյելուն հայ-
հոյելով պատասխանեցի ըսելով թէ, ես այն մարդը
չէի ինչ որ ինք և իրեն նմանները կը կարծէին։

Քլարք իմ հայհոյելուն, իմ պատասխանին դէմ,
ինքը զարնելով պատասխանաց ինծիւ, և ես դառնալով
անոր, ես մնացի երեքի մէջանը, կոփւը կը շարու-
նակուէր երբ ես դդոցի որ դէջ է հետեւանքը. իմ ձեռ-
քիս սիթիլը որ ձգած էի զհտին, վեր առի անմիջա-
պէս, երբ տեսայ որ ձգած տեղու է դեռ, ու դարձուցի
Քլարքին գլխուն, որուն հետեւանքը եղաւ կոփւէն
բաժանումը։

Քլարքին զլուխը արիւնած էր և ինն ալ շրթունքը։
Բայց մեղադրուղը ես էի սիթիլով զարնելուս հա-
մար, առանց խնդրին սկիզբը և պատճառը գտնելու։
Ամբողջ 99րդ հարիւրեակին զինուորները և այդ տեղի
եղող առհասարակ ամբողջ զինուորները զիս կը քըն-
նադատէին ու շատ խորթ աչքով կը նայէին Ամբողջ
պատասխաններուն մէկ իրականութեան պատասխա-
նելով, ես կը զիտիէի եղածին պատկերը, շատ ցա-
ւալի, ի հաշիւ ինծիւ դէմ եղող ակնոցաւորներուն։ Ոչ
ամբողջ Ամերիկան, բայց զօրաւոր հեղինակութիւն
ունեցող ամերիկացիները ցաւալի են իրենց պատմա-
կան կեանքովը։

Այս Մարթինսպըրկի իմ և Քլարքին կոփւը օր մը
թատրոնին մէջ տեսայ, որ ձեւացուցեր են թէքսազի-

Ամերիկեան քառ ազյերու մի կոփւ, և ձեծողը եղեր է
ամենապատիկը, որուն զլուխը կապուած է ճերմակ
կտաւով մը՝ կոփւէն վերջ կը տարուի իրենց կեցած
խրճիթնին։ Ես պատկերը տեսնելէս յետոյ ինծիւ կը
գիտցուի որ ատիկայ ճիշդ այն դէպքն է, որ իմ մի-
ջոցաւ տեղի ունեցաւ Մարթինըսպըրկ, Պ. Շէքէլթին
ագարակը։

Իսկութիւն մէջ իմ զերասան ըլլալս ուրիշն ար-
ժէքներուն համար, անոնց ազդոյ մեքենային շնորհիւ
գիտցայ, Պոլինկ Ֆիլտը ձգելէս քիչ վերջը՝ իմ կըր-
ցած քաղած տեղեկութիւններս պիտի բացատրեմ մէ-
կիկ մէկիկ, երազներս և երեւակայութիւններս հա-
տատելու իմ գժրադդ կեանքը ճիշդ կատարուածնե-
րով և թէ սուզուածներով օրինաւոր բանաստեղծներու
նման նստիլ Ամերիկայի մէջ, ուշտիուի մեքենաներով
պատմութեան համար կեանք երեւակայել։

Իմ կոփւը Քլարքին հետ, զինուորական քննու-
թեան չենթարիկուցաւ Զայն տարին Տիւբէնսքըն,
զլուխը կապելու և ինչ զարման որ պէտք ունէր՝ ը-
նելու Ես իմ օրուան գործը շարունակեցի, և մեր մը-
նուվորի վերջը ըլլալով, կը պատրաստուէինք վրանիս
քակել ու բեռցընել կառքերու, ես վերադառնալու
Պոլինկ Ֆիլտ, ուր արդէն 99րդ գօրաբաժնի քննու-
թիւն կատարով օդային ուժին կայարանն էր։

Իմ չի խմելուս, չի ծամելուս և դարտակ չի խօ-
սելուս՝ պատճառ կը դառնար շատերուն թէ, ես շատ
խիստ բնութեան տէր մարդ մըն եմ, զինուոր ըլլալով

և բացակայած եմ զինուորին սիրած պարտականութենէն և անոր ապրած կեանքէն: Ինձի պաշտօն տալու շատ չար նախանձ կը պատկերացուէք: Ոմանք կը խօսէին թէ, ես շատ խիստ ըլլալով՝ պաշտօն ստանալովս ուրիշ ոչ պաշտօն ունեցողի մը դէմ շատ խիստ պիտի վարուիմ, և անոնց գժուարութիւն պիտի տամ խորհելով թէ պաշտօնը բռնութեան օրէնքն է, և ես այդ օրէնքը ուզելով, կը ցանկամ պաշտօն մը ստանալ իմ խիստ կամքը, կարգազրելու ամենամեծ սիրով:

Մարթինըսպրկ ձգեցինք, և Պոլինկ Ֆիլտ հասնելէ առաջ ուժը կեցաւ Թրէտրիք, Մերիլանտ, թիւրիսթներուն քէմըը՝ մէկ գիշերուան համար, մինչև Պոլինկ երթալու երկու օրուան ճանապարհը չի կրնալ մէկ օրէն լըմնցնելու պատճառաւը: Հոս, Թրէտրիքի համար ես ինչպէս որ փոխ խմբապետ էի, ինձի իրաւունք տրուած էր ատկից համար կնքուած պահակներուն հսկել այդ գիշերը:

Ժամանակը հասած էր և մեր ուժերը տեղաւորուած իրենց անհատական փոքր վրաններուն մէջ: Ամէն ինչ խաղաղ է և ամրողն ալ ուրախ կը խորհին բնութեան օրէնքովը: Ամէն ինչէ առաջ, զինուորին ուրախութեան մէկ մասը չառն (ճաշը) կը ներկայացնէ, և պարով ու երգելով կը ցատկէ գծի վրայ, իր մասի ճաշին ուշ չի մնալու համար: Եւ զինուորի մէկ պարտականութեան մասն ալ իր ուտելն է, ամէն մէկ օր ժամը ութէն առաջ: Այդ ալ լըմնցուց հոգ:

Իմ վերհսկողութեան գործի ըլլալու առաւօտեան 12էն վերջը թելազրուած էր, և երբ իմ ժամանակս եկաւ ու երբ քընուա աչքերով արթնցաւ պահակին միջոցաւ, ձայնը շատ խաղաղ էր, բայց անհանգիստ՝

չի քնացած զգացումներով, ու գժուար ուզել արթուն կենալ հսկելու համար պահակները, անոնց քաղցր քունին ազդեցութեան ենթարկուելուն, բանտի, դատավարութեան դատապարտուելու, բանտի գժբաղդ կեանքին համար:

Զինուոր պահակը ժամացոյցը իր հետ ունէր, իր ժամանակները պահելու և իր ժամանակներով պաշտպանելու իր պատկանած ուժը և ուժին պատկանած ազդը: Բայց զիշերուայ անսովոր օրէնքով խեղճ պահակը գժուար գտաւ տոկալը, արթուն մնալու իր հըսկած գործուն վրայ որ չի դատապարտուի բանտարկութեան: Ես ալ զինուոր էի և իրեն հետ պարտականութեան վրայ, ու աւելի պատասխանատուութիւն ունեցող մէկը և գժուարութիւն ճանչցող մը: Ինչ կարող էի ընել պահակ ընկեր զինուորին, երբ քնած բնուցի մէկէն աւելի, ու քանի որ ես կարծուած էի մէկը, որուն հետ շատ գժուար է ընկերական կեանք ունենալ խաղաղ և համաձայն ձեւերով?: Ու շատ խելացիներու կողմէն ալ միայն հասարակ լիմար մը որ կարող չէի զիտնալ և ճանչնալ զիտնական գործերը, և յարգել անոնց արժէքները. որ կարող ըլլայի պահակը արթուն պահել, պատիւը և իրաւունքը անոր, պաշտպանած ըլլալու համար: Լսած էի զաղտնի խօսակցութիւններ իմ մասին, որ ինքը լաւ է, կ'ըսեն: Երբեմն ի հարկէ զիս լաւ կարծողներէն, բայց ուր էր այն գնահատանքը:

Առաւօտը բացուեցաւ. զոհ սրտով ու ոչ մի փորձանքով անցաւ ամբողջ գիշերը: Ժամանակը Եկաւ բանակը շարժելու դէպի տուն, Ռւաշինկթըն Տ. Ս.:

Մեր վրանները ու զինուորը շատկող կառքերը

կ'առաջանալին, բայց մեր օդանաւերը հասած էին
Պոլինկ Ֆիլտ և հանդիստ էին իրենց տեղերը:

Երբ իրիկուն չըլլալէ առաջ հասանք Ռւաշինկ-
թընի մէկ մասը Անաքասթինիան ու Պոլինկ Ֆիլտ, կը
լսէինք յուսուաները: Կալիբբիկ 99րդը միւս ուժերը Պո-
լինք Ֆիլտին, ուրախ էին 99րդին մընէօվրին համար,
կը կարծէին որ բաւական լաւ ժամանակ ունեցած են
գիւղերուն մէջ և ազարակներուն վրայ:

Կեանքը գէշ չէր. թէև դժուար՝ բայց յիմարու-
թեան մէջ դժուարութեան դէմ թոյլ չէր ատար: Շատ
ժամանակ չանցնելէ այս վերադարձէն յետոյ, և քանի
որ դեռ խմբապետ չէր ընտրուեր, շատ պալքար կար
հրամանատարներուն մէջ ինծի դաբօրալի պաշտօնը
տալու Բայց ոմանց նախատինքին պատճառը կ'ուզեն
ընել Ֆրութ Սարճնդ, Սթափ Սարճնդ և Մասթըր
Սարճնդ աւելի շատ իրենց կարծիքովը քանի որ ես
լաւ էի, ինչո՞ւ համար որ և է մէկ սարճնդը չըլլամ,
փոխանակ դաբօրալ: Այս իրենց վէճերով լաւ, գէշով
ինծի յաջողութիւն չեղաւ, և շուտ ատենէն տեսայ որ
զիս փոխ խմբապետ ըլլալէ հրաժարեցուցած են:



ԻՄ ԴՐՈՅՑԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒ ԵՒ

ՈԵՏԻՌՅԻ ԳՈՐԾԸ ԻՄ ՎՐԱՅ

Ես ամբողջ իմ լոածներուս բնաւ կարեւորութիւն
չի տալով վասակար և շահաւորներու՝ իմ պարապ
ժամերովս կ'աշխատէի նամակներով առած կրթու-
թեան ճիւզս պատրաստել, և զրկել Շիքակօ Ամերիկ-
եան գորոցը սրբազրուելու: Այս աշխատանքները
կ'ընէի իմ անկողնին վրայ և պաշտօնատեղին, ամէն
անգամ որ իմ պատեհութիւնն էր, իրաւունքը ունե-
նալ զործ կատարել իրիկունները և կիրակի օրերը,
երբ սենեակը իմ իշխողութեան տակ կը մնարի

Ասանկ, իմ պարտականութիւններուն մէջ իմ ու-
նեցած փափաքովը աշխատելուս ատեն կը լսէի ուրիշ-
ներուն զիտակից մտքերը, արտայայտելով թէ, ես կը
պատրաստեմ քմբշըն հրամանատարի պաշտօն առնել:
Անոնց զիս ոչինչ կարծող ծաղրանքին համար, հակա-
ռակը ես կը կարծեմ որ ես խելացի եմ որպէս: Այս-
պէսները այնչափ էին և առանց զիտնալ նկատելու
կը շարունակէի կարելի եղած չափով:

Զորս զաս Շիքակօ զրկելէս և պայմանները մի
քիչ դժուար դառնալուն նամակով գասերս շարունա-
կելու, ուզեցի երթալ Ռւաշինկթըն իմ ունեցած գրքե-
րովը գորոցին մէջ օգտուիլ գասատուէն իմ ուսանած
տոմարակալ ճիւզովը միասին: Ռւաշինկթըն գացի և

շաբունակեցի, մինչև որ աղատ արձակուեցայ: Գոհ էի իմ աշխատանքներէս, բայց իմ վերջէն զիտցած ուժիոյի ուժէն ազգուելով յաջողութիւն չի կրտի ունենալ, իմ ճիւղերս լըմացնել զինուրութենէն աղատ արձակուելէս առաջ:

Իմ փափաքները շատ էին, իմ մարդ դառնալուն անկեղծ սրտին մէջ, առանց որ և է արգելք դառնալու ուրիշին, և որ և է առանց չար նախանձի տեղի տալու, կ'աշխատէի անկեղծ երեւալ, և անկեղծութենէն ուրիշ բան չճանչնալով, կը խօսէի ամբողջ գործակիցներու և խօսակիցներու հետ, ինչ որ իմ բնական միտքը կրցած էր հասկնալ, և զանազանութիւններով պատասկաններու ամբողջ երաւունքներուն համար: Ես ուրիշին միտքը չէի կրցած հասկնալ և առանց գործերուն տեղեկութիւն ունենալ, երբ գործերու մէջ արդելքներու կը հանդիպէի, և շատ դժուար դառնալուն պատճառաւ կոիր կ'ըլլար:

Ամառ օր մըն էր, երբ ստիպողական գործու վրայ էի, երկու ուրիշ հասարակ զինուրներու և հարիւրածի մը հետ վլանները կը հագայինք նորոգելու և պետի մը հետ վլանները կը հագայինք նորոգելու: Այս կազի, ջուրի ու խողի պականները լրացնելու: Այս մարդու կը յանձնուէր երեք և չորս մարդու: Այս մարդու կը պարտաւորուած էին միշտ գործուն վրայ կենալ բացի իրենց ճաշի ժամերէն: Այս գործուն վրայի մարդու կը փոխուէին ամէն եօթը օրը անզամ մը: Գործը դժուար չէր: Ամէն մարդ կը սիրէր գործը ունենալ:

Գործուն վրալէն իրկուն մը մեր ընկերներէն մէկը կ'ուզէր ուուն երթալ, և երթալուն համար հրաման կ'ուզէր ուուն երթալ, և երթալուն համար հրաման ուտացած էր սարճընդէն մեր հետի գործող: Երբ ան դործէն պիտի բացակայէր ինծի և իմ միւս ընկերին

յայտնուաւ անոր տուն երթալուն իրիկունը շուտ, և պիտի պար քիչ մը ուշ տուաւոտուն: Գործուն վրայ գոտնուիլ մեր ամբողջին պարտականութիւնն էր, միշտ թուղներուն զաշալ կենալ և պատրաստ ըլլալու, երբ թոփչքները ներս կուդային անոնց օդնելու, զանոնք կարեւոր տեղ մը տեղաւորելու մեր և անոնց դիրութիւնն համար, և մեզի ամբողջին տուած օրէնքին պատճառը որը կամք էր հղած յարդելու:

Իրիկունը վերջացած էր և երբ հետեւեալ օրը եկած էր ու գեռ առաւոտ էր, և պայծառ արեգակը գեռ նոր նկած էր իր մութ ու ցաւրտ ճամբարդութիւնն ատալ լուս և տաք աշխարհին, շարունակելու համար իր ճանապարհը, ուր պիտի կրնար իր տաք և պայծառ ճանապարհներով, տաքցնէր և լուսաւորէր մեր լուսուտ աշխարհը, որը մենք կրցած էինք ճանչնալ և պարտականութիւն ընել կործ կատարելու:

Արեւին նոր բացուած ճառապայթներէն ստացած էիք հրաման կալարան թիւ երկուքն երէկի գալուծ ճամբորդ թոփչքի օդանաւը գուրս հանել և գծին վրայ պատրաստել իր թոփչին ուղած ժամուն: Հեղ տեղ եռ կեցած թիւ երկուքին մէջ կը սպասէի իմ ընկերներուն, հրամանը կատարելու մտքով, երբ տեսալ իմ միւս ընկերը և սարճընդէն առաջ իրկուայ գործէն բացակայող ընկերը, որը ուզեց օդանաւը գուրս հանել ու գծին վրայ գնել: Իմ պաղարիւն սպասելուս հետ մէկտեղ հարցուցի թէ ինքը կ'ուզէ որ վիւնը թաքսի ընէ զծին վրայ տանելու և հոն սպասելու, սովորական օրէնքին համաձայն:

Ինքը իմ հարցումին պատասխան չի տալով անմէջալէս ցատկեց քաքիթիթին մէջ և սկսաւ մօթէօոր

կերակրել եղած նիւթերով։ Իմ պարտականութիւնն էր որպէս գործ իրեն օգնելու, իր հրամանը լոելուս պէս փերինը դարձնելու, մօթէուը լարելու և զայն վառելու վիճակին մէջ զնելու։ Թաքփիթին մէջի ընկերս կարող կրնար ըլլալ փլանը կալաբանէն դուրս հանել և ուզած տեղը դնել։

Ես իմ սովորական ձեւերովս զգուշութեամբ զայն կը դիտէի, իմ աջ ձեռքս փլէնին ձախ թեւին վրայ միայն դրած կեցած զայն տեսնելու համար թէ իմ ընելիքը ինչ պիտի ըլլար, փլէնը դարձնելու կամ անոր խօսնելու թէ եղածին վիճակը ինչ է իրեն կրցած գործը ընելու համար քաքփիթէն։

Ընկերը իր խմած տաք զլուխ վիճակին մէջ ըլլալը ես դիտէի, բայց այդ իմ գործը չէր։ Միայն իմ գործն էր տեսնալ թէ օդանաւը առանց ձախողութեան տեղը պիտի կընա՞ր հասցնել։

Երբ ընկերը ուզեց նաւը շարժել, ես ոչինչ ընելով նաւուն, տեսայ որ դէպի ձախ կը դառնայ կայարանին մէջ առանց երթալու Օդանաւը արագ դէպի զիս կուզար, և այդ արագ ուժին տակ ետեւի կողմու զինուուրներէն մէկուն օթօմօպիլը կեցած էր, ու երբ տեսալ որ երթալով կը մօտենայ՝ պոռացի ընկերիս, իր անունը տալով։ Բայց ինքը առանց նոյն իսկ կարենալ օդանաւը կեցնելու, զարկաւ օթօմօպիլին ու քիչ մը ձախ թեւին տակ պատռեց կտաւը։

Բարկանալով ինձի և մեղադրելով թէ նաւին թեւը ետ կը սեղմեմ առանց գիտնալով թէ, իմ սեղմելովս պիտի կրնամ ետ կամ կողմը դարձնել։ Հակառակ իր հասկցած ձեւին, ես իր չի կրցած հասկնալ ընելիքը, կրկնակի պոռացի և կը վազէի նաւուն միւս կողմը,

հակառակ կողմը դարձնելու իր գացած կողմէն։ Բայց մօթէօպին զօրաւոր ուժին տակ ևս անկարող եղայ աջ կողմը անցնիլ և օգնել փորձանքի չի պատահելէ առաջ։

Աջ թեւին քիչ մը պատռուիլը մնաս չէր, և ոչինչ համարելով նաւուն երեսը դարձուեցաւ ուղիղ դուրս, ու հանուեցաւ կայարանէն տանելու դժին վրայ։ Կը քշէր իմ ընկերը քաքփիթէն, որպէս ինքը վարիչը։

Օդանաւը դուրսն էր կայարանէն և հարթ ճամբան անիւներուն վրայ կը դառնար դէպի իմ ընկեր նաւու վարիչին նպատակակէտը, բայց իմ երէկի տուն դաշող զինուոր ընկերը տաքցած գլուխով ետ վերադարձած էր, իր անհանդիստ արինով ուր քառամունց աչքերը ուղիղ չէր տեսներ իր ընելիքին մէջ։

Երբ ինքը իր մաքովը կ'ուզէր օդանաւը կառավարել ու իր գիտցած վարիչի մտքովը կ'ուզէր դէպի օդանաւերու սկսած և հանգստացած դաշտը տանիլ, գէշ և զօրաւոր օդանաւը չի համակերպեցաւ իր վարիչին ու դարձաւ հակառակ կողմը, ուր էր նաւուն թիւ երեքը։ Ճամբուն ձախ կողմն ալ թիւ երեքին քովը կար երեսէ առուակ մը, որը շատ գէշ զժբախտութիւն պատճառեց, իմ ընկեր տաքզուխ օդանաւը թաքսի ընողին հերել վոսր ձգելուն, և թեւին տակին թեւը պաշտպանող, և օդանաւը կեցնող ձեռքի քաշողական ուժով փայտէ հախլան կոտրել, ու քիչ մ'ալ ցնցել զինքը քաքփիթին մէջ օդանաւով միասին։

Այս իրեն երկրորդ ձախորդութեան վերջը իրեն օգնելով, և իմ միւս ընկերն ալ գալէն յետոյ օդանաւը գծին վրայ հասաւ, բայց նաւը տեղաւորելէն յետոյ,

ինքը իր խմած գլուխէն հանգիստ չըլլալէն սաստիկ յուղուած, սկսաւ ինծի հայհոյել, մեղաղբելով թէ ես էի պատճառը իրեն օդանաւը լինասելուն:

Ես իմ հաւատքովս վատահ եղած էի թէ յիմար մը չէի, ինչ որ ինք ալ ուրիշներուն հետ կարծած էր թէ, իսկապէս կուժ եմ ըսածներուն համաձայն կուրջօրէն առաջարկ ըրի, իրեն ըրած զործողութիւններուն, թէ ինքը ճիշդէ էր, և ես ի՞նչ կրնայի ընել, երբ միայն իր ձեւը օդանաւը կը կառավարէին, իր ըսածին դէմ ալ բարկանալով ու վախսկոտ ալ կոչելով զիս, հասաւ Ամերիկեան կտրիճ ֆայթ ընողներուն նման իր զօրաւոր մեծ ձեռքովը զարկաւ: Երբ ես այս տաք եղտնակը տեսայ իրեն, զինքը խմող գաղան կոչելով իրեն զարկի իր ձեռովը, քայց տեսայ որ մարդուն նպատակը կոփւ ընել է, և փափաք ալ ունի որ զիս լաւ մը ծեծէ, կարծելով թէ ինքը զինուոր է ես ալ բաղաքացի մը, իմ քաղաքացիի հագուստովը գաղթական մտքով իր զինուորական ուժը և Ամերիկեան մեծ մտքովը զիտցնէ իր ազգեցութիւնը:

Ես կը զարնէի անոր իմ կրցած չափովը, բայց ան աւելի արագ և ուժեղ ոգիսով կ'ուղէր շարունակել աւելի տալու ինծի: Իմ անոր զարնելս տեսայ որ չէր ազգեր, և առանց ուրիշ միջոց խորհնելու, զնկայ գետնէն քար մը առի և ուղեցի զարնել, այդ քարը իմ ձեռքիս մէջ բռնելով: Քարը առնելս և ձեռքիս մէջ բռնելս տեսաւ, բայց իր կոփւը շարունակելու համար չուղեց առաջ շարժիլ առաջուան նման: Կոփւը կեցաւ, և եղած անտեղի խօսակցութիւններն ալ գաղբեցան, ու մենք նորէն գացինք մեր գործին: Վնասուած օդանաւը նորոգուեցաւ և թոչող պաշտօնեան գնաց ետ ուսկից որ եկած էր:

Իմ այդ օրուան կեանքը մտքի և կազմի զգացումներով իսաղաղ չէր: Լսած և տեսած իմ տեղացի Ամերիկացին, հոգեբանական մտքերը իմ անհատական հասկացողութիւնները անհանգիստ կ'ընէին իմ ամէն օրուան գործուն վրայ: Զարմանալին շատ էր իմ մէջը այն բանը վատահութեամբ զիտնալուս թէ, արդ կազմը ամբողջութեամբ զիս կը նախատէ, կարծես մասնաւոր հրամանով մը բարձրագոյն դուռնէն: Պոլինկ Ֆիլտի և այդ աեղի զինուորական գաղափարը կարծես միայն մէկ ծրագիրով կը խօսէին, և արտայայտութիւնով գործ կուտային: Կեանքը խաղ մըն է և նմանութիւնը կը տեսնես ազդի մը սրտէն դուրս կուզայ:

Իմ քաղաքացիական անկեղծ հոգեկան զգացումներով զարմանալին կը տեսնէի հակառակը, և կարծես մարդկացին լուսաւորուած օրէնքներէն բնաւ անձանօթ: Մի քաղաքակիրթ ազդ շէնքերով ծաղկած և զարգարուած, բայց մտքով թոռմած անկեղծ ազատութեան սիրուն մէջ. ու լիբուած նախանձի ողիսով, անկեղծ և գործունեայ զաղափարականներուն դէմ:

Քաղաքակիրթ և արուեստագէտ Ամերիկացին մասին չի խօսելէս իմ փորձառութիւններս, կ'ուղեմ վերջացնել իմ անկեղծ սէրէս ազգուելս: Ամերիկեան Միբիլանտի աղարակալետին դուստրին հետ, որը շատ սիրելի և հետաքրքրելի էր, իմ շատ մը անձանօթ անկեղծ բարեկամներուն, որոնք անկեղծ սիրով լեցուած, ուզած էին պահնել իրենց բարեկամական անկեղծ սէրը ինծի հետ, իրենց գիտոցած ուշտիոյի ազդող և գործակատար մեքենային միջոցաւ:

Ես երկրորդ անգամ ըլլալով Պալթիմուրի Ամերիկեան աղարակը գացի. և իրաքանչիւր անգամ կը

տեսակցէի ագարակագետին երեք չափահաս դուստրերուն հետ, որոնց ոչ մէկը ամուսնացած էր, բացի քաղաքակիրթ աղատ մտածողութենէն:

Անոնց ամէնէն փոքրը, որ եղած էր 20 տարեկան իմ վերջին անդամը հոն ըլլալուս, գարձեալ գործու համար: Իմ գաղտնի երեւակայած սէրը կ'օրուէր անոր գեղեցիկ գէմքին և խելացի գեղարուեստին տուող մէծ համեղ ճաշակին համար:

Ես կը խօսէի ամէնուն հետ, բայց աւելի շատ իմ նկարագրածին հետ, որուն պատճառը իմ սաստիկ փափաքող սէրը զիս կը տանէր Պոլինկ Ֆիլտէն հոն առանց զրամի գործելու, կարծելով որ իմ սէրը և իմ տունն էր արդէն, իմ անկեղծ բարեկամներուն հաւատարիմ խօսքերուն համեմատութեանը: Բարեկամներու հաւատքը անոնց ունեցած սիրուն համար, բառեր իրենց շրթունքներէն բոլորքած ճերմակ թուրքով դուրս կը վագէր, կատաղացած խոշոր ալիք ունեցող ովկի-անոսի նման:

Բարեկամներուն հաւատքով, և անոնց կատարած գործուն շնորհիւ բնականաբար իմ սիրելի տիրուհին գիտեր իմ կարծիքը, և իր հաւատքին մէջ գաղտնիք կը պահէր, հաւատալովթէ օր մը ան զիս պիտի կրնայ ունենալ, ինչպէս ես կը կարծէի թէ, իմ սէրը պիտի յաղթանակէ անոր հետ ամուսնանալու:

Իմ աղքատ մտածողութեան, իմ դատարկ ստամոքսին ազդող ուժին տակ, կը խորհիմ անկեղծութեան տալ իմ ամէն օրուան, ճիշդ ըրած գործուն արժէքը օգտուելով, և պայմաններս ճշդելու չարքաշ աշխատանքները կատարելուս, ես կը տեղեկանամ որ իմ Ամերիկացի բարեկամներս բանակի ազդող ուժի նման

կը չափեն իրենց կարծիքները, գրիչի գործուն մէջ: Եւ իմ սէրը առանց վերջանալու իմ մէջ, իմ սիրելի սիրականը իր սէրը բաղդատութեան դրած եղեր էր ուրիշին հետ, իմ լացող աչքերուն և ցաւող սրտին ներկալութեանը: Բայց ինչ ընեմ որ ցաւը իմն էր և իմ անկեղծ, սիրելի ու հաւատարիմ բարեկամները զօրաւոր կարծիք կը պահեն ինձի հետ իմ մէջը. Թէ իրենց կարծածը ես, կը կարծեմ որպէս իմ խորհուրդները:

Իմ բարեկամներուն համար ես շատ կը ցաւիմ իմ սէրը կորսնցնելուս, հակառակ որ վերջին անգամ 15 օր ալ ձրի գործեցի անոնց, փոխանակ արձակուրդի իմ վերջին զինուորութեան օրերուս Պոլինկ Ֆիլտ:

Իմ բարեկամներուս սիրուն մէջ ես կը սպասեմ տեղեկանալու, աւելի պատուարժան դաղափարներու. 1926ի մէջ իմ սիրականս կորսնցնելէս յետոյ Միքայելանտ նահանգին մէջ, երբ այլ եւս օրերս կը լըմնային էրքորին մէջ:

Ինձի հետ, հեղինակներուն գաղափարովը, հեղինակները ինձի թողուցին ցուրտէն սարսուութիւն մը իմ տաք և ուրախանալի սիրուն կորուսախ, որ ինձի համար մահը աւելի անարժէքաւոր էր: Այս գծազըրուած օրէնքովը ինձի հետ եղող հեղինակներուն ազդող պահանջին համար, ես կ'երթամ զինուորական վճապարտականութիւն կատարելու զինուորական վճապարտականութիւն կատարելու զիտիքի կարգադրիչ, բուժներով, գործը և սիրեքը ոչտիքի կարգադրիչ, գաղափար հաւաքող գրադէտ, թատերագիր և թատերգութիւն սիրող հարուստ զրամատիրութիւն, գրիչի անուն պահողին:

Գործս աւելի բազմապատկելու համար, իմ խօսող գրչասէրներուն ես և ուրիշ երկու դինուոր ու մէկ սարճնդ կ'երթանք մօրթ Հընթ գործ ընելու մեր 99րդ օդային ուժին, օդէն նշանառութեան փորձին մէջ։ Մեր գործն էր 15 օրուան համար, և 15 օրուան համար պէտք եղած կարգադրութեան պատրաստութիւններ տեսնուած էր մօրտ Ռւաշինկթըն մեզ հոն աեղաւորելու մօրտ Հընթին գործողութեան համար։

Մեր չորս զինուորներուն գործն էր օդանաւուն օդէն նշան առած հրացանին գնդակներուն բացած ծակերը գոցել, կանուխին պատրաստուած թուղթերով այդ նմանապէս նախօրօք պատրաստուած նշան առնուած տախտակին վրայ։

Իմ գործը չէր նկարագրել մեր գործած պատկերը, տեղին ինչ կեանք ունենալը և զինուորական վարժութիւնները։ Բայց կ'ընէի ազդուած ուժի տակ առանց զիտնալու թէ, իմ նկարագրութիւնները պատուական, խելացի Ամերիկացիներ կ'առնեն եղեր և առանց իմ զբած անզիւներէնը հրատարակել իր նոյնութիւնովը, կը փոխեն իրենց սիրած և ուղած ձեւին՝ մէջ, չի զիտցընելու համար թէ գործը որունն է և ուսկից եկած է։

Ինչտիոյի կատարելագործուած մեքենան՝ արժէքաւու գործակատար և թղթակից էր մեծ պաշտօնատէրի մը, առանց գործակատար թղթակիցը զիտնալու իր ըրածը գործուն արժէքովը միասին։ Իմ անկեղծ մաքովը, իմ սիրտը ուրախութեան մէջ կը խաղայեղեր, կեանք մը նկարագրելու, կարծելով թէ, ապագան բաղդը պիտի խնդացնէ, զաղափարս անզիւներէն լեզուով նկարագրելու։

Ի հարկէ իմ մօրթ Հընթ ըլլալս ուրախութիւն էր

շատ մը Ամերիկացիներու, որոնց համար արդէն ես խաղալիք եղած էի կանուխին, և շատ լաւ ալ ճանչցուած անոնց սիրուն մէջ։ Իմ խօսքերս անզիւներէն գրչով մօրթ Հընթին կրակին վրայ օդանաւին արագահարուածներէն ստեղծուած, քիչ ծիածանի գոյն չէր անոնց աչքերուն առաջ և սրտերուն մէջ, բառեր կցելու իրարու հետ շատ մը թուղթեր իրարու միացնելու մէծ կայծակոտ աչքերով։

Գործը սկսած և վերջացած էր հինին համար, բայց ի հարկէ նորը կուգար, և շատ օրերով պիտի շարունակուէր աւելի սաստիկ կերպով և ալ ինձի գիտընելով թէ գործուն կեանքը ինձի հետ ըլլալը տարիներով եղած էր։

Իմ զրածներս ամբողջովին իրականութիւն են։ Կեանք մը՝ որ ես ապրած եմ իմ ամբովջ պանդըխտութեան օրերուն։ Պատմական ողուն, և հոգեկան զգացումներուն խիստ ազգող պատճառին մէջ ուսանող մը ըլլալու խիղճը անհանգիստ կը պահէր զիս եղածին մասին չի խօսելաւ։ Ներողամտութեան մէջ նայելու որ և է պատճոռ չկայ կեանքին վրայ չխօսիր, զաղափարի համար զործ արտադրողին անունը տալու։

Ցաւ մը միայն չէ գժբախտութեան մէջ։ Պատճառները բազմապատկուած թիւեր ունին, մեծանուն Ամերիկացիներ իմ գրութեան անունը «Պանդխտութիւն» տալու, քանի որ գործս ուզողին համար խօսքս ըսած վերջացուցած էի, իմ անմեղ ձեռքով զիս իմ մաքովը անհանգիստ պահելուն իրենց բանապետական ուժին մէջ։ Իմ կեանք գիրքը գրեցի երկու լեզուով, հայերէն և անզիւներէն մօրթով, երբ ես երրորդ անգամ զինուորագրուեցայ, իմ դէմ եղած ամբաստանութիւններն լուծելու ճիշդ նպատակաւ։

Ձօրթ Հընթի երկու շաբաթուայ. օդանաւուն նշանառութեան փորձը վերջացած էր, և մենք չորս զինուորներս ետ զացինք Պոլինկ Ֆիլտ Մարտ ամսուն, ուր նորէն ամբողջ 99րդ կազմը ատրճանակի նշանառութիւն կ'ընէր: Նշանառութենէն անմիջապէս վերջը Յուլիս ամսուն զիս դարձեալ պահակի պարտականութեան վրայ զրին, մէկ ամսուայ համար:

Պահակի պարտականութենէն մէկ կամ երկու օր առաջ, իմ տեղեկութիւնը թատրոնին, խաղը պայթեցաւ անմիջապէս, և ոչտիոյի ուժէն ազդուելով, շատ աւելի տեսայ լսածէս ու տեսածէս եղածէն:

Պահակի պարտականութեան վրայի սաստիկ ուժի տակ գիտնականներու միտքը զիս շատ կ'ազդէր և կը ստիպէր որ իմ զինուորութիւնս գնեմ հարիւր տուլարով, երեք ամիս մնացած ժամանակս չի լընցնելու համար, քանի որ իմ ունեցած ցաւերուն պատճառը ամբողջ պատերազմական հեղինակութիւնն էր, ուրիշին գործուն պատճառը իմ միջոցաւ:

Ինք առողջ ինք էր յիմարը զիս ուզել հաւատացնելուն խիստ պատճառով: Իրենք կոչուած խելացի, և փորձառու զիւանադէտ, երկրի մը կառավարիչ, ուզել ինձի նման հասարակ անվիաս գործաւոր մը գուրսը, և հասարակ 21 տոլարնոց զինուոր մը բանակին մէջ իր կեանքէն տեղեկութիւն չունեցող մէկը պիտի կըրնայ գործակատարութիւն ընել ուրիշի մը և ուրիշ երկրի մը:

Միտքս նկարագրելուս իմ ունեցած կեանքիս վրայ հիմայ փորձագէտները դարձեալ կը խնդան իրենց ճարպիկութիւնը ցոյց տալու համար, թէ իրենք զիտէին որ զիս յիմար մը որպէս կը խաղցնէին և կրնային

կենալ խելացի, երկրի կառավարիչներ գործուն մէջ և գործուն վերջը:

Եթէ ես ըլլայի ֆրանսական կառավարութեան գործակատարը, ու այդ կառավարութիւնն էր որ զիս կը հոգար Ամերիկայի մէջ, տանելով ամէն տեղ, դիտնալու համար Ամերիկայի կառավարութեան գաղտնիքը, շահ կամ վնաս հանդէպ իրենց, ինչպէս այս մեծ կառավարութիւնը, այդ խելացի կառավարութիւնը չի կընար գործեր այդ ուժովի ուժովը Ամերիկեան կառավարիչներուն վրայ և օգտուիլ եղածէն: Զարմանալու բան մը չկայ իմ կողմէն գործուն ուղղակի գաղտնիքին մէջ, բայց զարմանալին հոն էր որ խելացի կառավարիչներու հոգեբնական զգացումներով տարուած իրենք կ'ուղեն օգտուիլ հասարակ գործաւորէ մը առանց անոր լարգանք և պատիւ տալու, կ'ուզեն անոր անունը իսկ չել յիշել:

Գործուն մէջ չափ ու սահման չունէին Ամերիկայի ուժովի մեքենան կառավարող խելացի կառավարիչները, խաթելու և հաւանաբար շատ մը ուրիշները, հառկնալու կառավարիչի մը կառավարող ուժի պէտքը ուրիշի մը, որը իրեն քովը բնաւ չէ եղած և չի ալ կրնար ըլլար, բայց միաւն կրնայ լսել ուրիշէ մը և գործադրել որպէս իրենը, իրեն համար իր ուզած ձեւովը:

Պանդուխտ ըլլալը գիւրին գործ չէ, և պանդիստութեան մէջ երբ կը հանդիպիս անհատներու, հանդիպած կ'ըլլաս անոնց մտքերուն և այդ մտքերուն ազդեցութեանը: Ես որպէս պանդուխտ իմ ծննդավայրէս ելլալէս, բախտը ինձի կտակ ըրած էր միշտ գործել և շատ գործել, դիտնալու համար թէ վաղը վաղուան

որոշում չունի այսօրուան հետ: Ես շատ մէկ խռոտ-
մունքի հաւատք չունիմ ըստի, և չընելու համար իմ
զինուորութեանո մէջ անհաւատացեալ եղայ, պահան-
ջելու նախ իմ իրաւունքը լրած խոստմունքիս որպէս
ապացուցը:

Դործը մեծերուն ձեռքն էր, և արդէն այդ մեծերը
երկրին պետական ուժն էին, և այդ ուժն էր որ իմ
այդ ատենուան բախտը կը կառավարէր: Ես ուղէի
կամ չուղէի, պիտի կոռուէի խօսքով ինձի տուած ուժէն
ազդուելով, զիտցնելու իմ իրաւունքը և իրենցը: Իմը
իմ զործուն սահմանով իրենցը իրենց զործուն սահ-
մանովը. զորուար էր համբերել և տոկալ ինձի տուած
ուժին դէմ բառերս կորսնցնելու իրենց չի տալու
օգուտի, կամ շահի զործը կարգադրելու համար: Զար-
մանալի, շատ զարմանալի, որ խօսածս բնաւ նկատի
չէին առնել զործը վերջացնելու:

Զափը և սահմանը երբ անցաւ ու ճիշդ ուղեցին
զիտցնել որ ես անկեղծ քաղաքացի մը չեմ, և պար-
զապէս բանակին մէջ մնալս աւելորդ բան է նոյնիսկ,
պէտք է որ իմ զինուորութիւնս զնեմ անպատճառ,
ու հեռանամ բանակին զործերէն, իմ թակարդի մէջ
ըլլալս իմ զործուս համար:

Ես թակարդ ունենալս բնաւ չէի հասկնար իմ ինչ
զործ ունենալուս, քանի որ ես վստահօրէն գիտէի որ
իմ ըրածս միայն հասարակ զործաւորութիւն է ամէն
օրուայ աւրբուտիս սիրուն համար, ոչ թէ պետութեան
մը զործակատարը պետական մեծ զարձատրութիւնով:

Իմ խօսքերուս սահմանը ես ինքնիրենս ճշդած էի
օրէնքին հաստատ ուժովը զիտնալ, և կ'ուղէի զիտ-
ցնել եղած դատը ինձի դէմ, քանի որ Ամերիկան

կառավարութեան գործը ինձի վրայ պաշտօնապէս էր,
հակառակ որ պաշտօնական գոյն չէին ուղեր ցոյց
տալ, ու անպատասխան կը թողէին իմ ամբողջ հար-
ցումներս զրաւոր, և բերանացի եղածները իրենց:

Իմ մաքին չարչարանքը և մարմնիս անհանգստու-
թիւնը կառավարութեան մը խելացի գործը չէր
առանց ապացոյցը ինձի տալու թէ, ես զսասակար
մարդ մըն էի Ամերիկայի մէջ, և Ամերիկայի զինուորը,
իմ ունեցած գործերուն համար:

Գործակատարը ճշդապէս կառավարութիւնը իմ
գիտցած համոզումներովը, չուղեց հասկնալ իմ պա-
հանջը որպէս երկրին անկեղծ քաղաքացին և երկրին
համար ծառայութիւն ընող մը բանակին մէջ: Ստիպեց
որ փորձը ընեմ ես ինքս ազատելու համար ելլեմ
զինուորութենէն:

Կառավարութիւնը բնականաբար ծբազրած էր.
Խաղը ինձի վրայ ոբոշ չափով հաստատելու, և այդ
մտքին պատճառը կարողացած էին հասկնալ իմ ինչ
գործ ընելու, և ինչ գործ կը փափաքիմ ընել, և թէ
ձեռքս անցնի պատեհութիւն: Իրենք զիտցած էին որ
զինուոր ըլլալէս առաջ ամերիկեան օրաթերթի մը
գործած էի Ֆլորիտալի մէջ, Ռւաշինկթըն հասնելէս
առաջ: Իրենց կատարեալ պառնիկի լեզուն բերաննուն
մէջ արագ շարժելուն, կը սկսին իրենց բոնապետական
շողոքորթանքը ինձ տալու՝ պահանջելու իմ ճիշդ
փափաքը կատարուած գտնալու իրենց օգնութեամբը
գրել Ռւաշինկթընի «Բոթար» օրաթերթին, իմ արհես-
տին վրայ գործ ուղելու, զիս հաւատացնելով որ անոնք
ինձի պէտք ունին:

Ռւաշինկթընի «Բոթար»ի հետ գործ ունենալը գէշ

Հէր, եթէ յաջողութիւն ունենալս եղած խաղին մէջ ապիկարի մը խնդուք չէր ինծի դէմ: ինծի տրուած մտքին իմ գաղափարը սխալ չէր գրելու և հասկնալու զիս կրնալ գործածելնին, քանի որ իմ ժամանակներս արդէն լըմնցած էր օդային ուժին մէջ և հաւանաբար ամբողջ բանակին հետ, այլ ևս զինուորութիւն չընելու նպատակաւ: Պատեհութիւնը չի կորսնցնելով ուզեցի օդուուիլ և այս նպատակաւ գրեցի «Բաթար»ին, զիտնալու անոնց կարծիքը իրենց պէտքին համար:

«Բաթար»էն պատասխան ստացայ, ըսկելով թէ այդ իմ պահանջած գործուն վրայ իրենք պէտք չունին ճիշդ հիմայ մարդ առնելու, բայց եթէ կրնամ զիրենք տեսնալ, ուրախ պիտի ըլլան նորէն ինծի հետ խօսնու: Եւ նամակը ստորագրելով New Bold's Sec Schorts ըրած էին ժամադրութիւն մը զիրենք տեսնելու դիւրութեանը համար:

«Բաթար»ին նամակը կարդալէս կրցած ժամանակ և պատեհութիւն ձեռք բերելէս յետու, երթալ զանոնք տեսնալ ուզեցի: Բայց երբ հոն հասայ, ժամանակը շուտ էր զանոնք գործու վրայ բռնելու. ու երբ ուզեցի վերտառնալ իմ տեղու Պոլինկ Ֆիլտ, զաղափարէս անցաւ կարդագրիչ յանձնախումբին գործը ամէն օրուայ սովորականին նման զիս խաբելնին, թէ «Բաթար»ը զիս խաբելուն համար նամակը ստորագրողը, նամակը ստորագրողին ճիշդ անունը չէ: Եւ խաբելուն պատճառը տարբեր անուն տուած էին ու հակառակ ժամը երբ ճիշդ այդ ժամուն իրենք արդէն հոդ պիտի չըլլային: Նամակը «Բաթար»էն դուրս ելալէ առաջ պատուցի թափեցի շէնքին մէջ ու այն պէս դուրս ելայ:

Իսկապէս ցաւցած կը զգալի ամէն անհատի դէմ, ամէն գործու վրայ և գործուն համար, բայց ատենուայ կեանքը երբ ոճիր կը ստեղծէր ու ես միայն կը բարկանալի, անհատներու դէմ, իմ ըրածը միայն քնական պատասխան մը կ'ըլլար գործը դեկավարողին դէմ, եթէ ոչ կտրիճի մը նման ըսել կարելի չէր, կառավարութեան վատութիւնը հրապարակ ըլլալը:

«Բաթար»էն վերադառնալը առանց վկարականի եղաւ անոնց ինծի գործ տալու նպատակաւ: «Բաթար»ը իմ նպատակովը պիտի ինծի գործ տար, և վկայական, որ ինքզինքս դուրս հանելու համար իմ ծառայութիւնս 100 տոլարով գնել, ազատելու ինծի տեղեկացուած ես ոճիր զառնալու գործէն:

«Բաթար»ին ձախորդութենէն յետոյ գացի ինծի ծանօթ հայու մը, որք ինք նպարավաճառ էր: Անոր խօսելէս իմ դժգոհութիւններու վրայ, խնդրեցի որ ինծի վկարական մը տայ, ՅՅ տոլար նշանակելու իմ վկարականին մէջ, թէ զիս պիտի ծառայեցնէ, երբ ես ուզեմ անոր պարմանները յարգել և ժամանակին իր գործը ոկսիլ: Վկայականը ստացայ իմ հայ ծանօթէն, բայց երբ Պոլինկ Ֆիլտ գացի, ամենակարեւորութեան համար փոխուեցաւ, 100 տոլար չտալու միայն երկու ամսուան, քանի որ երկու ամիսէն պիտի ազատ ըլլամ և բանակ ու զինուորականութիւն ոչինչ պիտի կրնայ պահանջել ինձմէ իմ սխալ կամ ճիշդ ըլլալէն:

Յետաձգեցի 100 տոլար իմ զրամատան զինուորութենէն քիչ առածէս աւելցուցած հանել և վճարել զինուորութենէն ազատելու, քանի որ ազատելէս յետոյ աւելի հարիւներու պէտք ունէի ու չկար այդ

Երկու ամսական ևս կառավարութենէն ստանալէս, սեպտեմբեր 14 1926ին, ազատ արձակուելու վկայական (discharged) առի:

Սեպտեմբեր 14 1926ի օրերը կ'ապրէի առանց զիտնալու վատահ յոյսով թէ, ազատութիւն պիտի գտնեմ իմ ազատ արձակուելուս թուղթովը, երբ ստանամ իմ պայմանը լըմնալէն: 14էն առաջ իմ ամրող արձանագրութիւնները կ'ըլլային: Ամէն անոնք որ արձանագրութիւններս ըրած և կարդացած էին, վատահ զիտէին իմ ով ըլլալս և որ ազգի պատկանիւս: Ո՛չ մի կասկած և առարկութեան տեղի տալու պատճառաւ, ամբողջ երկիրը պատեհութիւն առնելու առարկութիւն ընելով, ժամագաճառութեամբ ոճիր ստեղծելու կազմը պատրաստել, և այդ կազմով արդար Քրիստոսի անուն տալ իրենք իրենց: Երդարութիւնը անկեղծութեան մէջ չէ: Զափազանցութիւն չէ, բայց շատ զարմանալի է իմ կառավարութեան ծառարելու. կառավարիչները չեն կրնար իմ խոկական պատմութիւնը առնել՝ իմ ունեցած արձանագրութիւններէն, առանց ինքնին ապուշ կարծելու. պատիւ կը համարեն իմ պատիւին վրայ խօսիլ, անպատիւ մը ըլլալու, իրենց պատիւը աւելցնելու և շատ երջանիկ զգալու ինքնին, զիս պատժած կարծելու մաքին մէջ:

Ես լսածիս կարեւորաւթիւն չտալովս երթալով ուրախ կը զգալի, կարծելով որ վաղը ազատ պիտի ըլլամ ու իմ հանգստութիւնը ունեցած կ'ըլլամ, առանց վախնալու թէ, զինուրական բանտ պիտի չերթամ զիս պատժող աէրերը ուրախ ընելու: Շատերուն յոյսին պատասխան տուի, երբ վատահ էի որ անոնք կը լսեն իմ ձայնը, եթէ խօսիմ իմ յանցանքիս մէջէն:

Աճրագործը նստած էր իր սենեակին պատուհանը, կը դիտէր իր աշակերտ գործակատարները, ոճիրը ընելու փողոցը: Ասիկայ անզլիիրէնիս նպատակն է այն օրեւուն երբ գրեցի և խօսացի:

Այս կեանքին մէջ թուղթերս պատրաստուեր էին, և ինձի հաւատացնելով որ ճիշդ են, ինձի յանձնեցին, իմ առնելիքս զանձելու կառավարութենէն: Ես առանց ժամանակ կորոնցնելու, երբ իմ թուղթերս արձանագրուած ինձ տուին, առանց կենալ ուշադրութիւն զարձնելու իմ վրայ եղած ուժի ազդեցութեան, զացի զինուրական զրամատուն զրամս զանձելու: Երբ զրամատան մէջ իմ հաշիւը մաքրեցին, աեսայ որ իմ հաշիւն շատ պակաս տուին: Իմ հաշիւը ևս կ'ակնկալէի 100 տոլար ճիշդ ըլլալն ու աւելի, բայց տուածնին շատ պակաս էր. ու երբ զարձայ անհամարձակօրէն ըսի թէ ամբողջը ա՞յս է. իմ թուղթերս նորէն աչքէ անցուց և պատասխանեց թէ այս:

Ես եղած քաղաքականութեան ծանօթ ըլլալուս, եղած վրայիս ուժին տակ սաստիկ բարկացած, տոմսակը զբասիս առնելով, իմ ազատ արձակուելուս թուղթովը՝ զացի ես Պոլինկ Ֆիլտ, զինուրատեղին, Ռւաշինկթընէն համալու պակասը ինչ սխալի մէջ ըլլալը: Առաջ աեսայ առաջին սարճնդը, անոր գիտընելու համար մէկ ամսական պակաս հաշուելնին եւ երբ ան գիտցաւ՝ ուզեց որ ես քարտուղարը տեսնեմ խնդրին շուրջ: Գացի գտայ զայն զօրանոցին մէջ ու պարզելով անոր՝ ուզեց կեղծել չզիտցնելու թէ, ինքը չի գիտեր ինչպէս պատահած է այդ սխալը:

Ես գիտնալուս համար գաղտնիքը, անոր ուսին գրայ զրի ձեռքս և ըսի որ չես կրնար օգնել, սխալներ

կը պատահին, ևս գիտեմ հետեւանքը բայց հոգ չէ:
Եւ անոր հետ միասին մտանք պաշտօնատեղին, ուր
էր ընկերութեան հրամանատարը Քէրթըն Քրօմ և
առաջին հարիւրապետը: Հոնտեղ երբ քարտուղար
Բայլի հարցումը ուղղեց քէրթընին՝ ինչպէս պատա-
հեցաւ, շատ անկեղծ սրտով Քէրթըն Քրօմ անոր նա-
յելով ըստ որ ամբողջը մէկ անդամ ճշգէ ու ինքը
զնաց:

Ես իմ զիտութեանս վրայ այս նորէն առնելով
լսելուս, անսիջապէս սաստիկ յուղուած սարձընդին և
քարտուղարին ներկայութեան ըսի որ, կը փափաքիմ
որ ամբողջը հոս, այս պաշտօնատեղին պայթեցնեմ:
Ո՛չ մէկը պատասխան տուաւինծի, բացի իրենք իրենց
ըսելով թէ ամէն բան զիտէ, ինչպէս շատ ուրիշ լսած-
ներուս նման:

Թուղթերս իմ ունեցած հաշիւին համար նորէն
քննութեան առաւ քարտուղարը: Յո տոլարի պակասը
ճամբու ծախսով միասին ճշգելով յանձնեց ինծի, բայց
առաջին հարիւրապետը ուղեց որ հետո միասին դար
խնդրին կարգադրութեան, առանց իմ երկրորդ անդամ
Ռւաշինկթընի զինուորական դրամատուն մտնալու իմ
դրամին համար: Յն զնաց առանձին իմ դրամատումով
և երբ ետ եկաւ ու ինծի տուաւ զրամատումը իմ տիս-
չարճով տումսակը 100 տոլարէն ալ աւելի էր: 110. 06
ճիշդ գումարը:

Իմ արդար աշխատութեանս վարձքին մէջ զիս
խաբելուն զիտութեամբ գաղտնիքին վրայ չի խօսելու
պիտի պատմեմ անոնց, իմ ով ըլլալս, և ինչ աղոփ,
անունի ու կրօնքի պատկանիլս:

Բնա՛ւ պիտի չուզեմ երազական հոգեբանութեան

յոյսի սիրովը խօսելու որպէս բանաստեղծ, Սմե-
րիկեան բարձր կարգի բանաստեղծներու նման,
որոնք կրցած են զիս երազով խաբել սիրահարու-
թեան համար, և հարուստ սուգել՝ սիրտս շահելու
համար: Որ ազդի պատկանիլս, իմ բացատրութեան
մէջ այն պիտի ըլլայ, որոնք պէտք ունին զիտնալու
ճշմարտութիւն, եթէ քաղաքավարութիւն պիտի հա-
մարեն ճանչնալ ոչ կեղծաւորութիւն, բանաստեղծի
ողիով, քանի որ իրենց գործն է բանաստեղծութիւնը:

Ես շատ մը բառեր իմ ունեցած գաղափարիս մէջ,
յանձնեցի ողէն ոչտիոյի փոխազրող մեքենային, յանձ-
նելու կառավարութեան, և կառավարութեան միջոցաւ
ամէն անոնց որոնց կառավարութիւնը պէտք կը զգայ
հաղորդել:

Եւ ոչտիոյի մեքենային ուժէն ազդուած, իմ գա-
ղափարս կուտալի խաբուած մտքով, հաւատալով թէ
իմ գաղափարս կ'արձանազրուի՝ ճիշդ ինչ որ ես կը
խօսէի, արժէքի մը համար, և այդ արժէքը իմ օգնու-
թիւնը պիտի ըլլալ:

Իմ երկրի տղայ կեանքը, երբ զեռ շատ անփորձ
էր, ու երբ մտքէս կ'անցընէի իմ եկեղեցին մէջ ասր-
կաւագութիւն ընելս, անկատմելի ուրախութեամբ
կ'ուզէի ամբողջ զիտցած արարողութիւնս երգել իմ
պարտականութեան վրալ և անկողինիս մէջ, երբ
պառկած էի քնանալու, ու չէի կրնար քնանալ: Երբեմն
շատ երկար կը շարունակէի երգելս, ուրիշ մտքի
զբաղում չունենալուս պատճառաւ:

1926 Յուլիս ամիսէն մինչև Սեպտեմբեր, Պոլինկ
Ֆիլտ ինծի տուած էր մի պատմական կեանք, ուրիշը
ուրախ պահելու, իմ առանձին միտքը ծաղրելու, և

իրենցը, որ ինծի կը հասնէր՝ շատ ցաւալի զգացումի
մը մէջ ապրեցնելու, որ չէի կարծեր թէ որ և է մարդ-
կային միտք կրնար տոկալ:

Այդ գժբախտ օրերուն, երկիրը ամբողջապէս կը
բանախօսէր, հաւանաբար շատ մը խնդիրներու վրայ
որոնց ես տեղեկութիւն չունէի, բայց գործող ձեռքը
ազգող էր և խիղճը անզգայ: Գործին երկար կեանքին
մէջ իմ կամքը չէր կարելի չի բողոքել, պահանջելու
կամքը իմ խիղճու հանգիստ թողուլ:

Գիտնալ զիս, և միշտ կ'ուղեն գիտնալ զիս,
Ուր ծնելս, ու մեծնալս շատ կարեւոր բան.
Բան ամէնը, մենք կ'ուղենք ունենալ:
Ինչ էր այն ըրած ինչ էր այն պիտի ընէ,
Պիտի ընէ, ընէ մեզի համար.
Համարն է մենք կ'ուղենք, կ'ուղենք ինչ որ չունինք:
Զարմանալ չունիք, քանի որ գիտութիւն չունիք.
Չունինք, կ'ուղենք զիտնալ զիտութիւնը ուր է,
Ուր ըլլալուն փորձն է մերը.
Փորձին մէջն չի զիտցընենք ո՞վ է ինքը:

ՄԵԾ ՍԷՐ ԻՄ ԳԻՒՂԻՆ ՎՐԱՅ

Ուր ծնելս սիրելի է, մեծ անունին հետ,
Շատ սէր ունին մեծ Սիւր անունիս:
Սիւրի ատկն է իր զիւղը գոչեց,
Գոչանք մենք առինք, յարգանք մենք ըսկնք:
Մեր սիրուն համար յարգել կուտանք,
Յարգանք մեծ սէրը, գործն է մեր սիրուն:

Զինք մոռնար զինքը, իր սիրուն զիւղ անունով,
Սիւրենք զայն, իմ զիւղն է Սիւրը.
Սիւրենք զայն, մեր պատմութիւնն է ան:

Ասիկայ նախատինք չէ երկրի մը կամ պատմա-
գէտի մը գէմ, այլ միայն կեանք մը, որ խօսուած է
փորձագէտին ձեռքովը:

Ժամանակը շատ անցած է, և իսկական պատմիչի
մը պատմութիւնը, բաւական ձանձրութիւն պատճա-
ռած է շատերուն, ու նմանապէս ինծի, կեանքի պատ-
ճռին վրայ խօսիլ իմ պանդիտութիւն անունով:

Շատերուն խօսածս, նորէն այս տողերուն վրայ
խօսելս յանցանք մը չէ, իմ անունը տալու պարզ իմ
փորձուն տէրը ըլլալու իսկական նպատակովը:

Ես իմ զրքիս սիկողեէն յիշած եմ իմ զիւղը, անունը
տալով. Ճիշգ այն թոււականին երբ երկիրը ձգեցի
պանդիտութեան անունով և այն յոյսով երթած տեղս
վստահ էր զարախարս կ'իրականանայ: Շատ ալ ազդող
չէ հետաքրքրութեան բարի նախանձին համար յիշել
չէ հետաքրքրութեան բարի նախանձին պէտք եղած
երկրագործական պատկերը, երկրագործին պէտք եղած
կենդանիներով, որովհետեւ, ես ոչ պատմապէտ, բայց
բարձր և խելացի պատմապէտներու նկատողութիւնը
մեր ունեցած մարդիկ և կենդանիներ աննշան են
ախորժակի համար աչքէ անցընել:

Մէրը մեզի ոչ թէ ուրիշին.
Մենք զիտնալու ենք որ Սիւրսիւրցիներ էինք.
Չունէինք բողոքական, չունէինք կաթուիկ
Չունէինք Տաճկութիւն, մաքուր էր Սիւրսիւրին.

Ունէինք եզ, գոմէշ, ձի և էշ,
Մեր երկրագործութեան լաւ կենդանիներ:
Չուր, ջրտունք, լուծք, մանդաղ
Կուտային մեր Սիւրսիւրցիին առաստ հունձք:
Շատ ջուրեր ունէինք, շատ ջրտունք կ'ընէինք.
Յոգնութիւնը հոգ չէր, մեր կեանքը առողջ էր:
Բողոքականի հոգ չունէինք, կաթոլիկ չունէինք
Միայն լուսաւորչական ճիշդ հաւատք ունէինք:
Տաճիկները կուտային կ'ուտէին, մեզի տոսդ կ'ըլլային,
Բայց ոչ տուն կ'ուղէին. ու տուն ունէինք տալու:
Բողոքականները չէին սիրեր Սիւրսիւրցին.
Սիւրսիւրցիին կատակն էր բողոքականը:
Կատակն պատասխան բողոքականէն՝
Անկիրթ էր Սիւրսիւրցին, Զոլցին:
Մեր մեծ հայրերը սիրած էին Սիւրսիւրին,
Սիւրսիւրցիին համար պատիւ էր չոլը:
Չոլը ջուրէն, աղաներուն հացն էր Սիւրսիւրիէն.
Հպարտէր Սիւրսիւրին, աղատութիւնն էր Սիւրսիւրցիին:

Ոչ թէ Սիւրսիւրցի մը, իմ յարգելուս և սիրելուս
համար կը խօսիմ իմ անունով, այլ սահպուած եմ
անհատական աղջուող միտքը բռնապետի կամքէն իր
կատարած դիւանադիտական աղջող օրէնքէն. ուղել
ճանչնալու զիս և իմ հալրենիքը, Հայաստանը, զատել
ուղելու զիս իմ ընտանիքէն ու իմ հողը և ջուրը ինձմէ:
Իմ Սիւրսիւրիցի մը ըլլալս՝ իմ գիւղացիներս լաւ
զիտեն, և իմ պատկանած ընտանիքը էնկըցիք: Հայրս
Մզսի Խաչառուրն ալ շատ ճանչցողներ կան: Իսկ իմ

վրայի եղած պատմութիւնը և կատարած գործը կ'ար-
ձանազրեմ իմ ամբողջ գիտութիւնսվ, հաւանաբար՝
կարդ մը բաներ աննկատ ընել կարեւորութեան ոչ
պէտքին համար:

Ես օդային բանակին մէջ ծառայութիւն ըրած ամ-
բողջ օրերուս, ամբողջ զիս պէտք ունեցողները ճան-
չցած և գիտցած էին իմ ով ըլլալս ու որ ազգի պատ-
կանիլս, հայ թէ ոչ տաճէկ: Փիլիսոփայ ու վաստա-
բան Ամերիկան, և Ամերիկացին իր վարած քաղաքա-
կանութեան, մտքին բնական զգացումներուն ես իմ
հասկցածը պիտի զրեմ իմ հարցումներով, քանի որ
դրած անգլիերէնս հրապարակը չէ, և կը ստուի ինձի
ճետի գործը հրատարակել:

Ես զինուորութենէն ազատ ելայ 1926 Սեպտ. 14ին:
Ամբողջ ձանձրացուցիչ Ծէտիոնի գժբախտ ուժէն, ոչ
թէ զինուորութենէն, ուրախ կարծելով ազատութիւն
պիտի ունենամ, պատճառը բանակը ինձի մեղաղբանք
ըլլալուն համար: Խօսքս շարունակեցի մէկէ աւելի
անգամ, ուրախ եմ ազատ արձակուելուս ըսելով:

Զինուորութենէն ելլելէս իմ վրայի եղած կորուին
տակէն, ես կը սկսիմ զրել Ուշշինկըն «Հոթար»ին
իմ բողոքներս, կարծելով անոնք ամէն գործու տեղե-
կութիւն ունին, և իմ բողոքներս պիտի հրատարակեն:
ինձի օգնութիւն ընելու մաքովը կառավարութենէն:



ԲՈՂՈՔԸ, ԵՂԱՋ ԳՈՐԾԻՆ ՊԱՏճԱՌԱԻ ՄԷԿ ՏԱՐԻ ԶԻՆՈՒՈՐՈՒԹԵՆՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻ

1926 Սեպտեմբեր 15ի օրը երբ ազատ էի քանակի իմ ծառայութենէն, իմ տեղեակ գործուն ազդուելուս գրեթի Ուաշինգտոն «Ըսթար»ին, իմ ոչ վստահ տեղեկութիւն ունեցած դիւանադիտական խնդրին ճշշդ գաղտնիքի մասին, զիտնալու պատճառը խարեւայական կանոններուն մէջ, որը ինձի միշտ անլուծելի կը մնար որչափ որ ես կրցած էի հասկնալ թէ ինձի եղած հարցումներուն կատարեալ պատասխանած էի

Ես շատ յուզիչ և զգուշութեամբ, ուրախ սրտով նկարագրեցի ինձի արուած հարցերուն մէջ, կարծելով որ երկրին պահանջն էր, և կառավարութեան սեղանին վրային կարեւոր ամէն օրուայ հարցն էր կարգադրելու մէկ կամ միւս ձեւին մէջ անպատճառ։ Ինձի, ամէն ինչ պատահածը ինձի կը հարցուէր։ Ես առանց հանգիստ մնալու, քուն կամ արթուն, անօթի կամ կուշտ, պարապ կամ գործու վրայ, հարկազրուած պիտի խօսիմ, պատասխանելու եղած մտքերուն, ինձի ինչ պատահելը զինուորութեան մէջ, այն մեծ նախատինքովը, որուն իսկական պատճառն է իմ թշնամի կարծուիլը երկրին մէջ, և այդ գաղափարին իրենց կողմէն գոհացում ստանալուն ինձի դէմ, զիս անյաջողութիւններու մատնելնին էր իմ ամբողջ մտային աշխատանքներուն համար և գործերէ հեռու պահելու ցաւալի դժբախտութիւններու կը դատապարտէին։

Այս հաւատքով, ենթակալող ուժին տակէն, կը գրեմ անոնց գործը, «Ըսթար»ին միջոցաւ յայտնել ժողովուրդին, ինձի դէմ եղածը։

Զափազանց գոհ և ուրախ սրտով, կը սկսիմ իմ առաջին նամակը գրել Սեպտեմբեր 15ին, Ուաշինգտոն ձգելէս առաջ նիւ-Եորք երթած օրս, արհեստ սովորելու նպատակաւ։

«Ըսթար»ին զիս սիրելը ես բնաւ չէի գիտեր, և ալ գաղափար չունէի կարծելու թէ, կը սիրէ, և պատեհութիւն կայ սիրելու։ Բայց եղած գործուն ուժէն տարուած, մտքէս կ'անցնէր ուրախութիւն մը թէ թերթը մայրաքաղաքին մէջ կը հրատարակուի և այլ է կառավարութեան թերթը։ Իմ ըսածները այն պատճառաւ պիտի նկատի ունենան, եթէ է՝ երկիք և կառավարութիւն ալդ աշխարհքը, եղած գործուն վրայ զիս կարծել սիրելնին «Ըսթար»ին դէմ։

Նամակս գրելէս վերջը փաստին յանձնեցի և մեկնեցաւ իմ պայուսակովը կայարան, նիւ-Եորք մեկնելու։

Նիւ-Եորք ճամբորգութեան համար իմ պէտք եղած կարգագրութիւններս ըրած, և յուսալով որ որ և է դժուարութիւն պիտի չունենամ, իմ ունեցած պաշարին ակնկալած գործը ձեռնարկելուն մտքին մէջ։

Շատ մտքեր կը լսէի և դէմքերը կը հասկնալի։ Աշխարհը ինձի ծանօթ ես ոչ մէկուն ծանօթ։ անհասկուած ծրագիրն գործադրուած ուժին ներքե, չարչարուած կազմով, զինուորութենէն ազատ մտքին փափաքովը։ կը հասնիմ Ուաշինգտոնի եռուիէն կայարան, և նիւ-Եորք երթալու տոմսակի արժէքը վճարելով, կ'անցնիմ շոգեկառքի նոգեկառքի կակուղ և կանաչ նոտարաններէն մէկուն վրալ հանգիստ ըրած

Կշիռ ունեցող մարմինս յոպնած զգացումով, միտքս գործող արագ ուժին տակ, շոգեկառքը զիս կ'առաջացնէր դէպի նիւ-Եորք, ուր իմ անկեղծ միտքը հաշիւ ըրած էր թէ, արհեստ ոովլրելու մէջ փորձ պիտի ընէ, շատ մը անզիտութիւններէ ազատելու համար:

Նիւ-Եորք համնելէս անմիջապէս ունեցած դպրոցի հասցէներովս գացի և գտալ տեղը, որոնց հետ առաջ, իմ պէտք եղած թղթակցութիւններս կատարած էի, արհեստին աթօէքն իմ ծախսերուն հետ և առած ժամանակը լըմնցնելու և գործու երթալու արհեստին վրայ:

Իմ սովորելու փափաք ունեցած արհեստն էր զրաշարութիւն մեքենային (Lipotypist) վրայ: Այդ գաղափարը իմ մէջ եկած էր, երբ առաջին անգամ Ֆլորիտայի մէջ լրագրութեան հետ գործ ըրի: Շատ էր իմ փափաքը արդ գործուն վրայ ու կը կարծէի որ ամէն գործու համար միտք, և պատյու ընելս պիտի զազրի, և տեղական գործ մը ունենալէս ապրուստ ճարելու գործին մէջ հանգիստ պիտի ըլլամ:

Նիւ-Եորք համնելէս, և այս գործուն մտքովը իմ փորձու ընելու, իմ զլուխը որ կոչուած էր խելքին տուն, հանգիստ չէր իմ արհեստին համար: Ես Պոլինկ Ֆիլտով, Պոլինկ Ֆիլտոի սկսած գործովը ազգուած կը մնամ, և խիստ լեցուած, Ամերիկան ինձի դէմ վարուած մտքերով քաշած ելեկտրական աղղեցութեամբը կը խօսիմ և կը լսեմ, ու ալ կը խորհիմ կարծելով: Կարծիքներ շատ, և պատասխաններ անբազմապատկելի եղած գործին հաւատացնելով, ինձի օգնութեան միջոցը այդ, և այդ միջոցաւ ազատութեան ու խաղաղութեան գուռին բանալին իմ ձեռքը պիտի անցնի, ուեստէրը պիտի ըլլամազատութեանիսաղաղ դաշտին:

Պոլինկ Ֆիլտոի ինձի տուած գործը չի կրկնելու Ամերիկան աղատ մտածողութիւնը իմ վրա և իմ միջոցաւ բացատրելու, կ'անցնիմ նիւ-Եորքի մէջի եղած գործը ինձի դէմ, և իմ Ֆլորիտա երթալս նորէն քանի որ պատմութիւնը կը շարունակուի, և եղած զիւանազիտական թղթակցութիւնը մինչև իմ դէպի պանդխտութեան վերջին օրը Ամերիկայի մէջ:

Եղած զործը ի հարկէ էր նախատինք, և ինձ համար դժբախտութեան միջոց: Բայց ինձի նման աշատ մտածող մը տեսնենք ինչ ձեւով պիտի արտայացառի, քանի որ Ամերիկան ճանչցուած է քաղաքակիրթ և ազատութիւն սիրող մը:

Նիւ-Եորքի մէջ մէկ օր ըլլալէս, անմիջապէս գացի դրամատունը իմ վաթուուն տոլար չէքի հաշիւէն Անաքոսթիայ զրամատան մէջի, (Ուաշինկթըն Տ. Ա.ի մէջ է: Անաքոսթիա քաղաքին մէկ մասն է) դրամատուն մը զրել և զանցել իմ այդ օրուան պէտքին համար: Ես տեսրիս հւարը փակնելէս հոն Ուաշինկթըն չի մնալու համար, վաթուուն տոլարի տումակատեար մը առի ուրիշ պարագաներու իմ պէտքին զործածել, երբ քովիս կանխիկ եղածը լըմնար:

Այս մտքովը առանց հակառակ դժբախտ պարագաներու ենթարկուելու իմ անձանօթ եղած տեղերը նկատի ունենալու, բաւականաչափ կանխիկ առի, մինչև Նիւ-Եորք երթալու, բայց Նիւ-Եորք համնելէս և տեղին ու ժողովուրդին անձանօթ ըլլալուս, իմ գրամատուսս մերժեցին ընդունիլ որպէս ուղիղ, և զիս անկեղծ գաղափարի ու գործու տէր մարդ:

Ես թուղթեր ունէի զիս ապացուցանելու, բայց իս 410 տոլար Ամերիկան կառավարութեան դրամատու-

սակը ինծի հետ, չուզեցին իմ անհատական դրամատոմսակը ընդունիլ և վճարել ինձ, իսկ 110 տոլար կառավարութեան ինծի տուած, իմ հաշիւը փակած դրամը, ուզեցին ընդունիլ և ինծի վճարել, եթէ ես ուզէի այդ ընել: Ես հակառակ չուզելուս 110 տոլարը քանձել, իմ անհատական տոմսակը չընդունելուն պատճառաւ, գացի ետ այդ տեղէն և ուզեցի գտնել հայ մը, կարծելով որ պիտի զստահին իմ անկեղծութեան ու երաշխաւոր ըլլան իմ տոմսակը դանձելու:

Ես Ուշշինկթընէն հալ ատամնաբոյժէ մը հայու մը հասցէն առած էի Նիւ-Եորք երթալէս առաջ: Այս Հայը կը ընակէր պանդոկ Պրէզը, եթէ իմ յիշողութիւնը ճիշդէ: Երբ հասցէն դատար և տեղեկացայ իմ փնտոած մարդը, երբ իր սենեակը կը վերադառնայ: Ծանուցում մը գրեցի ու պաշտօնատեղին քարտուղարին յանձնեցի, խնդրելով որ իմ փնտոած մարդուն յանձնէ, որուն համար ես պիտի սպասեմ հոգ տեղ, պանդոկին մէջ, ճիշդ ժամը հինդին ատենները. քարտուղարին ըստածին համաձայն,

Ես ժամը հինդին առաջ ու հինդին վերջը կը սպասէի. և երկար սպասելէս յետոյ իմ ունեցած հասցէիս մարդը զինքը փնտուելէս, իմ ոչինչ վսասակար պէտքին համար դժբախտ եղալ տեսնելու: Ուրիշներու ալ հարցուցի բացի պանդոկի քարտուղարէն: Հարցնողներուս ումանք չարեր էին, բայց ոչ մէկը կը ճանչնար իմ փնտոած մարդ հայը, և կարծես շատ ժամանակ չունենալնուն կ'աճապարէին իրենց սենեակնին երթալու ելեկտրիկ ելեւէջով:

Չի գտալ փնտոած հայս չիմայ կը հասկնամ որ այդ ատենուայ ոէտիոյի երկար խօսակցութիւնը, վա-

րած քաղաքականութիւնով իմ խօսած և պաշտպանած գաղափարէն, շատ տարբեր մտքեր ծրագրուած է եղեր. ու գործադրուած իմ գիտցածներէն դուրս: Վերադարձայ հայը կեցած պանդոկէն իմ կեցած երկու տոլարնոց պանդոկը և զրեցի ամբողջ վաթսուն տոլարին տոմսակ մը Անաքոսդիալ դրամատան վրայ և խնդրեցի որ դրամս հեռազրով ինծի դրկեն իմ ծախսերովս:

Հեռագրի համար մէկ օր սպասեցի, և մէկ օրէն երբ պատասխանը զիս մտատանջեց չստանալուս համար ես զրամատուն հեռագրեցի ինչու չի պատասխանելուն համար: Դրամս եկած է եղեր իմ տուած հասցէիս, բայց Նիւ-Եորքուն մարդասիրութեան պատճուր, ինչպէս ամբողջ Ամերիկան լաւ քրիստոնեայ մարդասէր ըլլալսւն իրենց զիս խարենուն ճիշդ գաղտնիքին ծրագրուած սիրուն համար, կարծելով թէ իրենք կը գիտակցին իրենց մեծութեան մէջ, զիս խարելով ինծի դրամական վիաս հասցնելու, ու նեղութիւններու պատճառ դառնալու:

Հեռագրէն անմիջապէս վերջը երբ պանդոկը իմ սենեակը գացի, ոէտիոյի աղջող ուժին տակ, պոռնիկ մտքի աէր մարդուն կառավարող ձեռքէն անհանդիստ ըլլալուս իջայ վարի յարէր պանդոկին, ուր պաշտօնատեղին էր: Պարոն պաշտօնեան ինծի յայտնեց իմ հեռագիր ունենալը:

Հեռագիրը ինծի յանձնելուն, և իմ իրեն հարցնելուս, մէջը չիկար տասնեհինգ վայրկեան տարբերութիւն: Իմ հարցումիս ատեն Պ. քարտուղարը իր պատասխանէն ես հասկցայ իր մէկ աչքը հեռագրին վրայ ըլլալը իր պաշտօնատան մէջ, և միւս աչքով զիս նա-

յելք ու խաբեբայ մաքով, և կեղտոտ սրտով ըսել թէ
դեռ բան մը չիկայ:

Հեռագիրս առնելուս աճապարանքով գացի զբամս
գալած տեղը Ամերիկեան հքսպրէզ Ընկերութեան:
Երբ էքսպրէզ Ընկերութեան գացի ու հեռագիրը տա-
լէս ուրիշ թուղթերով զիս անոր հաստատելու, հար-
ցուցի հեռագիրն իրեն հասնելուն, ինձ լուր զրկելը
որչա՞փ ատեն կ'ըլլար Առաջին պատասխանով ինծի
ստեց ըսելով, թէ չկայ Է՞ վայրիկեան: Իսկ յետոյ, երբ
զիտցաւ իմ զիտնալու իրենց զիս խաբելնին, ըսաւ որ
ժամ մը կ'ընէ:

Բաւական յուզուած և ոչ վախով կը խօսէի ամէն
անոնց հետ, երբ կը տեսնէի որ կ'ուզէն զիտցնել զիս
խաբելնին իրենց ճարադիկ երեսովը և մաքուր մաքո-
վը ինծի ինչ ընելնին:

Դրամս ինծի վճարելէն հեռագրի ծախսէն զուրս,
գացի իմ կհցած պանդոկս իմ գործերը կարգադրելու:

Երկու օր միայն կար նիւ-Եսրք ըլլալս և իմ ունեցած
տեղեկութիւններով, և գործուն իսկական պատ-
կերը աչքի առաջ ունենալու իմ անհանգիստ մտքովը,
և ցաւցած ու անհանգիստ սրտին զիտցած հասկացու-
զութիւններով, ու ալ աչքերուս ճիշդը չի տեսած իմ
ուզած տեղս երթալս, իմ խնդ մտքին տրամաբանած
կարողութեամբը, կ'ուզեմ նիւ-Եսրքը ձգել Ֆլորիտա
երթալու, քանի որ իմ դպրոցի օրերը հասկցաւ որ
քսան օր ուշ պիտի սկսէր, և ուշին համար իմ քովի
ամրող եղած 150 տոլարը պիտի չի բաւեր վեց շա-
բաթուայ լայնօթիփի իմ արհեստը ոովրելու:

Նիւ-Եսրքէն Ֆլորիտա երթալու իմ գաղափարը իմ
Օրնլանտոյի իրիկունը հբատարակուող «Աստղ» օրա-

թերթէն նամակ ստանալս էր զիս հոն հրաւիրելուն
անմիջապէս գործուս սկսելու, քանի որ անոնք ալ
հասկցած էին, երկրին ըրած գործը իմ վրայ և ուրախ
պիտի ըլլալին զիս հոն տանելու իրենց գործուն համար,
համաձայնէին սիւններուն հետ, որոնք արդէն իրենց
կոկորդնին պատուած էին, և զրիչնին անհանգիստ թո-
ղուցած, զիտնալով որ կազմակերպուած ուժովը, կըր-
նան յաղթանակել անպաշտպան և տէր չունեցաղի
մը դէմ:

Օրլանտոյին իրիկունը հրատարակուող զիս գոր-
ծածող օրաթերթը, հաւանաբար և վատահապէս լսած
և հասկցած էր ուրիշներուն ըրած գործը և քանի որ
ես ալ իրենց զրած էի զինուորութենէս: Զուգեցին
պատեհութիւն վախցնել ինծի վստահած նամակ զրե-
լու և հասկցնելու համար թէ գործը պատրաստ է երբ
անմիջապէս հոն երթամ:

Ամբողջին ըրած խաղը ինձ համար անհասկնալի
էր, և խաղ ըլլալով մէկտեղ քաղավարութեան ազատ
զաղափար ունեցող օրէնքներէն հեռու, և չափազանց
մնասակար ու ոճրագործալին: Ես չուզելով ենթար-
կուիլ գործուն, իմ բերանիս ձգուած սանձը ուզեցի
մէկ կողմ նետել և ընել իմ գործը իմ հասկցած ձեւով
պատ զաղափարի, ազատ կամքի տէր մարդու նման,
հաւատալով որ իմ գաղափարը իմ ուզած գործուն մի-
ջոցաւ պիտի չի մնասէ ոչ աղքատ, ոչ հարուստ և ոչ
ալ զիտակից ու անկիրթ:

Իմ գաղափարը հասկցած ձեւին մէջ Օրլանտոյէն
գալած նամակին մտքին ենթարկուելով կարծելով որ
հոն տեղ պատիւ և յարգանք շահած եղած էի, ուզեցի
երթալ առանց մեծ ծախսերու տակ իյնալու նիւ-Եսր-

քի մէջ, և մնալ անգործ ու անկարող ալ ըլլալ որ և է տեղ մը երթալ վերջը, ապրուստի մը ճարը գտնելու, եղած իմ վրայի գործուն շնորհիւ. որոշեցի երթալ, նախ զրել Ուաշինկթընի մեծ օրաթերթ «Աստղ»ին, իմ ծրագիրը անոնց յայտնելու, քանի այդ 1926ի պատմական կեանքը այդպէս էր որոշած երկիրներու դիտակից զեկավարիչներու ձեռքով, և ինչպէս ալ մեծամասն ծանօթ եմ Ամերիկեան գործուն մէջ բաժին ունենալով, խաբող գործուն մէջ իրենց յանկութեամբ, ինծի բաժին տրուած էր տեղեկացնել իմ անձնական գրիչով իմ ուր երթալը և նպատակս ինչ ըլլալը, իրենց խօսող մտքին չափազանցութեան համար ապացոյց և պատեհութիւն ունենան մեծ խաբելու գործին մէջ յաջողութիւն գտնելու:

Ամերիկեան կառավարութեան բոնած դիրքը մեծ էր իմ վրայ որոշուած հաստատ կամքով իմ չարաշար աշխատութեան քիչ կրցած աւելցուցածը իրենց նպատակին իրագործմանը ծախսել, մեծ հողեր գնելու առեւտուր անունի նպատակին մէջ ուրիշ ազգ մը դժբախտ ընելու և միշտ ալ դժբախտ պահելու համար, ինձ ալ հասկցնել տալ որ ես բաւական ատենէ ի վեր ինկած էի թշնամիներուն ձեռքը, և այդ Ամերիկեան տաճկացած իմ անծանօթ թշնամիները ըզոնուած էին և շատ մեծ հատուցում ընելու զատին էին ենթարկուած ոչտիոյի բարձր խօսակցութեան, և վախցնող ուժէն, կարծեցնելով որ գործը կառավարութեան ձեռքին մէջ, ու այդ կառավարութիւնը անկեղծ ուժ կը գործածէ մեղաւորները պատժելու:

Ես հասկցած էի ամէն դադանիք լսածէս, եղած գործուն միտքը չափելով: Ես օգնութեան ոչ մի բան

ակնկալելուս, չէի կրնար նիւ-Եորք մնալ դեկտեմբեր ամսուն վեցին օրը գրաշաբութիւն իմ ուղած արհեստը սկսիլ քսան օր սպասելով, քանի որ իմ մէջը դալած զախի մտքերը վստահ էին որ ես նիւ-Եորքի մէջ զործ չպիտի գտնեմ և ունեցած 160 տոլար ամբողջ միայն զրամս պիտի ծախսեմ առանց յաջողութեամբ և մի գուցէ աւելի զէշ զանալի ինքզինքս:

Իմ հասկցած ձեւին մէջ խնդիրը կ'անպատուէր Ամերիկան, բայց հիմայ վստահ խօսելով կը հաւատամ որ Ամերիկան իրեն վրայ հաշիւ չէր լներ անպատութիւն մը Պոլինկ Ֆիլտէն սկսելով իմ մտքին և ականջին մէջ լեցնելով արական և իգական սեռին առաջին մասերը, որոնք կը ներկայացնեն մարդ և կին, անոնց ունեցած գործերով ու խօսակցութիւններով:

Ամերիկեան ոչտիոյի մեքենան վարող ձեռքեր կատարեալ որոշումով, պարտականութիւն առած էին վրանին ստանձնելու իրենց տուած զործը յաջողութեամբ պատակելու համար, կ'ընէին ու կը շարունակէին ընէլ իմ զիլիին մէջ իրենց խօսքերը, իրենց սիրած գործուն պատճառը զիտցնել Ամերիկայի իրենց ուղած արու և էզին,

Ամբողջ երկու օր նիւ-Եորք ըլլալէս ձկեցի նիւ-Եորքը, տուած գործի սկսելու և յոյս ունենալու նշան մը տեսնելու: Միայն անհանգիստ ֆիզիքապէս, չարչարուած մտքով շոգեկառքին վըփ վըփ շունչէն դարձած անիւներուն վրայ, հասայ ձագսնվիլ Ֆլորիտալ, ուր էր սիկնոյնը ամէն բան, ինչ որ էր Ռւաշինկթընի և նիւ-Եորքի մէջ:

Ճաքանվիլ մնալու նպատակ չունէի և ժամանակ չառնելու համար, երկրորդ տումուակ մը առնելով գացի

Օրլանտո, ուրեմն նամակ առած ու գրած էի ինձի գործ
մը պահելու: Օրլանտո հասնելէս ու սենեակ վարձելէս
յետոյ գացի տեսնելու իմ ծանօթներս, իրիկունը հրա-
տարակուող օրաթերթ «Աստղ»ի մէջ զործողնին:

Թերթին տէր երկու եղբայրները և տումարակալը
մնացած էին ինձի ծանօթ, միւսները գրեթէ ամբողջ
փոխուած էին: Ծանօթներու հետ խօսակցութիւն
ընկը իմ կամքին խաղաղութիւն տուած էր, ու աչքի
կոյր լոյսովը ծանօթներու ծանօթանալը դիւրին չէր
հանդիսատ մտքով, լոյս աչքեր լարել դէմս, փողոցները
քալած ժամերուս տեսնելու և ճանչնալու իմ նախսկին
ծանօթները, եթէ պիտի հանդիպէին: Զիկար ժամա-
նակ տեսնելու քաղաքին եղած փոփոխութիւնները
կոյր աչքերով, ակար մտքով, կարծու հասած էի երեք
տարի վերջ վաթսունի, մեռած կեանքը ծանօթ խօսքի
գործով միայն խնդած երեսներ տեսնալ, որոնք քա-
մին ազգուղ ուժէն կը պլայային իմ աչքերուն մէջ
ոչտիոյիւտակ:

«Աստղ» օրաթերթին իմ ծանօթներուն ծանօթա-
նալէս յետոյ քաղած լուրէս գոհացում չի գտայ գործս
ապահովելու: Ու երբ վերադարձայ «Աստղ»էն իս
վարձած սենեակը, ազգող բռնութեան տակ ևս հաս-
կցայ որ, հոգ չէի դաշեր խաղաղ կեանք գտնելու իմ
ուղած գործը ազատ ընկը համար կարծես, ալ դա-
շեր էի իմ բարեկամներու պատիւնին բռնաբարելու
կամ ակամայ ինձի ուրացնելու:

Իմ միտքը իմը չէր, և իմ ըրածը իմը չէր: Ինչ որ
ընէի, կարծես ուրիշին համար կը գործէի և իմ գործուն
ու խօսքին տէրը ուրիշն էր:

Օրլանտո հասնելէս յետոյ պարտականութիւն եղած

էր կարծիս, իմ խեղճ ուսին ու ձերբակալուած մտքիս
ալ ակամայ պարտականութիւն ընկը; ճանչնալ հրա-
մանը, լուր տալու ուր եղթալու և ինչու համար եր-
թալու որպէսդի ինձի գործ տուողը հանդիսատ ըլլայ
որպէս գործուն տէրը, իմ եղբօրը դրելն ալ մեծ պա-
հանչ էս, զիս ուղող կառավարող դիւանագէտին, իր
գործերուն ծրագրուած նպատակը յաջողցնելու համար:
Ես իմ եղբօրը անհրաժեշտ պէտքը կը զգայի ունինալ
գործ յաջողցնելու համար, անօթի չի մնալ մեծ տո-
գործուած սրտով ուր կ'ուղէի շարունակել նահանգէ
նահանգ և գործէ գործ:

Ես իմ հարազատ և անկեղծ եղբայրս խաբելս
բնաւ չէի զիտեր, ամէն ատեն երբ նամակ կը գրէի և
իմ դժբախտութեան լուրը անոր կուտայի՝ անկից օդ-
նութիւն խնդրելու, երբ իմ վիճակը խիստ ցաւալի էր:

Ոչ ուրիշ անդամներու նման, այս անդամ Օրլան-
տոյէն հեռազիբով իր նախսկին հասցէին զինքը գտնե-
լու, իրենմէ լուր առնելու իրեն ողջ և մեռած ըլլալը
ուղեցի զիտանալ, քանի որ ինձի հետ դիւանագէտն ու
պատագէտար, իր ճարսլիկ մտքովը իր ունեցած գոր-
ծուն վրայ կ'ուղէր զիս խարել իմ երազներու միջո-
ցաւ, և արթուն ժամերու իր շրթունքը իմ ականջ-
ներուն մէջ պահելով փսփսալու թէ, իր խօսածները
ճիշդ են: Եւ ես իմ եղբօրը հարազատ ցաւակից եղ-
բայրը, իմ փափաքիս համաձայն ևս պէտք էի գրել և
հասկնալ գործուն եղելութիւնը:

Այդ թուականին գործուն ուժեղութեանը խօսող-
ները գաղտնի ծրագիր իրականացնելու համար, իրենց
գործուն մէկ մասն էր, ստիպեցնել, հեռագրել, երբ
քիչ մը իմ կողմէն համաձայնութիւն կը տեսնային, և

ալ յարմար է գրել կամ հեռագրել, Հեռագիրս Օրլանտոյէն դրկեցի բայց պատասխան չառի, երկու օր մնալէս յետոյ Օրլանտոյի մէջ:

Երկրին համար պատմութիւն էր ինծի տուած գործերնին: Ինծի բաւականաչափ ծանր ըլլալուն, իմ ամբողջ խաղաղութիւնը բռնաբարող չափին մէջ, իմ արդար աշխատութեանս վաստակը, չի թողուլ վայելու և վարձած սենեակիս ժամանակն ալ ուզել պակաս թողելու: Կարեւորութեան մը մէջ, ես կը շարժէի դէպի ուր որ ինձնպատակայարմար է և անոնց առանց չափազանցելու գոհացուցիչ:

Օրլանտոյէն հեռացայ ես ինզինքս անպատիւ կարծելով, իմ երկու Սմերիկեան բարեկամներուն կիսերուն միտք ունենալուս, և իմ միտքը Օրլանտոցիները հասկցած ըլլալուն համար: Մեծ ցաւ էր. և ամօթ կը զգայի իմ չպիտցածիս ու չխորհածիս մասին խորհիլ, գիտնալու ուրիշին փափաքը իրենց մտքէն, իրենց պէտք եղածը կատարելու:

Հոգ չէր լսածս, բայց շատ ծանր բեռի տակ էի և այդ բեռին աղղեցութեանը հոգ չէր, վարձած սենեակիս մէջ միայն երկու օր կենալ ուզածս ընել, հոգ դալ առանց արդիւնքի մը իմ ակնկալած գործուն համար, ատկից հեռանալ ետ ծաքսնվիլ, ուսկից ուղեցի մեկնիլ ուրիշ երկիր:

Ճաքսնվիլի մէջ մնալէս փորձ ըրի գործ մը գտնել ու սպասելով իմ վիճակս հասկնալ, փոփոխութիւն մը գտնելու համար: Ճաքսնվիլի մէջ միեւնոյն աղղեցութեան տակ մտքերը հեծած էին դիս ծանր բեռով, խոշոր զանգակի հնչող հարուածներու նման կը հնչէին

ինծի հասկցնելու համար թէ, պկուղա՞ս ինծի, ես եմ որ կ'ուզեմ քեզ: Գործ, մեծ գործ, եկուր ինծի, զանգակն եմ, եկուր ինծի »:

Ուրիշի երկրին մէջ, շատ էին և շատ բան ունէին հնչելու իմ ականջիս, հասկցնելու ինծի թէ շատ բան գիտէին և կրնային զասատու ըլլալ զիս կրթելու:

Շատ պէտք ունէի կրթուելու, և կրթուելու գծուած ինձ օրէնքին մէջ, ինծի ինկած բաժին աշխատութիւնները, կը կատարէի իմ զասատուին ինծի տուած պարտականութեան անհրաժեշտութիւններուն մէջ:

Հացի համար իմ բնական աշխատանքը իմ հոգն էր, ուրիշ ինչ դրական մտքերու ենթարկուելէս առաջ, ուրիշին ամենակարեւորագոյնը ընելու, զանոնք գոհ թողելու իմ պատկանած Սմերիկոյին պէտքերուն քանի որ գործը ինձնէ պահանջած է'երեւէր:

Ամէն գործեր իմ քսակս հոսցնող դահեկանը իմ հացին գործն էր որ պիտի ընէի, և ճիշդ գործին համար ճաքսնվիլէն իմ կարմիր Ռաւշինկթըն գնած պայուսակը ձեռքիս հասայ 40 մղոն հեռու կովեր պահող կաթի գործ ընող աղարակապետին աղարակը ուր զինքը տեսնելով կրցի համաձայնիլ տասներկու տուլարի գործել ամէն շաբաթ եօթը օր, վեց տոլար ուտելիքի վճարելէս յետու:

Գործուն վրաւ միայն իմ կողմէս գոհացում տալ էր մնացեր աղարակապետին, աղարակապետին հաշիւովը: Իսկ իմ կողմէն և իմ հաշիւովը անոր կարծիքը զիտնալ էր, թէ ինքը որպէս Սմերիկացի, զիտցա՞ծ է իմ վրայի խօսակցութիւնները Սմերիկեան ժողովուրդին կողմէն: Եւ քանի որ որոշեցի իմ ամենամեծ պէտքին համար գործել 12 տոլարի. ես, անպատճառ պէտք էր

հառկցնել ինծի մէջ ինչ կուզար, և կերթար: վախնաւով գաղափարի սխալ հասկացողութիւններով, պատճառ պիտի ըլլայ որ և է պատահմանքի մը: Ռողեցի գիտցնել կաթնավաճառ աղարակալետին, թէ ինքը որ և է ոչտիոյի խօսակցութիւններու լուր և փորձառութիւն ունի:

Ինքը ինչ որ լուծ էր ոչտիոյի մասին, իմ խօսածներու մասին լուր չունէր և անոր մտքէն դժուար էր հասկնալ թէ իմ ըստածները գործնական էին և այդ ատենուայ կեանքը այդ մեքենալով կը կառավարուէր:

Իմ խօսածներու գէմ ինդալէն յետոյ ինծի պատասխանեց թէ, ես խենթ եմ, ինչո՞ւ համար այդպէս կը խորհիմ, և կը կարծեմ թէ իմ խորհուրդներս ցաւ պիտի պատճառեն ուրիշին: Իմ խորհուրդները չեին ցաւ պատճառեր մարդոց, բայց ուրիշներուն միտքը ինծի մէջ գործելով, պիտի գործէ ինծի հետ խօսողներուն մէջ և ամէնքս զիրար սխալ հասկնալու պատպատճառաւ պիտի ցաւինք իրարու գէմ, ու առարկութեան տեղի պիտի տանք, և մի գուցէ հետեւանքը անպատճառ պիտի կոիւ ընենք:

Այս միտքս իրեն ըսելէս և իր գործը փորձելէս հաւանաբար ինքը Ամերիկացի մը, Ամերիկացիի մը նման խորհելով չուզեց իմ գործաւորութիւնը պահել, հակառակ որ իր յայտարարութիւնովը ես իրեն պէտք էի ճիշդ այդ գործուն վրայ:

Այդ կաթնավաճառ աղարակապետին մէջէն կը քիսէր այն ջուրը, որմէկ ջուր որ խսեցի կարգ մը ուրիշ Ամերիկացիներէ, որոնք շատ անկեղծ էին և այդ իրենց անկեղծութեան սիրուն պատճառը, իրենց հոգեբանական զգացումներով խօսացին ինծի հասկը.

ցնելու թէ աղզեր պէտք է միայն իրարու հետ առետուր ընկն, առանց իրարու հետ խառնուելու Բայց ասանց նպատակը բնաւ չէր եղած զնելու, անծանօթք անծանօթէն, այլ իրենք որպէս մեծ միշտ ծախնել այն փոքր անծանօթին, որը հաւանաբար ըլլալու էր օտարական, այսինքն տարբեր երկրէ եկաղ մը:

Տասը մզոն ծանր բնոսով քալելէս յետոյ բաւական նոր հետաքրքրողական իմ խօսակցութիւններէս իմ պատկանած Ամերիկացի Ամերիկացին զիս մերժեց, և իր երկու մշակներուն հետ կառք զնելով վերադարձուց զիս ձաքսնվիլ, ուր սպասելէս կը լսէի զիս ուզել տեսնող բարեկամներս իրենց ցաւակցութեանը համար վերադարձնեն Օրլանտօ, հոն իմ կարեւոր ըրած դործուն մեծ պէտքին համար:

Այս տէնքը խարեքարութիւն չէր ինծի գէմ այդ թիւերուն, այլ ամերիկեան կառավարութեան գործն էր որոշակած օրէնքով:

Կառավարութեան մը ըրած գործելուն մասին խօսիլը բաւական ժամավաճառութիւն է, և ոչ մի օգուտ որ և է արդար բողոքի համար: Չափ սահման չըլլալէ իրենց գործուն տակ ես առանց պատճառ մը ունենալու զիս իրենց ամբաստանութեան տակ առնելու, կը շարանակեն կնդաւորութիւննին, մնալու իմ վրայ զիս տեղէ տեղ քշելով:

Ճաքսնվիլի մէջ հայ ճաշարանապետի մը բաղը ունեցայ խոհարարութիւն ընել. բայց խեղճ մարդը շատ ծառայ ըլլալուն համար մարդու մը, կը ցանկար զիս ամբողջապէս հասկնալ, և իր գործուն վրայ պահել նոյն իսկ իր ամբողջ գործը ինծի յանձնել, եթէ իմ անկեղծութիւնը և դործուն հոգը իմ կողմէն զինքը պիտի ապահովէր:

Մօտ շաբաթի մը չափ աշխատայ, բայց երկրին իմ վրային եղած գործուն շնորհիւ ես անհանդիստ էի, և ան ու իր միւս խոհարարը տարբեր համողութիւններէ ազդուելուն ես կարեւորութեան պէտքը չունեցայ գործը կառավարելու: Գործ չունեցայ այլեւս և ուրիշ պատեհութիւն ալ չկար իմ քովի մնացած դրամով առանձին գործ մը ընել, հանգստութիւն և զբաղում ապահովելու:

Ես հոդ ուրիշ հալու մը եւս հանդիպելով, որուն առաջէն ծանօթ էի, անոր միջոցաւ գործ գտալ բեռ փոխազրող նաւու մը վրայ, ամերիկեան ջուրերուն վրայ երկրի սահմաններէն ներս: Այդ գործը ինձի պիտի վճարէր լիսուն տոլար ամսական, ամբողջ ծախսերով սիրախին: Գործը ընդունեցի և սկսայ անմիջապէս հոկտեմբեր ամսուն սկիզբը:

Գործու հետ, նաւ Ս. Ա. Ալապամային վրայ սպասաւորութիւն կ'ընէի: Կերակուր կուտայի և հրաման կ'առնէի նաւուն վրայի պաշտօննեաներոն, ու անկողին շտկելու, դուռները փայլեցնել և ուրիշ գործեր, որոնք մաքրութեան պէտք ունէին, կը մաքրէի, սեղանը կը պատրաստէի կերակուրը ուտելու:

Նաւուն վրայ իմ գործուս հետ սիրայն ուզել կենալու, և վրան մտածելու: Ամերիկայի խելացիները պաշտպանուած ոչտիոյի մեքենայովը կը շարունակեն զիս խնդացնելու գործը, հաւանաբար սիրայն ուրիշները հաւատացնելով, թէ իրենք իմ իսկական բնութենէս կը լսեն, որը շատ ծիծաղելի է լսողին համար, և պէտք է որ լսեն, քանի որ մեքենան լուրը ձրի կուտայ իր կառավարիչին ձեռքով:

Իմ լսածներս կարծես բազմութեան մը մէջ կայ-

նած խօսակցութիւն էր կը լսէի: Եւ ստելու որ և է պատեհութիւն չկար ինձի, թէ, յիմարը ես չէի և իս վրայ էր որ կը խնդային:

Ուրիշներու հոգեբանութիւնը ես հասկնալով և ենթարկուած ըլլալով այդ ելեկտրական ուժին, և իմ քնական միտքը ու ամբողջ զգացումները անկարող կառավարութեան մէջ չէի կրնար չի նեղանալ և ցաւ չզգալ իմ բաղդէն, ու նախատինք խօսիլ ուժը իմ վրայ կառավարողին դէմ:

Ես իմ քաղած պատմութիւնս իմ լսածէս, գրութեան առի, և ամէն զրութիւն անզլիերէն լեզուով զրեցի իւրաքանչիւր պատեհութեան, «Ուաշինգթոն Բաթար»ին, միևնոյն հաւատամքով թէ իմ օկնութիւնը հոն է և անոնց միջոցաւ դուրս պիտի գայ իմ գրութիւններս հրատարակելով, որպէս իրենք գործուն տեղեկութիւն ունեցող և օլիմքիկ խաղին խաղակիցը:

Նաւը հազիւ հինգերորդ օրէն կրցաւ հասնիլ նորֆոլք, և համնելէ առաջ իմ անկարող կամքը, ինձի գալած զգացածներէն կրցաւ տոկալ իմ գործաւորութիւնը շարունակելու ամբողջ նաւուն վերագարձին ծաքսնվիլ թլօրիտա: Յալտնեցի գործուն վերակացուին ու նաւապետին իմ հիւանդութիւնս, ծովուն չի դիմանալս, և խնդրեցի որ զիս թոյլ տան նորֆոլքի նաւամատոյցը:

Նորֆոլքի նաւամատոյցը կենալէս ես իմ անվրատահութիւնը կուտամ զիս հոդ տեղ աղատ չի ձգելնին, քանի որ միջոց կ'ուզեն պատճառաւ մը զիս այս աշխարհէն հեռացնել, ինձի կարծել տալով որ ես մարդկութեան արդար խոճին հակառակ մարդ եմ Աստուծոյ այս աշխարհքը:

Նաւապետին ինծի տուած պատասխանէն գիտցայ որ ան ալ կ'ուզէ եղեր զիս ազատ ձգել, և իմ ցամաք ելլելէս կ'ուզէր իմ հաշիւը մաքրել: Իմ հինգ օրուայ աշխատութեան վարձքս վճարելու, պահանջեց որ երթամ զբամս առնեմ ու այնպէս նաւէն հեռանամ:

Նաւը հոգ պիտի սպասէր բաւականաչափ պէտքեր տեսնելու, և այդ պէտքերուն պատճառաւ նաւուն սպասող ժամերուն մէջ, ես սրատենութիւն պիտի ունենամ հաշիւը մաքրել ինծի ըսին: Բայց իմ խարսիւս, ոչինչ պատճառով չարչարուիլս յոյս չէին տար ինձ հաւատալու, և լաւ խորհուրդներու մտիկ ընելու, քանի որ մեծ խորհուրդին տէրը իմ գլուխին վրա էր:

Նաւուն կենալսւն պէս անգամ մը եւս երեւացի նաւապետին, հասկցնելու համար թէ ես կ'ուզեմ երթաւ, պիտի հաճի՞ իմ հաշիւը մաքրել: Նաւապետին ինծի կարեւութիւն չդարձնելուն, իմ անհամբերանք միտքը իմ ոտքերը նաւէն գուրս առաջնորդեց, և հասաւաեց նորֆոլքի մէջ երկու շաբաթէն աւելի:

Նորֆոլքի անունը լսած էի, բայց նորֆոլքի կատարած պատմական գերի մասին տեղեկութիւն չունէի: Նորֆոլք փոքր քաղաք չէ, և մեծ ըլլալու համար Ռւաշինքընի գիրքը կրնայ ունենալ ելթէ չունի: հիմար:

Նորֆոլք ունի մեծ առևտուրի շուկայ, խոշոր շէնքեր, բաւականաչափ թատրոններ և մեծ նաւային կայարան, բեռի թէ ճամբարդներու, ու ալ Ամերիկայի յեղափոխութեան մէջ, ազատութեան համար խոշոր գեր կատարող քաղաքը եղած է մեծ խելացիներով:

Նորֆոլք համնելուն քովս ունէի միայն ծկամ 6 տոլ. գրամ, իսկ իմ ամբողջ ունեցածը Ճաքանվիլի նամակատան մէջ տէփազիդ ըրած և ստացական առած էի:

Երբ քովս եղացածով սենեակ վարձեցի և ուրիշ ծախսեր ընելով, չորս օրուայ ուտելու զրամ չի մնաց: Քովս ստացածկանով զրամ ուզեցի փոխադրել նորֆոլք ու ստանալ նորֆոլքի մէջ: Դրամս նորֆոլքի նամակատուն գարձնելու համար նամակ զրեցի իմ անփորձ ըլլալուն պատճառաւը, փոխանակ իմ հետի ստացականները նորֆոլքի նամակատունը տանելու ու անոնց միջացաւ զրամս գանձել:

Դրած նամակիս պատասխանը տեսեց տասը օր և զիս ըրաւ բաւական անհանդիստ, քովս զրամ չմնալուն համար: Նամակիս պատասխանը, զրուած նամակին պահարանին վրայ անունս զրած էին Paul Dancon փոխանակ Paul Durianի: Այս գիտութեամբ ըրած անունիս սխալին մէջ, իմ նամակը ճէնէրալ տիլիվիրի տուփին մէջ կը պահեն իմ անունին նամակը չի ըլլալու պատասխան մը ինծի տալու պատճառով:

Ամէն օր նամակատուն երկու անգամ կ'երթայի, գիտնալու համար թէ նամակիս պատասխանը եկած է, և իմ մտահոգութիւնը քիչ մը պիտի կրնայի փոխել արդ իմ զրամին վրալի եղած նեղութիւններուն:

Վերջապէս մէկ օրին, կէսօրուան վերջը պատասխան մը ստանալու կարմիր քանթ մը իմ անունով ճէնէրալ Տիլիվիրին տուփին մէջ զրած են, որպէս յայտնութիւն ինծի ըսպէշել նամակ ըլլալը, արդ նամակատան մէջ: Եղած ծանուցման քառթովը դիմեցի ինծի առաջարկուած պատուհանը, իմ նամակը առնելու: Երբ քառթը ներկայացուցի, և եղած թիւին նամակը զտաւ, պահարանին վրայի անունը ինծի կարդաց Տանքն Փոլ: Անունը դիմումը սխալ զրած էին իմ նամակին: Նամակս բացի որ իմ զրած նամակը Ճաքանվիլի նամա-

կատան՝ ետ վերադառնուցած են. մէկ քանի տող թայ-
փըրայդինկով ինծի պատասխանած իրենց կարծիքը
ինծի հասկցնելու ճշգութեամբ, սուտը ինչ որ էր չեմ
յիշեր, բայց ճիշդ պատասխան մը չէր: Ես բաւական
յուզուած հոդ տեղնամակատան մէջ, իմ անունը սխալ
գրելուն ինծի հասկցնելնին իրենց ինծի կեղծելնին: Ես
իմ յուզուած ըստ ինչու համար Տանքի չէք անուա-
ներ վոխանակ Տանքն:

Ես երկրին ըրած գործը չէի հասկնար իր գաղտ-
նիքին մէջ, բայց գործուն մէջ որոշ ելք մը դժուալու
նպատակը պարզ էր, և այդ իմ հաստատ գաղափարիս
արտայայտութեան դէմ պատասխանը ինծի տալու կը
լսէին և գործը չէր հրապարակունք: Ասունս Duran կամ
Duriան զրելու պատճառարարանութիւններուն մէջ, եղած
էր փաստը որ կայ եղեր Dancօն թատերգութեան գոր-
ծեր ընող ընկերութիւն մը, որոնք զիս առած են եղեր
այդ անունով և այդ գործերով մէկը: Ես բնաւ խնդրին
ու եղած գործուն լուր չունենալուս, գործակիցները
զիս առած են եղեր, գործուն մէջ և գործուն համար,
գործուն շարունակութիւնը երկար ընելու, ու տիպու-
մասին իրենց մէջ չի սպանելու:

Իմ ձագոնվիլէն առած նամակիս պատասխանը
ինծի ոչինչ տալուն, իմ զրամը հոդ, նորֆօլքի մէջ
ստանալու համար, նորֆօլքի նամակատան մէջի գոր-
ծաւորներուն խօսացի, և իմ հետի եղած ստացական-
ներովը, պէտք եղած կարդաղրութիւնները ըրին ու
զրամս ստացայ 8-9 օր եւս սպասելէս յետոյ:

Օրերս պատմական օրեր էին, լեցուն նիւթերով
կատարեալ պատմագէտի մը արտազրող մտքին հա-
մար. եթէ վրալովս լուր ունեցողները գաղափարը կըր-

ցած էին ճանչնալ, և իմ ճիշդ կեանքը կրցած էին ու-
սումնասիրելու Ես ի հարկէ ոճրագործ չէի, աւազակու-
թեան լուր չունէի և ստել ալ չէի զիտեր, այդ կեանքը
զիս ապրեցնելու աշխատանքը վրաս պահելու զործը
ընել: Խնդիրը առանց պատմագէտի մը պարտականու-
թիւն է իր անուն տալը, և իր անունին համար պա-
տիւ սեպելու իր կարգիններուն. իրեն գործն է այս
խօսքերը գրողին պատասխանել, հասկցնելու իր ով-
րվալը, եթէ ինքը իր իրաւունքին մէջ է:

Ես դժուարութիւն ունեցայ իմ կեցած տեղերուս
տան տէրերուն հետ, հաւատացնելու թէ զրամ ունիմ
նամակատան մէջ, բայց դժուար է զրամ գանձել մին-
չև մլորիտային հոս փոխադրութիւն Ապառիկ սենեակ
կեցալ և ապառիկ ճաշեցի, մինչև որ զրամս ինծի հա-
սաւ: Եղած ամբողջ զրամո 60 տալեր էր, բայց անօթի
և կուշտ ամէն օր մարդկային ըլլալէն չէի բաժնուեր,
և կրնայի անկեղծ մնալ ու չարիքի մէջ ոտք չկոխել:

Ամէն օր, ժամէ ժամ, վայրկեանէ վայրկեան սեն-
եակս եղած ժամերուս, երբ վարի զրան զանգակը կը
հնչէր, հնչեցնողին ըերանէն կարծես զիս հարցնելու
բառերը իմ ականջիս կը հառնէր զիս ուզելու համար
կարծելով որ ներս գալողը զիս փնտողն է մասնաւոր
հրամանի մը եղած ապազրանքին գործը ընելու, քանի
որ ինձմով միայն պիտի գործադրուէր:

Ինձ վրայ կեցածներուն նպատակը իրականացնելու
համար մի զարմանալի հրաշաճին գործ էր, որ կը կա-
տարուէր իմ կորսուած կեանքին մէջ, զիս ողջ պահել
պատմագէտի մը նպատակը գործադրելու. անհրաժեշտ
էր իրենց կոշտ կիրքերը լազեցնել Ռէտիոլի բռնապե-
տական օրէնքին աղղեցութեամբը:

Բանտաստեղծի համար բառերը լարի վրայ շարուած էր. և այդ շարուած բառերուն շարադրութիւն ընկլու, իրենց միտքը կրցած էր մեքենան ձեռք ձգել իմ կամքէն բխած հոգին հաստաել ինծի վրայ ինքզինքը կարծել տալու թէ, ես կը խորհէի և կը գործէի իմ սեփական մտքովը, ճար մը դանելու իմ վաղուայ գործը յաջողցնել վաղուայ հացին համար:

Ինչու համար Նորֆօլք երթալո, ինչու համար Նորֆօլքի մէջ սպասելո, և քանի որ սպասելս զիս կառավարող ուժին յայտնի էր: Եւ երկուք ու կէս շաբաթ սպասելէս յետոյ գրամս զիս հասաւ, ու երբ մտադրած էի Ռւաշինկթըն երթալ զիս դժբաղդութեան տանող ցաւերուն պատճառը ուղիղ հասկնալու, զրեցի « Բոթար »ին Ֆլորիտայէն գալս Նորֆօլքի կեանքովը միտոին:

Նորֆօլքի մէջ եղած պատահմունքները ակնկալուածէն աւելի էին, եթէ նկարագրող զրչի տէր մարդիկ խելքերնին գործուն ուահմանին մէջ անկերծօրէն զբաղած են և գործուն տէրը իսկութեամբ անուանուած: Գործուն տէրը վստահապէս կը հասկնար թէ, իմ նամակ գրելս իմ եղբօր և իմ ազգականներուն, ինչ նշանակութիւն ունեցող գործ պիտի տայ իրեն: Գրչասէր և լեզուասէր մարդիկ պիտէին թէ ինծի դալած հեռագիրը իմ եղբօրմէն, իմ նամակին պատասխանը ինչու կ'ուշանար և պատճառը ինչ էր կորսուելու:

Նամակները և բերանացի լուրեր կորսունելը ինծի համար հակառակ դիւրութիւն գտնալու երթալ գալ էր, և ճիշդ լուր ունենալու, գործեր ընկլու հակառակորդը գէշ նախանձով տարուած էր և վսասը միշտ պատրաստած էր:

Վերջին օրը Նորֆօլք ձգելուա, առաւօտուն ժամը երկուքին, ինչ մեծ զրիչ կ'ունենամ իմ բաղդին նուիրուած պատիւը ստանալ բարի մարդոց ձեռքէն, որոնք իմ ամէն քայլափոխին հետեւած են: Յանցանք թէ պատիւ ինծի, առ ինչ կը ստանամ և ինչ կը լսեմ որպէս մարդասիրութիւն իմ բարեկամէն, նկարագրելու համար զիս հեծնող ուժին դործը. երկու անդամ զլուխս կը լսցնեն պալթելու աստիճան. և երբ երկու անդամը կը լըմնայ ու թոյլ կուտան զիս, կը զգամ քիթէս և երկու ականջներէս պաղ ջուր զալը:

Գործը ընտղին համար շատ ուրախութիւն էր, և գործուն գաղտնիք անպատճառը իրենք հասկցած էին կարծելով իրենք ով էին: Իրենք զիս ծնունդէս ի վեր ճանչցած են եղեր և զիտցած են զիս ինձաէ աւելի, իմ վափաքը և ընդունակութիւնը՝ ամբողջ աշխատանքներու հետ: Զարմանալու բան չկայ իրենց զիտցածներով ինձ հասկցնելու թէ, իրենք ալդ ուժով ուզեցին իմ բթամտութիւնս փոխել, իմ զլիսուն մէջի եղած թանձրութիւնը պայթեցնելով իմ ընդունակ զանալուս համար:

Կատակ էր իրենց համար բայց ցաւ և դժբաղդութիւն ինծի. իրենց նման խելացի մարդոց ձեռքը իյնալու, առանց օրէնքը ճանչնալ և յարդանք գիտնալու թէ օրէնքը ինչ է մարդկութեան համար:

Խելացի չաքփէն աւելի. կարծիքները անբաղմապատկելի թիւերով զօրաւոր, և ամբողջին հետ մէկտեղ ի՞նչ էր ուղածնին. չեմ հուատար թէ նոյն իսկ իրենք կրցած էին հառկնալ վատութիւն թէ հասարակ թըշնամութիւն ինքզինքնին ճարպիկ կարծելնին իրենց խելացութիւնովը կ'ուզեն հասկցնել թէ, ես մարդ եմ

և իգական սեոի պէտք ունիմ։ Շատ ցանկացող իմ պատմութիւնը զրելու և իմ ամուսնութեան ոէրը արձանագրելու։ Լսեցէք այս մարդկային մտքերու չեն կրնար հանգիստ մնալ ինձմով սբաղուելը, իմ ոէրը, իմ քաղաքավարութիւնը և խելացութիւնը իրենց սրբաշին մէջ, զիրենք արդարութեան մէջ անհանգիստ կ'ընէ իրենց մտքերնին և ձեռքերնին ինձմէ հեռու պահելու։

Ոյժը ոյժ էր և գործն ալ զործ իմ վրայով, բայց ինչ ընկելու պարտականութիւն մնացեր էր ընկելու փօրձանքներու մէջ չիյնալ և աւելի դժբաղզութիւններու ենթակայ չըլլալ։

Շատ կը պահանջուէր աղջիկայ զօրաւոր միտք ունենալ և հետեւիլ այդ նպատակին, որը ես պիտի ունենալի սիրահարութիւն գործնականին մէջ որպէս իմ պատմութիւնը պիտի վերջանար ամուսնութեանս հետ։

Շատ կը ցանկար պատմագէտը դոհացնելու համար զինքը և ինքը գիտէր որ իր ժամանակները իմ ժամանակներէս աւելի կարճ էր ու մեծ պատեհութեան տէր մարդ էր, չէր կարող սպասելու, իմ իսկական պատմութիւնը գրելու, երբ ես պատրաստ պիտի ըլլայի օրիորդը գտնալու ու ամուսնանալը Այօչափ իս կարծիքէն յետոյ ես խոստացալ ամուսնանալ, կարծելով թէ ես բան մը ըրած կ'ըլլայի ես իմ ազատութիւնը ձեռք բերելու և կը պատրաստուէի նորֆոլքը ձգել Ուաշինկթըն Տ. Ս. երթալու։

Իմ շատ խօսելէս և խիստ պատճառաբանելէս իմ անբաժան մաս կազմելս դիւնազիտական և պատմագիտական մեծ միտք ունեցող փիլիսոփաներու

զիս գերի գարձնելնուն պատճառին դէմ։ Իմ հարցերը մնացին անպատճառիսան։ Եւ շարունակ անպատճառիսան թողելնին զիս, իմ անկեղծ մաքուր հասկացողութիւնները զիս ստիպցուցին, իմ հաւատացած գաղափարին հետեւիլ Ուաշինկթըն երթալու, ու ներկայանալու «Աստղ»ի խմբադրութեան, փորձել զիտնալու գործուն պատճառը, և օղնութեան միջոցը ուսկից գալը։

Նորֆոլք այլեւս մնալու պէտք չկար, և երբ նպատակի պատրաստութեան մէջ էի մեկնելու, նամակներուն պատասխանին բաց նամակ մը զրկուած էր հեռագրատունէն հեռազիր ըլլալուն։ Բայց նամակը կարդալով աճապարանքով գացի հեռագրատուն հեռագիրը առնելու և զիտնալու թէ ուսկից եկած էր։ Հեռագիրը եղրօրմէս էր, Արնմառունթնէն։ Կը պահանջէր որ տուն երթամ, եթէ կը փափաքէի նամակ գրելու նորֆոլքէն եղբօրս չեմ զիտեր, բայց հեռազիրը չեմ կարծեր թէ ինձի զրկուած էր իմ հասցէին, բացի ամէն տասը քառն վարկեանը անդամ մը հեռագրին ետեւը նշանակուած էր, առուտեան ժամը 9ին ստանալին և մինչև 11ին երեք չորս տնօ ամէն 10-15 վալրկեան անցուծ, ուզած իւրաքանչիւր ժամու։

Իմ հասցէն նորֆոլքի մէջ միտյն երկու տեղ էր և ամէն մէկտեղ օրական երկու անգամ կ'երթայի զբած նամակներուն պատասխանը ակնկալելուս համար։ Նամակներուն պատասխանը ակնկալած օրերս չստանալուս՝ օրեր վերջը եթէ գալած ալ ըլլար, նամակը առնելէս առաջ ակնկալութիւն և անհամբերանքով չէի մնար պատասխան չստանալուս։ Երբ զրեթէ մոռցած էի անպատճառ նամակ ունենալս նորֆոլքի մէջ, յանկարծ իմ կեցած տունիս տէրը ինձի տուաւ բաց տպա-

զրուած նամակը, որը կը ծանուցանէր հեռազիր ունենալս և հեռագրին երեք օրուան ըլլալը:

Հեռագրին լուրը եղբօրմէս կարդալուս պէս, իմ ունեցած պայտասակը ինձի հետ, պատմութիւն արձանագրող պատմագէտին առի և հասայ կայարան, ու նորփուք զիս ճանչող և ուղեղ բժշկող քաղաքէն մեկնեցայ շոգեկառով Ռուաշինկթըն երկրորդ քաղաքը դարման ճարելու իմ բժամութիւնը բժշկելու:

Ռուաշինկթըն համելուս, եղբօրս հեռագրին համակով պատասխանեցի խնդրելով զրամ' իրեն երթալու: Նամակը զրած օրս հաւանաբար չոկտեմբեր ամսուն վերջերը՝ 20ին էր, բայց մօտ շաբաթ մը սպասելով նամակիս պատասխան չառի, և իմ ունեցած զրամս զրեթէ ծախսելուս, եղածովը քովիս, տումսակ չէի կը բնար գնել եղբօրս երթալու:

Իմ վիճակը երթալով գէշ էր դառնար՝ զրամս ամբողջապէս շոգեկառքի ծախսելով: Դործու համար տեղ մը հոստատուելու, որ և է միջոցաւ աղատութիւն մը փափաքո էր բայց գտնալու նպատակաւ մտքի ձերբակալութիւնից չէի կարող վերապրիլ նամակներուս պատասխանը Ռուաշինկթըն զալու ակնկալութիւնո հեռագրի միջոցաւ էր. և թշուառութեան զէշը չի տեսնալու համար, վերջնականապէս կ'ուգէի երթալ իմ եղբօրը քով, ուր կրնայի հանդիսաւ ըլլալ և յոււալ թէ կացութիւնը պիտի փոխուի:

Նամակիս պատասխան չստանալուս, իմ այցելութիւնը ըրած էի Ռուաշինկթընի «Աստղ» օրաթերթի, խմբագրութեան հետ իմ զրած նամակներուս արդիւնքն ակնկալած օդութեանս համար: Խմբագրի Պարոն Նոէնս, իմ փափաքն էր ունենալ տեսակցութիւնը և

խոսիլ խնդրին մասին, որուն ազգեցութեան ես մտաւորապէս և մարմնապէս հիւանդացած էի ու զոհած էի իմ ամբողջ ունեցած նիւթականս, առանց կարող ըլլալու իմ եղբօրը տունը երթալու:

Պարոն Նոէնս «Աստղ»ին խմբագրատունը չէր երբ հոն պաշտօնատեղին էի: Պ. Նոէնսի փոխարէնը տեսալ և խօսացի Պ. Լաէնսի հետ, ուր ինքը ըստ Պ. Նոէնսի Եւրոպա մեկնիլը: Ճիշդ և սխալ ըլլալը չեմ գիտեր, բայց եղած գործը այն առենուայ և հրմակուալ հասկցած ճիշդ մտքավսխ օսելու ըլլամ, կրնայ ըլլար որ Պ. Լաէնս ալ ինձի ստեց, ինչպէս ամբողջ գործը ինձի երկիրովը միասին, կը կեղծուէր:

Պարոն Լաէնսի հետ խօսելիս, Պ. Լաէնսը գործուն տեղեկութիւն ունենալով և իմ գրութիւններս հաւանաբար աչքէ անցուցած ըլլալուն, ստեց ինձի ըսելու Ռէտիոյի խօսակցութիւնները և խաղցած թակարդները, երկրին զիս խարելը:

Պարոն Լաէնս խօսեցաւ իմ գինութրութեան մասին և ըստ թէ իրենք շատ մը նամակներ կը ստանան բողոքներով լեցուն. իրենք կ'աշխատին ընել ինչ որ կրնան, օգնելու ամերիկեան զինուորներուն, երբ անսնք կը բողոքեն իրենց միջոցաւ:

Իմ գլխացաւիո, խենթ խորհուրդներուն և մարմինիս անհանգատութեան մասին, երբ կը խօսէի, Պարոն Լաէնսը ինձի բժիշկի խորհուրդներ կուտար, որոնք արդէն ես զիտէի՝ ես ինքս հոգալու, երբ ուղէի առողջութիւն ունենալ: Պ. Լաէնսին ըստաներուն պատասխանեցի՝ զիտցընելու համար իրեն թէ, իր ըստաները ամէնը կ'ընեմ, բայց ամբողջ հինգ ամիս կ'ընէ որ իմ ըրած հոգերուս մասին չեմ կրնար օգտուիլ: Վերջնա-

կանապէս Պ. Լահնսը հասկցաւ իմամբողջ խօսակցութիւնը և գոցել ուզելու պատճառաւ առաջարկեց որ ես իմ եղքօրը երթամ մինչև որ միջոց մը գտնամ:

Դործը խելացութեան գործ էր, ամբողջն ալ զիտէին: Գրագէտ, գրագէտի հետեւողները, ատենախօս, ատենախօսին լսողները մեքենաւին շնորհիւ հասկցած էին կատարուած դործը և արդիւնքը պաշարած ու պահած, զիս խաբելու միջոցաւ միայն: Ոչ մի գաղտնիք կը հասկնալ «Աստղ»ի խմբագիրներէն. և գործուն շարունակութեանը որոշ միջոց չունին, եթէ ոչ դարձեալ ստիպել որ իմ գրութիւնները, բողոք թէ պատմութիւն, շարունակեմ «Աստղ»ին գիտցնելու համար ուր երթալս և ինչ պատահելը ինձ:

Ամբողջը թէն ցաւ, բայց չափէն աւելի զարմանալի բան, խնդիրը օրէնքին փաստական ձեւին մէջ չե կրնար ապացուցուիր՝ օրինագէտի մը կամ կառավարութեան գիտակից մաքերով, կարծելով և հաստատելով թէ, գործը կառավարողը օրէնքն է բնութեան մէջ. և այդ օրէնքին տէրը կառավարութիւնը ինքն է:

Առանց պատասխանի մնալով, ես կը չարչարուիմ և կը մնամ չարչարուելու, առանց յուրով և գրամով, կը մեկնիմ Ռւաշինկթընէն Ֆիլատելֆիա գործ մը ձեռք բերելու նպատակով, երբ Ռւաշինկթըն առանց յոյսի թողուց, աման լուանալու առաջարկով մը միայն:



ՖԻԼԱՏԵԼԹԻՈՅ ՄԷՋ ԵՒ ՅԵՏՈՅ

Ֆիլատելֆիա, առաջին օրը համելուս իրկուայուշ ժամանակին՝ կըցի սենեակ մը վարձել պանդոկի մը մէջ, ուր միայն ուզեցի մնալ այդ գիշերուան համար ու անմիջապէս յետոյ պիտի մեկնէի ատկից ռւրիշ տեղ մը, ուր յարմար պիտի ըլլար իմ կարողութեանը համապատասխան և մնայուն՝ եթէ բաղդսինդար, գործու յաջողութիւնը մը գտնալու: Դրամս քիչ էր և յոյս գրեթէ կըրսուած, ու միշտ կասկածոտ՝ ապրուստ մը հարելու:

Ես ուրիշին կարծիքը և գործը ինչ ըլլալը չէի գիտեր ու զիտնալու ալ ոլատեհութիւն չունէի՝ եթէ ուգէի գիտնալ: Իմ չարչարուած կեանքին մէջ ուրիշներուն գործուն համար իմ խօսածները և գրածները տուած արդիւնքին, իմ առանձին ուշադրութեան առնելէ առաջ, ուրիշին ակնկալութիւնը իմ հոգը չէր, բայց անհամընք կը սպասէի՝ լսելու իմ բարեկամներէն իմ ակնկալած պատասխանը շուտ:

Մէկ գիշեր լուսցնելէս յետոյ պանդոկին մէջ, առաւտուն նամակ մը գրելով մեկնեցայ՝ առանց իմ պայտակը ինծի հետ տանելու: Նպատակս հեռու երթալ չէր և ուշ վերադառնալ՝ առանց գործի մը, և յարմար արժէք ունեցող տեղ մը գտնալու ու հաստատուելու: Իմ անձանութեանը քաղաքին և մողովուրգին դժուարութիւնները չունենալու:

Օրը ամպոտ էր, և անձեւէն՝ շատ ճիշդ, իմ բաղ-

գին նման շարունակ լացող։ Այդ օրը չի մաքրուաւ լացող ամպերէն, ցոյց տալու պայծառ և տաք արեգակը՝ տաքնելու զիս, և խնդացնելու յոյս մը ակնկալելու սիրուն մէջ։

Օրը զիշեր՝ և եղած պատեհութիւնները ցաւալի առանց կրնալու տեսնալ, և զիտնալ ուր երթալս՝ առանց արկածներու։

Սենեակի և զարծու նալած տեղերս լրապէրն էր որ կուտար ինձի պէտք եղած տեղեկութիւնները։ և այդ տեղեկութեան յարմար ընտրածներս կ'ըլլար ինձի սիրելին ու կարեւորը։ Իրազիբէն քաղած տեղեկութիւններս կատարեցի իմ որոշումին յարմար եղած սենեակը Ֆիլատելֆիոյ մէջ Զըռչ փողոցին վրայ։

Ֆիլատելֆիա ըլլալուս երկրորդ օրը իմ խորհելովը կարծեցի թէ պանդոկէն աւելի պակաս արժէք ունեցող տեղ մը վարձեցի. և այդ նպատակաւ սենեակին արմէքը վճարելով վերադարձայ պանդոկ ուր արդէն ծանուցած էի թէ պիտի վերադառնամ իմ գոյքերուն համար ես ինչ որ ունէի ամբողջը Ուաշինգտոն գնած կարմիր պայուսակիս մէջ էր ։ Եւ այդ պայուսակն էր որ թողուցած էի պանդոկը, ետեւը երթալուս անձրեւու ժամուն իմ զլիսուն կտապուած ուժին տակ, աչքերս խաւարէն, միտքս կամաց ու խենթ, գալած կառքերը զիւրութեամբ չէի կրնար տեսնար և զատեր, զգուշութիւն ընելու, վտանգի մէջ չի ձգելու եղած չափէն աւելի փորձանքներուն այդ մեծ բազմութեան տէր քաղաքին մէջ։ Կ'առաջանամ շատ կամաց շուրջս նայելով և օդէն զալածը լսելով, կրցած կարողութեամբ կ'ուզէի դիտել բազմութիւնը, իմ հոգեկան զգացումով հասկնալու համար թէ ո՞ւր է իմ սէրը արտայալտողը։

Ոյժը ծանր էր և ուժին տակ ըլլալս ցաւալի էր։ Գաղափրս և զաղափարիս ունեցած խիզը ցաւալիօրէն անհանգիստ էր. և այդ անհանգութեան տակ երբ մօտեցած էր կեցած պանդոկիս, ու ճիշդ այն փողոցին վրայ ոտք դնելէս առաջ պիտի կտրէի առաջին փողոցը երկրորդը համելու ու պանդոկը մտնալու, հոգ հանդիպայ կեցած, փողոցին ելեքտրիկ կառքին, և կառքին շարժելու ժամանակը առանց կրնալ զիտնալ, ուզեցի անցնիլ կառքին առջեւէն միւս փողոցը ուր իմ ժամանակը ես շահած պիտի ըլլայի առանց փորձանքի հանդիպելու։

Շատ սպասելէս՝ քաղաքին սպասող ժամերուն հետ, զրեթէ միայն մէկ երկու երկվայրկեան կառքը շարժելէ առաջ ես շարժեցայ, և կառքը շարժեցաւ ինձի դիմաց ուր դժուարութեամբ կրցի ազատիւ մահէն միւս փողոցը համելով։ Երկրորդ փողոցը անցնելէս յետոյ երբ կը մտածէի փողոցին միւս կողմը համսիլ, փողոցին սստիկանը զիս տեսնելով, դաւաւ ետեւը և ինձի ըսաւ բարկացու ձախով, ես պէտք է ոք զգոյշ ըլլամ, երբ կ'ուզեմ փողոցները անցնիլ, եթէ չեմ ուզեր որ մեռնիմ կրկնելով իր խօսքերը՝ ըսաւ, ես գիտեմ, զուն պիտի սպանուիս այս օրերուն մէկուն մէջ։

Ոստիկանը իր խօսքերուն մէջ իր պարտականութեան համար անկեղծ էր ինձի դէմ զիս զզուշացնելուն բայց իմ ի՞նչ հոգն էր իմ մեռնիլը, երբ չէի կրնար մեռնիլ, հակառակ այդ մեծ ազդող ուժին տակ ինքնքինքս քաշ կուտայի, միայն ես ինքս շարժող էակ մը ըլլալով ինձի համար։ Ոստիկանին գարձայ պատասխանեցի իրմէն քիչ մը հեռուէն՝ ըսելով, հոգ չէ

թէ պիտի սպանուիմ, որչափ որ շուտ սպանուիմ այն-
չափ շատ բաղդաւոր պիտի ըլլամ: Իմ վնաս չի տուող
հոգեկան նախատինքները Ամերիկայի գէմ ըսելով
մտալ պանդոկը ու իմ պայուսակը առնելով գացի իմ
վարձած սենեակս, քաղաքին աւելի կեղունը:

Սենեակիս տիրոջը ով ըլլալը չէի գիտեր և գիտ-
նալու ալ պէտք չունէի, բայց քաղաքին անծանօթու-
թեանս համար եռ կարծեցի թէ իմ դիտցած չափովս
հինգ տոլար վարձած սենեակս աւելի յարմար էր քան
թէ պանդոկը ամէն մէկ գիշերուան համար երկու
տոլար վճարելը:

Սենեակը վարձած պարագայիս, տանտիրուհին իր
անունը և զինքը ծանօթացնող քառթը ինծի ներկա-
յացուց և ուզեց որ պահեմ իմ պէտքերուս համար,
եթէ որ և է փնտուտուքի պէտք ունենամ՝ իրեն միջո-
ցաւ Քառթը առնելով կարգացի: Ինքն էր մեծակազմ
կին մը և կ'արտայայտուէր անկեղծի մը նման, և հա-
ւանաբար մեծ տիտղոս ունեցող մը: Իրեն անունն էր
Տիկին Ռւլ Պթլը և հաւանաբար Ֆիլատելֆիոյ Սէնէթը
Ուիլելմ Պթլը իրին էր:

Տիկինը իր արտայայտութեան մէջ ինծի գէմ, իր
հասկցած մտքովը անհամաձայն գէմք չէր ցոյց տար,
զիս չի սիրողի մը նման, և եղած գործուն տեղեակ
մէկու մը նման զիս ծաղրող մը: Խօսելու ձեւերը և իր
ցոյց տուած հոգեկան զգացումները. իմ հոգեբանու-
թիւնները իմ անկեղծ խղճին մէջ զիս դժոնն չթողուց:
Առաջին և երկրորդ խօսակցութիւնով տիկինը բարե-
կամական էր:

Ես իմ տուածին օրէն սկսեալ Զըռչ փողոցին վրայ
իր տանը մէջ և իր տանը դուռին առջեւը, ծանօթի մը

նման կը խօսէի իրեն և իր տունը եղող մարդոց հետ.
ու կը վարուէի որպէս բարեկամ երկրի զաւակին պէս,
եթէ ամբողջ երկրին զաւակները կը հաշուտւին ան-
կեղծներ ու գաղափարի համար ստութիւն և ոճրագոր-
ծութիւն չի ծրագրելու մարդիկներ:

Տիկին Պթլը իր տունը բնակող մարդուն, ոչ
իր ամուսինին հետ ունեցած խօսակցութիւններս զիս
կարծել կուտար որ տեղացի մըն էի և ոչ խեղճ Ամե-
րիկացիի մը նման կարծելով թէ պէտք էր խօսիլ և
մտածել օտարականի մը նման, ու մնալ միշտ տարբեր
տեղական գործերէ ու ձեւերէ, առանց խառնուելու
ուուման կեանքին հետ:

Պարոն մարդը, Տիկին Պթլը տունը բնակող,
ունեցած խօսակցութիւն մը իր տանը առջև փուչը
ծագ Տամսէին և Թոռնին ունեցած կուտին մասին, որ
կարծեմ ինքը կողմնակից էր իմ պաշտպանած կողմին
Տամսէյին ճիշդ ըլլալուն: Մեր խօսակցութիւնը բա-
ւական չէր, և եթէ չեմ սխալիր՝ այդ օրը իմ երկրորդ
իմ օրն էր հոդ այդ տանը մէջ ըլլալու:

Իմ խօսակցութիւնը սկսելէ առաջ, այդ ինծի նոր
ծանօթ. մարդուն հետ, ես քաղաքին գործ փնտուած
տեղերէն կուղայի, և երբ տանը առջեւը հասայ, երկու
մարդ նստած էին: Իմ բարե տալուս՝ երկուքէն մէկը
որ քիչ մը կարճ և հաստակազմ էր, իր կարճ հասակին
վրայի քիչ ուրիշին մտքին ներկալացնող փոռթը,
փոռթը առաւ ներս գնաց, առանց բարի եկար ըսելու:

Պարոն Սէնէթը Պթլը ինծի անծանօթ էր իր
դէմքովը և իր գործովը, բայց միայն Սէնէթը Պթլը իր
անունը լսելով՝ յիշեցի այդ մարդը, մի գուցէ միենալու

Սէնէթրը ըլլար, քանի որ խօսած անդիերէնը փաստաբանի մը խօսած բառերուն հնչումը կուտար իմ ակտնջիս, և իմ ոչ անդիֆադէտ մտքիս:

Հոգեբանութիւնը չի հասկցայ, բայց միայն իմ չի հաւատացած մտքէս անցաւ թէ ես գաղթական մըն եմ դէմքով, և եղած տարբերութեանս, իր սիրած պատճառին համար զիս չի սիրելուն, չուզեց կարեւորութիւն տալ ու գնաց ներս, իր տունը:

Օրը վերջացաւ այդ վայրկեանին: Արդէն արեւը ցածցած էր և իր տաքութիւնը առանց կորսուելու ուրիշ աշխարհ իր լուսին մէջ էր: Երէկի ինձի պատահած պատմութեան գործին համար, չի յիշելուս արեւը մութ մտնալուն, կը տեսնեմ կառավարութեան պահանջած գործը ճիշդ կատարուած ձեւերով և գաղտնիքն ու ճեղինակութիւնը կը թողաւմ գործատիրուն ինձի ըսելու համար ինձի եղած տարբերութիւնը իմ հասկցածէս:

Անկողին երթալս սովորութիւն էր իննէն առաջ և իննէն քիչ վերջ, բայց չի կրնալ քնանալու և երազի մէջ մնալս զիս այդ ատենուայ կառավարող ձեռքին գործն էր եղած մտքին վաւերացումը տեսնալու: Շատ չէր ցաւալին, բայց մահն էր խաղին համար գործը, և բնաւ չի գարմանաք երբ երազներէ առնէք կեանքը, և ուզէք զբաղիլ գիտակիցին ըրած գործուն վրայ երազներու մէջ քնացած ատեն, և ոտիպուած երեւակայութիւնները արթուն ատենին:

Տիկին Պթւըրին տունը իմ սենեակը վարձած և սենեակին տէրը ըլլալով, սենեակին վարձուած պայմանին մէջ կ'երթամ քնանալու, և երբ անկողին մէջ ինքինքն հանգիստ մնալու հոգէն կարծելով հրաժարած,

կը մնամ աղատ և անպաշտպան փակուած սենեակին մէջ, առանց գիտնալու և կարծել հասկնալու բան մը կարելի ըլլալ պատահիլ:

Իրիկուան կանուխ ատեն էր. և վստահ գիտեմ որ ամէնը անոնց տանը մէջի բնակողը զեռ անկողին չէին գացեր և ըլլալ անկողինի մէջ կըցած էին տեղեակ ըլլալ երկրին որ և է քաղաքին ըրած գործը իմ վրայ, ճիշդ այդ գիշեր և գիշեր մը առաջ:

Ես քունէս արթնալէս առաջ, քունիս մէջ ապահեցի Մէծիր Քլակու, Պոլինկ Ֆիլտի հրամանատարը: Կէս քուն կէս արթուն, իմ զլուխս առաւ խիստ տաք և բնուուած քմող ուժի մը մէջ, ճիշդը հաւատալով որ պիտի սպանուիմ: Զիս հաւատացնող զինուարականէն և կառավարական աղդող ուժէն, իմ յանցանքներուս պատճառը ես պէտք էր որ ոչտիոյի զատական ուժովը որպէս վճիռ՝ մեռնիմ, իմ յանցանքը քաւելու համար և խաղաղութիւն մը հաստատելու քանի որ իմ յանցանքներուն մէջ կը պնդեմ խստովանիլ իրենց ներկայացուցած փաստերը իմ գործած ոճիրին գէմ:

Ստութիւն և յիմարութիւն իրենց կողմէն, մեծ ոճազործի մը ծրագրած կանոններով գործը իրականացնելու իրենց ինկած զօրաւոր կամքին մէջ զիս հեծած կը կենան, պատմագէտի մը և փաստաբանի մը կառավարող ուժովը, նկարագրելու իրենց գաղափարը գործու կեանքով, որպէս նկարագրող զործը, գործուն փորձառութիւնը իրենց քով ըլլալուն համար:

Ես անչափօրէն բոնադատուած բազմապատկուած թիւեր ունեցող բառերու մտքին տակ, ուզել հաստատելու իմ ծանօթութիւն ունենալս, Պոլինկ Ֆիլտի զին-

ուորական հրամանատարներու մէկուն կամ երկուքին
կիներուն հետ։ Շատեր պատիւի պաշտպանութեան
կամքը դատավարութեան մէջ՝ զիս պատժելու հաս-
տատ ծրագրի որոշումովը։ Միջոց չունէի խնդրանք
տալու և խնդրանքս հաստատելու՝ եղած դատավարու-
թիւնը, որոշումը վերջացնելու և իմ դատը Ամերիկեան
կառավարութեան ու Ամերիկեան ժողովուրդին տեսած
ձեռովը հեռացնելու մտքէ և աչքերէ։

Ինձի հասկցուցած ձեւերուն ու կանոններուն մէջ,
ևս հաստատած էի մեռնիլ առանց միջոց մը ունենալ
մահէ ազատուելու։ Յանցանքս շատ էր. յանցանքիս
ապացոյցները ձեռքի տակ էին և ոչ մէկը յանցանք-
ներու կրնար հետեւիլ, ևթէ չսպանուիմ։ Իս յանցանք-
ներս դատաւորները գիտնալուն, առանց ուրիշ միջոց
ունենալու ազատութեան մը համար. և եթէ մեռնիմ
իմ զիակը անձանօթներու ձեռքը մնալու լալով կը
խնդրեմ որ թոյլ տան եղբայրս տեսնեմ և անոր ներ-
կայութեան սպանուիմ, եթէ պիտի սպանուիմ անպատ-
ճառ, երկրին պահանջած պատժող օրէնքին համար։

Երկրին ազդող օրէնքը երկրին կառավարիչներուն
պահանջն էր. Պահանջը իրենց չափէն դուրս, չափէն
ներս խիդս արդարութեան մէջ, դատավարութուած էր
խենթենալու, կամ խենթեցած համարել ուրիշներուն.
իրենց խօսակցութիւնը կամ զիտմամբ կմկմած բառերը
լսել տալու, իմ համարելով իմ մօտիկներուն անհան-
գոտութեան պատժած, ու իմ մահս իմ վարձած սեն-
եակիս տանտիրուն տանը մէջ ուզելու։

Այս փորձերը կատարուած ժամերուն իմ զգացո-
ղութենէն, իմ սենեակին գուոը կը զարնուի և տան-
տիրունին կ'ուզէ ներս մտնել հասկնալու համար թէ

ինչ էր իմ ձայնը և ըրած նեղութիւնը իմ քնացած
անկողինէն, որ հազիւ ես կընալի հասկնալ եղածը ևս
ինքո լսելէս կալս գաղտնիք մըն էր իմ դժբաղու-
թեան իմ առանձին սենեակին մէջ։ Ուրիշ մը չկար
ինձի հետ, և դժուար էր հաւատալ զոց պատուհաննե-
րէն ու կղպուած դուէն ձարնիս գուրս ելլելուն ու ան-
հանդստութիւն պատճառելուս. տանտիրուհին զինքը
իր վերի յարկի սենեակներէն վար բերել ինձի և խօսիլ
տալ իմ իրեն ձանձրութիւն ըլլալուն վրայ. զիս իր
տունէն դուրս ընելու զիշեր ատենը, որպէս խենթ կամ
յիմար մը, ինչ որ իրենք կը կարծէին։

Սենեակին վճարած էի հինգ տոլար և միայն երկու
օր էր իր տանը մէջ էի, իմ իրաւունքն էր կենալ եօթը
օր, քայլ և սրովհետեւ ինքը և իր ամուսինը Պր. Պըթ-
լըրը կը լսէին երկրին կատարած զերը իմ վրայ և
քանի որ կրցած էին ծանօթանալ ինձի, իրենց տանը
մէջ ըլլալուս պատճառը ուզեցին իրենց ունեցած տե-
ղեկութիւններուն, պատեհութիւն առնել, վաստաբա-
նական զօրաւոր կամքը կատարելու զիս հրամանով
դուրս ձգելու զիշեր ատենը հաւատալով որ ես կը
խօսայի և կ'աղմկէի անկողնիս մէջ, ուրիշին մէծ ձանձ-
րութիւն պատճառելով։

Տիկին Պթլըրին միտքը այդպէս էր և անպատճառ
այդպէս լսելու էր, քանի որ ես իմ քնացած անկողնիս
մէջ երազիս ազգեցութիւնը բարերար տիկինին ազ-
դած էր, և չուզէր եղեր ուրիշներ ունալ ձանձրութիւն
տամ, և ուզեց որ անմիջապէս իր տունէն դուրս ելլեմ
եթէ ոչ ոստիկան կը կանչէ ու այնպէս դուրս կը հանէ։

Տիկինը շատ խիստ էր ինձի տուած հրամանին վրայ,
քայլ իմ զիտցածին անտեղեակ ըլլալուն, երբ լոեց,

իրեն ըսի տար զիս ուր որ կ'ուզես՝ իմ ըսելիքը ըսելու
համար: Ինքը փոխաւեցաւ և իր հասկցած օրէնքովը
առաջաբեկեց որ մնամ մինչեւ առաւօտ ու առաւօտուն
երթամ, ուր որ ուզեմ:

Տիկինին անկեղծ կամ կեղծաւոր ըլլալը են չէի
զիտեր, բայց զիտէի որ Տիկինը յիմար չէր. և իրեն
ըրածը օրէնքէն դուրս ու երկրին կամքովը ոճրագոր-
ծութիւն էր որ կ'ընէր, եթէ չըսէի ստախօս, վարժուած
աւազակ մըն էր. ու այդ աւազակային մտքով ըրածը
աւազակ մը յաջողցնելու գործ էր որ կ'ընէր ինձի դէմ,
զիս զիշեր ատենը անկողինէս կը հանէ և կ'ուզէ որ
դուրս երթամ իր հանդսատութիւնը չի խանդարելու
համար:

Տիկին Պթլըր իր զիտցածը իր լսածին վրայ ինձի
ըսելէն յետոյ, լսեց նաեւ ինձմէ ալ, և զարձաւ աւելի
մարդասէր ու խելացի զաղափարական մը՝ զիս հիւան-
զանոց զրկելու համար, քանի որ հիւանդանոցին մէջ
հիւանդ բժշկելն ալ ձրի էր: Իրեն կարծիքը այս բա-
ցատրութեամբ էր, բայց իմ հասկցածը և խօսածը Տի-
կին Պթլըրին, ինչո՞ւ համար ողջ մարդը հիւանդանոց
պիտի երթայ, երբ զիտէի որ կենդանի և առողջ էր:

Տիկինին ունեցած տեղեկութիւնը բաւական էր,
իրեն ունեցած գործը ինձի դէմ հաստատելու իրեն ազ-
գուած և բորբոքած ուժովը: Տիկինը խօսքի տաք ջեր-
մութիւններէ փոխաւելով, զիս իր տունէն դուրս հա-
նելը յետաձեց առաւօտեան. և երբ առաւօտը եկաւ
ու դեռ տունէն չէի զացած, հազուստու հազած պատ-
րաստ, զիս բռնեց դուրս երթալիս առաջ:

Տիկինը իսկապէս անկեղծ և բարի էր: Չուզեց դո-
գութիւն ընել. ճիշդ պանդոկի կառափարուած օրէնքով

իր սովորածին նման հաշուեց, մէկ զիշերուան համար
մէկ տոլար երկու զիշերուան համար երկու տոլար և
մնացած երեք տոլարը ետ վերադարձուց ու խնդրելով
որ անպատճառ երթամ ուրիշ տեղ սենեակ գտնելու,
իրենց ձանձրութիւն չի պատճառելու: Տիկինը նմա-
նապէս յալանեց թէ միւս զուռը հայեր են, կրնամ
սենեակ հոն հարցնել և անոնց հետ մնալ: Շատ շնոր-
հակալ անշուշտ կարծեց որ եղայ, երբ ըսի՝ տեսնեմ,
քանի որ անպատճառ տեղ մը պիտի վարձեմ, ուր որ
ալ երթամ, ու որ և է մէկը ձրի պիտի չընդունէ զիս:

Տիկինին հետ խօսակցութիւնս լըմնցնելով բաժ-
նուեցայ: Օրը զեռ կանուխ էր, և միլատելքիոյ մէջ
աշնան ցած, նոր բացուած պարծառ արեգակին տակ,
գացի Ֆիլատելքիոյ իմ չզիտցած տեղերս գտնելու և
հաստատելու, քանի որ զեռ իմ գործու յոյսերը չէր
կտրած և զրած նամակներուս ակնկալած յոյսս ալ զեռ
չէր զադրած:

Հայեր տեսած էի: Եւ Հայերուն կեղրոնը հասկցած
ու գտնելու համար Տիկին Պթլըրէն բաժնուելուս, ան-
միջապէս նպատակ ըրի, երթալ գտնալ՝ եմ ամենամեծ
մէկ պէտքին համար, քանի որ Տիկին Պթլըրն ալ
կարծիք յայտնեց հայերուն հետ սենեակ ունենալու:
Հաւանաբար կարեւորը այդ էր, եթէ գործուն ծրագիրը
ճիշդ էր: Ինչպէս վերջը աւելի պարզուաւ:

Հայերուն կեղրոնը ուր ըլլալը չկրցի գտնել և
գտնելու համար միջոց չունեցայ. և եթէ միջոց ալ ըլ-
լար, ոչտք չունէի անպատճառ զիտնալու կամ զըտ-
նելու, քանի որ իմ պէտքը միայն սենեակ մըն էր
առաջին անգամ և զործ մը գտնելը:

Բաղաքին մէջ երթալէս 10րդ փողոցին վրայ հա-

յերուն ունեցած սրճարանը գտայ և այդ սրճարանի վրայի յարկին մէջ, ծերուկ սրճարանապետին սենեակը շաբաթուան մը համար երեք տոլարով վարձեցի: Սենեակը աղքատի համար սենեակ էր, և ալ հայերու հետ հայերով, առանց զիւանագէտի կամ կառավարիչ-ներու ծախսով անոնց պահանջին համար կարգադրուած: Մաքսւր չէր, զիւանագէտ չունենալուն տեղին մէջ, զիւանագէտ պահելու կառավարական կարեւորութիւններու համար Խեղճ էր տեղը, խեղճներու հետ գործ ընելու իր ծեր տիրոջը ապրուստին համար:

Եթ հայերուն մէջ գալով, հայերուն հետ սենեակ ունենալով և հայերուն հետ խօսելով ամէն օր, իմցաւերը չէին փոխուեր, ինձի գիտցուելու թէ ես հաւ ես և հայերուն հետ կ'ապրիմ, որովհետեւ այդպէս պէտք էր ըլլար:

Ինձի հետ եղող գործուն առեւտրական աղդով կեանքին մէջ հիւանդ կազմով, սենեակս վարձելով զացի սրճարանին մէջ նոտայ հանգիստ ըլլալու, քանի որ արդէն յոգնած էի առաջ և յոգնած եղայ աւելի, սինչեւ հոդ գալու քալելով և ուրիշներուն սիրտքը լսելուս: Նստելով սուրճ մը խմեցի և երբ կ'ուզէի, իմ ժամանակը անցընել, կամաց կամաց ունեցած պատեհութիւններով հարցնել ուզեցի իմ զիւանագիները, երբ ինձ կ'ըլլար հարցումներ իմ որ զիւղացի ըլլալուա:

Իմ Սիւրսիւրի զիւղացիները չիկային հոդ սրճարանին մէջ և Սիւրսիւրցիներ ալ ճանչցող չկային: Ժամանակս երկարելէն սրճարանին մէջ, ծանօթացայ Եղէցցիի (Խարբերդ) մը որը ինձի անծանօթ ըլլալով ծանօթ էր իմ ամօղլիին: Իմ ամօղլին կը մնար Քամտըն, նիու ձրսի: Եղէցցին զիս վստահացուց ամօղլիս

հոդ սրճարան գալը և ան տեսնելու բաղդը, իմ միայն հոդ սպասելու էր, առանց ես ակնկալելու, անոր պէտքը ինձի կարեւոր էր հոդ:

Ուրիշ միջոց չունէի, զուրս երթալու գործ գտնելու փորձեր ընելու, քանի որ իմ զիտցած միջոցներս կարելի ձեւով փորձած և հասկցած էի ղժուաթրութիւնները, առանց մէջի մարդոց միջոցաւ յաջողութեան. գործերուն թոյլ ըլլալուն և իմ անծանօթութիւնս այդ քաղաքին մէջ, կը խօսէի սրճարանի մէջի ըլլող Հայերուն, զիտնալու համար ճիշդ կարելիութիւնը իմ յաջողութեան՝ հայ բարեկամներու միջոցաւ: Խօսքերս իմ փափաքս և ունեցած զաղանիքս ըսելով, յաջողութիւնը ակնկալած յոյսէն դուրս էր:

Խօսակցութիւննիս կը շարունակէինք գործերուն վրայ, յաջողութիւն մը չկրնալ ունենալու քանի մը տեղեր գործարաններուն մէջ գործելու. Երբ տմօղլիս ներս մտաւ և զինքը ճանչցող Եղէցցին ըստա՝ ահաւասիկ Զալին: Զալին իմ ամօղլին էր: Մենք ընաւ զիրար չէինք տեսեր երկրէն ելլելէն յետոյ: Իմ ամօղլին զիս չէր ճանչնար: Տասներկու տարի պանդիստութեան մէջ, տարբեր տեղերու վրայ առանց օր մը զիրար տեսնելու իրարու հետ ծանօթանալով, նստանք սեղաններէն մէկուն չուրջ, ուր ինքը սուրճ մը հրաւիրեց ինձի և ռկոսնք խօսակցութեան:

Իմ ամիղլին ինձի հետի խօսակցութիւնով իմ ժամանակները կարցան Ֆիւտելֆիոյ մէջ, քայլ նախ անոր զիս ճամբորդութեան դնելուն վրայ խօսելուս, յիշեմ մի պատմութիւն սրճարանին վրայ, իմ սենեակին մէջ, զիտնալու կեանքը, մտքին նկարակրած գործովը. որը Միւացեալ Նահանգներուն կառավարութիւնը ծրագրած էր:

Դործը պատմութեան համար, պատմութիւն ստեղծելնին ես չէր կրցած հասկնալ: Ինծի հետի պատճառաբանուած միտքը, գործը կատարուած ըլլալու օրէնքին խստութիւնը հաստատ պահելու դործով, ձեռքերը թոլ չէր տար իմ զլուխը ազատ մնալ և մարմինս խաղաղ, իրենց դործուն յաջողութեան համար:

Պատճառները խիստ մութ էին և գաղտնիքին պատմութիւնը հասկնալու միջոցները աններելի, միայն ենթակա մը գառնալու գիտակիցներուն դործը յաջողութիւն տալու վերջի գործողութեան համար:

Առաջին, երկրորդ և երրորդ գիշերներս հայ սըրճարանապետին վրայ իմ սենեակիս մէջ, աղքատ երեւոլթով, զժբաղդ վիճակով տուանձնացած իմ զիշերը անցընելու իմ առանձնացած մտքին, իմ կազմը հանգստացնելու հոգովը, կը սպասեմ խաղաղութեան՝ նընջելու մէջ: Ժամանակները հասկնալու պատեհութիւն չկար և եղած զործողութիւններն ալ վերջանալու որոշում չկար իմ հասկցողութիւններու մէջ:

Իմ սենեակն ըլլալս, իմ պահանջն էր իմ պէտքին համար, բայց երտզել և երեւակայել, ևս հեռու էի այդ կարեւոր պահանջը ունենալու Սենեակիս մէջ մահճակալս սենեակիս պատուհանին առջեւ, մահճակալին վրայ երկնցած, իմ եռացող մարմինով կը զիտէի երեք հսկայ լոյսեր՝ ցուցուած զէպի իմ պատուհանը, առանց շարժելու երեք մեծ լեսերուն մէկը պայծառ, արեւի գոյն ունէր, իսկ երկուքը կապտագոյն:

Ես շատ լրջութեամբ կը զիտէի այս երեք անշարժ լոյսերը, իրենց գաղտնիքին պատճառը իմ մէջը տանելու և զիտնալու վերջաւորութիւնը ինծի ինչ պատճառնելու էր:

Լոյսերուն մեծ ըլլալը զիս վախցնելու նպատակն էր, իմ պատուհանէն ցցուած իմ վրայ: Բայց իմ վախին անպատճառ խորհուրդին մէջ ես հոգ չէի ըներ, և առանց տարակուսելու կը զիտէի, նստած անկողնիս վրայ: Ժամանակս երկարցնելով անկողնիս մէջ նստած, ոչինչ կրցի զիտնալ իմ վճիռը տալու զործը կարգագրուած ըլլալուն. լոյսերէն բնաւ չազդուելուս երկնցայ քնանալու, բայց ի՞նչ հրաշային, հրաշք եղած պատմութեան մէջ կ'ըլլամ. երբ իմ մարմինը կը սկսի կոտորիլ և թամոփլ, զիս հաւատացնելով որ կը մեռնիմ: Իմ լսածիս համեմատ մարդիկ ինչպէս կը մեռնին երբ անոնց ժամանակները կը լըմնայ: Անոնց նման, ոտքերէս սկսեալ մարմինս կը թուլնայ ու կը գողայ, անսովոր ձեւի մէջ շարժելով զէպի սիրտու:

Այս վիճակին մէջ միտքս փոխուաւ զէպի մահ և վախուս մեռնելու վրայ ըլլալու, ոաստիկ տաք ու ցուրտ փոփոխակի զզացումներով գլուխս քմուած վիճակի մէջ էր: Առանց վիճակէս լաւի տարբերութիւն ունենալու, քնացայ: Եւ երբ քունի մէջ ըլլալս զիտցայ, արթնցած վայրկեանիս մէջ զիտցայ երազի մէջ ըլլալս և իմ մեռած մօրս զիս կանչելը: Մայրս իր գերեզմանէն զիս կ'ուզէ, զիանալով իմ տանջանքներուն իրենին հաւասար ըլլալը: Մայրս լալով կ'աղաղակէ իր եղած տեղէն. «Եկա՛ր, սիրունս, եկո՛ւր»:

Արթննալով խղճի ցաւի մէջ՝ լացի: Լացի զժբաղդ ըլլալու համար, զժբաղդութիւն մը, որ անտէր պահած էր. և անտէր մնալով գարձած էի ենթակա, ըլլալով խաղալիք խաղցնողին կողմէն:

Ամբողջ զիշերը անհանգիստ և լեցուն երազներով: Երազիս եղած զործը բնաւ նշանակութիւն չէր կընար

հաստատեր ինծի, եթէ ոչ հասարակ պատմագէտի մը
միտքը և նկարագրութիւնը կարդադրուած ձեւին մէջ։
Պատմագէտին երեւակայած պատկերն էր որ զիս կը
դնէր այդ պատկերին մէջ. պատկերը հաստատուած
ըլլալուն ես իրեն կարեւոր գործիքը ըլլալուս համար։

Հայ սրճարանապետին սրճարանին վրայ իմ սեն-
եակիս մէջ. երեք օր շարունակ էր այս պատմական
դերը իմ վրայի և այնչափ խիստ որ, երկիրը անչա-
փելի բացուած էր լեզուի անկանոնութեան մէջ, իմ
պատիւը արատաւոր ոճով որակելու մարդկութեան
կատարած դերին մէջ, միայն հաստատելու իմ սխոլ
ըլլալս և զիս պատժելու օրէնքը ինձ գիտցնելը։

Երեք իրիկուններէն մէկուն կատարուած դերովը,
զարծուն հրապարակին տակ, կը լսեմ փողոցէն անցնող
մէկէն և երկուքէն իմ կեանքին վասութիլը։ Իմ վնասը
բժշկելու համար կը կատարեն ոչտիպի գործողութիւն
այդ իսկ պատճառաւ ես իմ գժբաղդութեան վրայ լա-
լու պէտք չունիմ։ Աւրիշ մի կը խօսի միւսին հետ,
գալ զիս քաջալերելու, գործը վտանգաւոր չըլլալու
համար։ Ասանկ, ես կը լսեմ և ասանկ կը հասկնամ,
իմ վրայի եղած գործուն շնորհիւ։

Ծանր ազգող բեոի տակ Ֆիլատելֆիոյ մէջ, վերջ-
նական կը սպասեմ զրամի, զրած նամակներուս պա-
տասխանէն։ Երբ երեք զիշերներուս պատմական
կեանքը վերջանալու էր, իմ սենեակին մէջ հեռագիր
մը ոտացայ, հաստատելու ինծի զրամ գալը՝ իմ ակըն-
կալած տեղէն, եղբօրմէս։ Ես ուրիշ տեղէ չէի ակնկա-
լեր՝ ես ինքինքս չի խաբելու համար. թէն եղած գոր-
ծուն շնորհիւ կը հաւատացուէի թէ ես պիտի վարձա-
տրուիմ եղած գործը զրամի համար ըլլալուն պատճառը։

Հեռագիրը կարդալէս և ակնկալութիւն ունենալս,
նամակի, առաջի հասցէիս Զըռչ փողոցին վրայ, զացի
նամակու ալ տոի ուր երկուքը միասին կը հաստատէին
իմ զրամն ճամբու ծախսի համար եկած էր Պրու փո-
ղոցին վրայի կայարանը, Արն Մառնթըն երթալու,
քանի որ իմ նպատակն էր եղբօրս երթալ եթէ զրամ
ստանայի։ Նամակը թալիքրայթով գրուած էր և անգ-
լիերէն էր Հեռագիրը և նամակը զրկուած էին Ֆիլա-
տելֆիոյ Պրու փողոցի երկաթուղի ընկերութ։ Կողմէ։

Իմ ճամբու ծախսը հաստատ կայարանը հասնելուն,
իմ զիտնալովս կը վերադառնամ 10րդ փողոցին վրայ
իմ կարգագրութիւններս ընկելու իմ պատրաստութեանս
համար, Ֆիլատելֆիայէն մեկնելու։ Իմ սենեակին մէջ
նորէն առանձնանալով գոյքերս հաւաքելու, և նամակ
մը զրելով «Ուաշինգթըն Սթար»ին, իմ ատկից մեկ-
նիլու և ինչ պատահելը ինծի այդ տեղին վրայ։

«Սթար»ը շատ մը նամակներ ստացած էր և վրա-
տահօրէն հասկցած էր զիս ու եղած գործուն գաղտնիքը։
«Սթար»ը կը կարդայ մի պատմուածք իմ գրչէն, որը
հաւանաբար շատ տարբեր էր երկրին ըրած ձեւերէն։
Եթէ էր պատմութիւն անշուշտ պատամութիւն զիտցան։
Իսկ եթէ էր տիպումական զիտութիւն այդ, հասկցան,
իմ վեր առած ձեւերովս միասին։ Ես կը շարունակէի
իմ հասկցածը։

Երեք օրուայ անհանգիստ կեանքս հայ աղքատ
սրճարանապետին սրճարանին մէջ, բնական զործ մըն
էր երկրի մը համար, և պատմութիւն, հաստատողին,
բայց որչափ նկարագրութիւնը ազգով և տարբեր եղա-
ցած ըլլար օրէնքին հաստատող սահմաններուն մէջ,
զեկավարիչը հասկցած պէտք էր ըլլալ։

Իմ ապրած կեանքին մէջ, ես ուրիշ ձեւ և օրէնք-
չէի կընար զիտնալ և գործադրել, իմ հասկցածէս զուրս
և ներս Երբ ես դատապարուայ դատով մը, իմ բնա-

կան օրէնքէն փոխած գիտութիւնով էր, որ, պիտի կրնայի պաշտպանել զիս, դատը ինձի ներկայացուած օրէնքով:

Երեք օր, իմ գիտնալովս, իմ աչքիս տեսողականութիւնը և մարմնիս ազդուածքը, միտքս չէր կրնար նկարագրել թէ, ես խաղաղութեան մէջ, երջանկութիւն կ'ունենայի: Երեք օր տւելի կամ պակաս դիշնց ցորեկ միշտ ենթարկուած էի մեռնելու դատավարութեան, առանց մէռնելու և վերջ գտնալու դատը, գործը վերջացած չէր ըլլար:

Պէտք էր անուանել ինքզինք Քրիստոս, քանի որ վրայիս գործը պատճառ մը չէր իմ ոճրագործ ըլլալս, առանց աւզելու պատժող օրէնքը ինձի տալ, ոճիրը ապացուցուած ըլլալուն իսկ նպատակաւ կը գրեմ երեք օրուան մահուան դատապարտուիլս, բայց ի՞նչ է: Քրիստոսն եմ որ մեռալ ե երրորդ օրը յարութիւն ասի:

Մտքիս լցուած հոգերը շատ էր, առանց պատեհութիւն մը ըլլալու, տրամաբանելու եղած զաղանիքին հետեւանքը: Երեք օր լեցուած ուրիշին խօսակցութիւնով, քաշուած ըլլալով դժբաղդ ցաւերուն, եկեղեցական բռնազատական ուժէն առանց դատելու վճիռի մը համար կը շարունակուէր Քրիստոսի չարչարանքը, Քրիստոսի համար, նոր տրուած օրէնքին մէջ:

Ես պատճառը մէկէն աւելի կը կրկնէի որ եղածը մի աւելորդ դատավարութիւն էր գործը եղաւ չեղաւի մէջ զիս ծեծելուն անխիղճ օրէնքին մէջ, Ես էի նոր քրիստոսը, թէ ոչ որ և է կառավարութիւն իրաւունքը չունէր ինձի վրայ կենալու օրերով և ցորեկներով խօսելու և դատելու գործը, առանց հասկնալու և վճռելու, իմ և իրենց մէջի եղած խօսակցութեան տարբերութիւնը տրուած վճիռէն: Եթէ չըսէի եղածը, արդարութեան մը չարչարենին էր, ես բնաւ տեսած պիտի չըլլայի իմ ամէն օրուան կերակուր ուտելս և ջուր

խմելս: Եղած գործուն մէջ ես պէտք էն կեանքին, իմ հասկցած ձեւերով, արդարութեան կողմը կենալ, եթէ անպատճառ ես ինքզինքս Քրիստոս մը յայտարարելու գործատիրուն հասկցնելու համար թէ ինչ էր որ կը պահանջէր:

Նամակս զրելով փառտին յանձնեցի, գիտցնելով որ ես պիտի երթամ Արն Ս'առւնթն, չի խորելով գործին վերջաւորութիւնը գտած չէ և շարունակուելուն պատճառը վերջացած: Իւրաքանչիւր գրութիւններու վերջաւորութիւններուն գլուխս շատ անհանգիստ կ'ըլլար, բայց շարունակելու համար նոր մը, չափազանց անհանգիստ և առանց ժամանակ կորսնցնելու ունեցած նիւթովս պարտազրուած կ'ըլլայի առանձնանալու ու գրելու, հաւանաբար միննոյն հոգեբանութիւնովը, բայց աւելի խիստ պահանջելու իմ մահս, եթէ գրելէս և խօսելէս վերջ աւելի գէշ պիտի զգայի:

Գէշ էր կեանքը, բայց մեղաւոր չէի գրութիւնով և խօսակցութիւնով, որպէս յանցաւոր մը դատապարտուելու: Գրութիւններուն ինչ արդիւնք տալը ինձ, բնաւ չկրցայ գիտնալ: Առանց համաձայնելու գործոն նպատակին հետ, գործը ղեկավարողին կողմէ եղածը խելացութիւն մը չէր, կեանք մը փոխելու, եթէ անցեալը սիրալ ձեւերով ըլլալուն, չսիրուելու մաքրութեան սիրուն համար, միջոց մըն էր բարելաւելու և օգտակար դառնալու, գէշը լաւ ձեւացնելով և լաւ ալ գէշ:

Գէշը գէշ էր և գէշին զէմ աղէկ դառնալ կամ լեզուին սուլք կողմը անցնիլ աղէկը խօսելու համար եղած չարչարանքներուն մէջէն՝ ինքզինքս պաշտպանելու իմ օձիքը ազատելու չարիքէն, անկարելի էր այդ: Որովհետեւ դուն լաւ ալ էիր և քու լաւութեանդ սիրուն համար քու օգնութիւնդ ետեւէդ կուղար քեզի, կ'ըսէին:

Յիշատելֆիան, իմ մօտ մէկ շաբաթուան գործովը ինծի կատարեալ իրաւունք տուաւ, ևս հաստատ մնալու Քրիստոսի միտքը պաշտպանելու և կենալ ճիշդ նոր Քրիստոսը, մինչև որ կատարեալ ապացոյցը պիտի զար զիս հաւատացնելու խելացիին գործը և իմ բնութիւնը ուր կ'աւելնաւ և կը պակսի, քրիստոս մը ըլլալու չըլլալու գործին մէջ:

Քրիստոսի պանդխտութեան և վարդապետութեան ես չեմ հաւատար, բացի իրեն անկեղծ բառին, լաւին և անկեղծ հաւատալու գործը չշգութեան մէջ ընելուն համար: Ես պանդուխտ էի 1912էն ի վեր. և կը շարունակեմ պանդուխտ մնալ, քաղաքականութեան շնորհիւ տեսնելով որ պանդուխտ մնալը իմ բաղդն է եղած:

Ես 13 տարի պանդուխտ մնալուս, չէի տեսած իմ ամօղլին՝ մինչև 1926ը, նոդ, Յիշատելֆիա, ուր կրցի ծանօթանալ մոսցած գէմքին իր պանդխտութեան հետո Ամօղլիս տեսնելու ու անոր ինծի հետ մինչև կալարան գալը և զիս շողեկառք զնելը, ինծի 2 տողաթ ձեռքէ զրամ տալ և 23 սէնթի զիս ապահովազրելը մահուան դէմ, շողեկառքին զրայ՝ մի բարեկամական և ազգային անկեղծ սիրտ էր: Իմ բաղդը չէր խնդացեր մինչև նոդ, կառավարիչի մը ինկած մտքին ազդեցութեան պատճառը: Հոդ իմ ամրող 160 տոլարը ծախսելուս, հազիւ մնացած էր ճերմակեղէններ առնելու զրամ, չայնիկէն: Եւ այդ ալ ծախսելով ոչինչ մնաց՝ մինչև որ կայարան գացինք: Շողեկառք մտնելէս առաջ, կարծիմ ամօղլիս հոգեբանութիւնս հասկցաւ զրամ չունենալուս մէջ: Ուզեց 2 տոլար տալ, ես գժգոհութեամբ առի 2 տոլարը:

Ամօղլիս 2 տոլ. առնելս, առաջին անգամ 13 տարի վերջ, առաջին տեսակցութեանս: 13 տարի պանդխտութեան մէջ, Ամերիկաի նման զրամալի երկրի մը մէջ, ինծի պատիւ և քաղաքավարութիւն ալ չէր, բայց ինչ ընէի այդ ժամանակուան կեանքին մէջ և որո՞ւ գէմ լալի դժբաղդութիւնս լսել տալու: Զուգեցի առնել, բայց պնդութեան տակ պէտք էր, առի:

Նոգեկառք նստայ իմ հետի եղած պայուսակովը: Հրամեշափի միացումով որ միայն կեցիր բարով բաի, խոստանալով որ սիստի գրէի:

Մտահոգութիւնս ծանր է եւ կազմս բաւական տկար, մօտ մեռած վիճակի մէջ: Կը մերժէի լսել եւ խօսիլ Պոլինկ Ֆիլտին կատարեալ անկանոն հաստատուած գործին վրայ, որ չափազանց ծանր էր եւ, մեղադրելի էր ամրող Ամերիկան: Նոգեկառքը ուր որ կ'երթար. եւ բրցափ որ արագ շարժէր, գործը զիս հեծած էր, հաստատապէս բառեր չափելու համար որին մէջ: Ես անմեղ էի, եւ անմեղութեան մէջ գործը դեռ կանոնիս ըլլալուն եւեկտրական ուժին տակ, համբերելու կերպը չէի կրցած վարժուիլ չի խօսալու իմ մեղադրանքն էր, գործը կատարողին դէմ բանու: Խօսելով ես կը կարծէի թէ բան մը շահած կ'ըլլայի եւ իմ անկեղծ բառերը անպատճառ հասկցած կ'ըլլային: Նարունակ անհանգիստ, երկնցած շոգեկառքի նստարաններուն վրայ, մինչեւ Զիքակօ եւ անկէ մինչեւ Արն Մառ. Ամու. Ամուն 5 ն էր երբ հասայ Արն Մառն Մառննեն, իմ եղլորը տունը, ուր կրցին տեսնալ իմ անկանոն վիճակը:

Անկանոն կերպարանք, ցրտի տղիեցութենէն եւ կանոնաւոր ըկրնալ ձաշելէս: Հագուստ փոխած էր նորութիւնը, դարձած անկանոն, իին, առանց պատռած տեղ ունենալու: Խեղճ էի դէմ քով, խեղճ էի քաղկով եւ պէտք եղածին պէս ցաւալի եթէ մարդ մը կ'ուզէր զիս մեղադրել որպէս իմ յանցանքը, իմ յիմար ըլլալուն ամենամեծ պատճառէն:

Ժամանակը առաւատ էր, եւ դեռ իմ եղբարին ու հարսը անկողին էին իրենց փոքրիկներով: Ես ցաւալի էի, բայց իմ եղբարիր տեսնելով իմ վիճակը, իր կրցած քաղած աեղեկութիւններուն համածախ ցուցուց առելի իր ուրախութիւնը տուն երթալուս, քան ոզեց գիտցնել որ ես բարի չէի գացած իր քաղած ցաւերուն մասին: Համբուրեց զիս եւ իրամայեց իր պզոիկներուն որ համբուրեն զիս, ես իրենց քեռին ըլլալուն: Պայուսակս գետինը տեղասորելէ յետոյ, ուզեց որ երթամ իր անկողին մէջ քնանալու, քանի որ ինքը արդէն գործու պիտի երթար: Ժամանակը եօթէն անցած էր եւ իրեն գործը կը սկսէր ութին:

Եղ բայցն դիւանագիտութեան պաշտօնեայ մը չէ. ան միայն սափրիչ մըն է. իր գործը ուշ չսկսելուն համար պէտք էր աճա-

պարել: Զիս թողուց տունը ու ինք գնաց գործու: Եղբայրս գնաց գործու, ևս ալ գացի քնանալու, եւ հանգստոնալու, եթէ պիտի կրնայի հանգստանալ եղած գործուն տակ: Ես բաշտառը կ'ըլլայի իմ եղրօրը տունը առաջին օրը, ևս առաջին անգամ՝ ըլլալով իրեն նոր տունը:

Եղբայրս կը գործէր, հարսս ալ տանը գործերը կ'ընէր: Ամէն ինչ հանգիստ եւ խաղաղ իմ ազատ քութիս համար: Ես եղած գործուն տեղեկութիւն ունենալուս իմ նպատակն էր միշտ քնանալ, երբ ժամանակը եկած էր քնանալու, ես իմ քունին ատենն էր ու անհրաժեշտ պէտք էր քոնս առնել, քանի որ ուրիշ գործ չկար: Ես եթէ ըլլար, իմ քոնն էր առաջ կարեւոր, նախ քան ուրիշ բան մի ընելու:

Հանգստութիւն կ'ուզէին եղբայրս եւ հարսս ինձի համար, որովհետեւ շոգեկառքէն ելլելով ուրիշ բան չէր մնացեր ընել առաջին օրը, Արն Մատոնթն իր տանը մէջ ըլլալուս:

Հանգստութեան նպատակա, անկողին կը մտնամ, բայց իմ վրայի գործը դեկալարողը միան միտք չունէր, իր մեծ գործուն համար, ես եղած նպատակա, հանգիստ կենալ, ինքընին պանելու ենթարկել՝ հոգեբանական մաքեր ինձի ջնաղորդելով և բանատեղը լիպուլ թոշունին ձայնը ու ամրողութիւնը ինձ պատկերացնել, հաւատացնելու համար թէ ինք գործ ունէր ես իր գործը պէտք էր անպատճառ հաստատել: Առաջին օրն ըլլարով առաջի օրուան հանգստութեան համար, իմ եղրօր տունը՝ իմ անմել միտքը հանգստութեան եւ խաղաղութեան համար իմ եղրօր տանը մէջ, ես կ'ունենամ թոշունի երգը ևս անոր ձեւը, ֆիշդ տեմնելով որ իմ գլխուն վրայ է. չեմ գիտեր ինչ երեսակայութեամբ մեռնելու համար, հոգին է կը բաժնուի ինձմէ թէ ևս թոշունի լեզուն լսելուս համար, թոշունը պէտք էր տեսնէի որ գիտնայի թէ որու կեամքն էր որ կ'ապրէի:

Իմ Արն Մատոնթն համնելուս օրն էր, ես դեռ առաջին օրն էր իմ եղրօր տունն ըլլալ իմ հանգստութեանս համար, ինչպէս իմ ցաւերուն պատճառը թելսդրած էր որ գայի ես հանգիստ ըլլայի:

Ֆիւատելիոյ ինձի տուած փորձառութիւններէն կ'ունենամ կարգ մը եւս, շարունակելու. համար իմ համբորդութիւնը «Դէպի Պանդխառութիւն» անտենին տակի մասնդուխտ ըլլալուս հետի եղած գործը, եւ կ'եանք հաստատերն ընմիւռ գործը ծրագրով եղած էր:

Կը շարունակեմ պանդխառութիւնս, բայց դիմ ծրագրին ենթակայ: Գործին նկարագրութիւնները վերջ կը գտնեն «Դէպի Պանդխառութիւն» գրքիս Բ. հատորին մէջ:



Հայաստանի Ազգային գրադարան



NL0421558

16520

301

Արև

Տառ Բ

ԳԻՒ | ՏՈԼԱՐ ԿԱՄ 20 ՖՐԱՆՔ